



ԼՐԱՏՈՒ 2019

ԺՈՂՈՎՈՒՐԴԻՒՄ ՀԵՏ, ԺՈՂՈՎՈՒՐԴԻՒՄ ՀԱՄԱՐ

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ 2019 ՏԱՐԻՆ ՀՌԶԱԿԵՑ «ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ»



Սիրորե կը ներկայացնենք ամփոփ կէտեր՝ Վեհափառ Հայրապետի «ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ»-ին նուիրուած Կոնդակէն, որ հրապարակուած էր 1 Յունուար, 2019-ին, Անթիլիաս, Լիբանանի մէջ:

Այս առիթով անհրաժեշտ կը նկատենք նախ հայանցիկ ակնարկ մը նետել ընդհանրապէս մամուլին ու յատկապէս հայ մամուլի ծագման ու պատմական հոլովոյթին առնչուած կարգ մը հիմնական երեւոյթներու վրայ:

ԻՆՉ Է ՄԱՄՈՒԼԸ

Մամուլը իր ընդհանուր իմաստով կը նշանակէ՝ տպագրութիւն, հրատարակութիւն, տպագրական մեքենայ, տեղեկատուութիւն, տեղեկատուական ցանց կամ կառոյց: Մամուլ բառով, յատկապէս վերջին քանի մը դարերուն, առաւելաբար կը բնորոշուէր տեղեկատուական որևէ օրկան՝ օրաթերթ, շաբաթաթերթ, ամսաթերթ կամ պարբերաթերթ: Իսկ վերջին տասնամեակներուն, մամուլը անելի լայն հասկացողութեամբ կը ներառէ ինչ որ առնչուած է տեղեկատուութեան. այսինքն՝ տպագրուած մամուլի կողքին, նաեւ՝ ձայնասփիւռ, հեռատեսիլի և համացանց: Մեր խօսքը հոս առաւելաբար կը վերաբերի տպագիր մամուլին: Նշանները ցոյց կու տան, որ ներկայ ընթացքը կրնայ անելի ուժեղ թափով շարունակուի՝ տեղեկատուական մարզը դարձնելով անելի տիրական ընկերութեան կեանքէն ներս:

ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ԾԱԳՈՒՄԸ

Հայ առաջին տպագիր թերթը՝ «Ազդարար», յոյս տեսած է Հնդկաստանի Մատրաս քաղաքին մէջ, Յարութիւն Քինյ. Շմաունեանի նախաձեռնութեամբ 1794 Հոկտեմբեր 14-էն մինչև 1796, և միայն՝ 18 թիւ: «Ազդարար»ը գիտական, գրական, հասարակական բնոյթ ունեցած է. տպագրած է ազգային, կրօնական, դաստիարակչական և բարոյախօսական բովանդակութեամբ բանաստեղծութիւններ, պատմութեան, առակներ, Անգլիացի ծանօթ գրողներու գործերէն թարգմանութիւններ, նաև Մատրասի հայութեան մասին կարևոր տեղեկութիւններ: «Ազդարար»էն ետք Հնդկաստանի Պոմպէյ քաղաքին մէջ յոյս կը տեսնէ «Օճանասփիւռեան» (1815) և Կալկաթայի մէջ՝ «Հայելի Կալկաթեան» (1820) և «Շտեմարան» (1821) պարբերաթերթերը:

ՅԱՏԿԱՆՇԱԿԱՆ ԵՐԵՒՈՅԹՆԵՐ

Հայ մամուլի ծագումին ու անոր պատմական հոլովոյթին վրայ նետուած հայանցիկ ակնարկ մը ի յայտ կը բերէ շարք մը յատկանշական երևոյթներ, որոնք անհրաժեշտ է որ լուսարձակի տակ առնուին. և

ա) Հայ մամուլի պատմութեան գծով կատարուած ուսումնասիրութիւններուն համաձայն, տպագրուած առաջին հայ մամուլէն մինչև այսօր շուրջ 4600-5000 մեծ ու փոքր պարբերականներ հրատարակուած են:

բ) Հայ մամուլը դարձած է հարազատ հայելին ընդհանրապէս մեր ժողովուրդի համազգային և յատկապէս գաղութային կեանքին՝ իր էջերուն մէջ լայն տեղ տալով համարեա բոլոր բնագաւառներուն կապուած տեղեկութիւններու, նկարագրականներու, դէպքերու ու դէմքերու: Ան նաև դարձած է գաղութ գաղութ տեղեկութիւններու ու լուրերու փոխանցման և գաղութներու միջև փոխ-յարաբերութիւն ստեղծող կենդանի, և յաճախ միայն կամուրջը:

գ) Հայ մամուլը դարձած է մեր հոգեմտաւոր արժէքներու, ազգային խնդիրներու, կրօնա-բարոյական նիւթերու, հայ համայնքը յուզող մտահոգութիւններու, անցեալին ու ներկային առնչուած կարևոր դէպքերու ու երևոյթներու արծարծման ու քննարկ-

ման և նոյնիսկ բանավեճերու հրապարակային բեմ:

դ) Հայ մամուլի ճամբով հայ մարդը իրագել դարձած է արտաքին աշխարհի անցուղարձերուն, հակառակ այն իրողութեան, որ յատկապէս Օսմանեան ու Յարական կայսրութեանց սահմաններէն ներս և Միջին Արևելեան կարգ մը երկիրներու մէջ, հայ մամուլը ևս, տեղական մամուլին նման, ենթակայ եղած է խիստ գրաքննութեան:

ե) Իր հրատարակած թերթօններուն միջոցաւ հայ մամուլը ընթերցողներուն ներկայացուցած է հայ գրողներուն, և նոյնիսկ օտար հանրածանօթ գրողներու երկերը: Ան նաև առիթ ընծայած է հայ գրողներուն, իրենց գրական առաջին ստեղծագործութիւնները յոյս ընծայելու մամուլի էջերուն վրայ, այս ձևով դառնալով դպրոց՝ գրական դաշտ մուտք գործած նոր սերունդներուն:

զ) Հայկական հողէն ու միջավայրէն պոկուած հայու բեկորներուն համար հայ մամուլը դարձած է հայակերտումի դարբնոց՝ հայ լեզուի պահպանումով, մեր հոգևոր, մշակութային, բարոյական ու ազգային ասանդութիւններուն ու արժէքներուն տարածումով ու պաշտպանութեամբ, ինչպէս նաև ազգին գերագոյն իտելալներուն ու երազներուն սերունդէ սերունդ փոխանցումով:

է) Վերջապէս, իր ունեցած բազմակողմանի դերին կողքին անհրաժեշտ է ընդգծել, թէ հայ մամուլը իր պարունակած լայն տեղեկութիւններով ու հայթայթած ճիշդ տուեալներով, կը մնայ վստահելի սկզբնաղբիւր՝ տուեալ գաղութի, ժամանակաշրջանի, կազմակերպութեան, դէպքի կամ դէմքի մը կապուած պրպտումներու կամ աշխատասիրութիւններու համար:

ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻՆ ԴԻՄԱԳՐԱԿԱԾ ՄԱՐՏԱՀՐԱՒԵՐՆԵՐԸ

Ինչպէս այլ ընկերութիւններու պարագային, նոյնպէս և հայ կեանքէն ներս մամուլին դերը անելի ծաւալած է ու դարձած առանցքային թէ՛ Հայաստանի և թէ՛ Սփիւռքի մէջ: Ինչպէս միշտ, այսօր անելիով, բազմերես է ու բազմանպատակ հայ մամուլին դերը. ահա թէ ինչու զայն բնորոշեցինք որպէս առաքելութիւն: Այս հայեցակէտով կ'ուզենք մօտենալ հայ մամուլին և կը սպասենք, որ նոյն այս ինքնահասկացողութեամբ հայ մամուլը մօտենայ ինքնիրեն, ինչպէս նաև՝ մեր ժողովուրդը հայ մամուլին:

Այս առիթով Մեր աղօթքներուն մէջ կը յիշենք անցեալի այն բոլոր խմբագրապետները, խմբագիրները, լրագրողները ու ընդհանրապէս մամուլի մշակները, որոնք իրենց ամուր հաւատքով ու նուիրելով աշխատանքով հայ մամուլին առաքելութիւնը պատասխանատուութեամբ կենսագործեցին՝ նոյնիսկ մեր կեանքին ամենէն մոայլ պայմաններուն մէջ: Բի՛ր յարգա՛նք անոնց:

Հայրապետական Մեր օրհնութիւնը ու բարձր գնահատանքը կը յայտնենք մամուլի բոլոր սպասաւորներուն, որոնք, հակառակ բազմազան ու այլազան դժուարութիւններուն, հաւատարմօրէն կառչած կը մնան իրենց կոչումին: Բի՛ր պատի՛ր իրենց:

Ներկայ տարին Հայ Մամուլի Տարի հռչակելով կոչ կ'ուղղենք.-

— Մեր թեմակալ առաջնորդներուն, ազգային իշխանութիւններուն, մեր քոյր կազմակերպութիւններուն ու հայ մամուլի օրկաններուն՝ հանդիսութիւններու, սեմինարներու, համագումարներու, դասախօսութիւններու, ցուցահանդէսներու կամ հրատարակութիւններու ճամբով, լուսարձակի տակ բերելու հայ մամուլին եզակի կարևորութիւնը մեր ժողովուրդի կեանքին մէջ:

— Հայաստանի մէջ պետական, իսկ Սփիւռքի մէջ համայնքային պատասխանատուներուն, գործ-

Լրատուն 27 տարեկան է

Հայ մամուլի տարուան առիթով կարելի չէ չանդրադառնալ, թէկուզ հակիրճ տողերով, արդէն իսկ 27 տարիներ բոլորած Լրատւին՝ Հայ Օգնութեան Միութեան Գանատայի Շրջանային վարչութեան հրատարակութեան:

Լրատուն իր ծննդոցէն ի վեր Շրջանային վարչութեան յանձնառութեամբ և տասնեակ ընկերուիներու անխոնջ աշխատանքով կը ներկայացնէ ե՛ր Շրջանայինի, ե՛ր մասնաճիւղերու ընդհանուր գործունէութիւնը: Տարուէ տարի անելի ուռճացած անոր էջերուն մէջ արձագանգ կը գտնեն պատմական իրադարձութիւններ, ՀՕՄ-ի մեծ ընտանիքին մասին տեղեկութիւններ, Հայաստանն ու Արցախը յուզող յօդուածներ, զանազան ձեռքբերումներ և յաջողութիւններ. մասնաճիւղերու տարեդարձներէն մինչև ՀՕՄ-ի հովանաւորութիւնը վայելող դպրոցներու, հիմնարկներու, որբերու խնամակալութեան մասին կոչեր և ծանուցումներ կը տողանցեն անոր էջերուն մէջ:

Լրատւի յատուկ ուշադրութեան կ'արժանանան զանազան ամեակներու զարդասեղ ստացած վաստակաշատ ընկերուիներ նաև բացառիկ յաջողութիւններ արձանագրած հայուիներ: Ան յիշատակի տուրք կը մատուցէ նաև մեզմէ յաւէտ բաժնուած ընկերուիներու, բոլորին հակիրճ կենսագրականներուն տեղ տալով::

Լրատուն թերթն է ե՛ր պատանիին, ե՛ր տարեցին. անոր էջերուն մէջ միշտ տեղ կը տրուի ՀՕՄ-ի զանազան ճամբարներուն և դասընթացքներուն մասնակցող պատանիներու և երիտասարդներու շնորհակալական խօսքերուն, հայ զինուորին և ծնողագուրկ երեխային յուզիչ, դիպուկ և երախտապարտ նամակներու: Տարեց ընկերուիներու յորդորիչ մաղթանքներն ու պատումները, նաև զանազան հետաքրքրական հարցազրոյցներ առաւել ևս կու գան հարստացնելու Լրատուն:

27 տարիներ ետք, կուր խմբագրականներով և հարուստ նիւթերով համեմուած Լրատուն, որ միշտ վայելած է Շրջանային վարչութեան գուրգուրանքն ու հովանաւորութիւնը և եղած է բոլորին կողմէ՝ սպասուած և փնտռուած ՀՕՄ-ի հրատարակութիւնը, հաստատ քայլելով կը թևակոխէ՝ նոր ամեակներ:

Վարձքը կատար Լրատւի յաջողութեան և գոյատևման սատարած բոլոր ընկերուիներուն:

Յարատևութիւն Գանատայի Շրջանային վարչութեան «Լրատու»ին:

Նական միջոցներով նեցուկ կանգնելու հայ մամուլին՝ շեշտելով անոր վիճակուած բազմակողմանի դերը:

— Մեր ունևոր ազգայիններուն, հայ մամուլին տրուած պատահական նուիրատուութիւններէն անդին, յատուկ հիմնադրամներ հաստատելու՝ հայ մամուլին արդիականացման և ընդհանրապէս վերակազմակերպման սատարող ծրագիրներու իրագործման:

— Խմբագիրներու ու լրագրողներու պատրաստութեան ու վերադրակաւորման յատուկ դասընթացքներ հաստատելու, յատկապէս Սփիւռքի մէջ: Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը պատրաստ է նման նախաձեռնութեան դիմելու՝ գործակցութեամբ հայ մամուլի պատասխանատուներուն:

— Մեր ժողովուրդի բոլոր զաւակներուն, հեռու մնալու կայքէջերու ճամբով հրամցող ընդհանրապէս անորակ ու անդիմագիծ մամուլէն, և իրենց ամուր կապուածութիւնը գործնապէս արտայայտելու տպագիր հայ մամուլին նկատմամբ, բաժանորդագրուելով և հաղորդ դառնալով անոր բովանդակութեան:

Մեր ջերմ մաղթանքն է, որ հայ մամուլը վերանորոգ նախանձախնդրութեամբ ու նուիրումով շարունակէ իր առաքելութիւնը:

Հայրական օրհնութեամբ ու սիրով,
Աղօթարար՝

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Էլպիս Կեսարացեան

Օսմանեան կայսրութեան առաջին հայ կին լրագրողը եղած է Էլպիս Կեսարացեանը, որ իր լրագրական ու գրական գործունէութեան ողջ ընթացքին պայքարած է կանանց ազատութեան համար և ջատագովը հաղիսացած՝ սեռերու միջև անհաւասարութեան վերացման. ան ծնած է 1830-ին, Պոլսոյ Պեշիկթաշ թաղամասին մէջ. 1862-63 թուականներուն հրատարակած է կանանց «Կիթառ» ամսագիրը:

Սիրան Սեզա

Սիրան Սեզա (Զարիֆեան, 1903 - 1973), հայ արձակագիր, հրապարակախօս, խմբագիր:

Ծնած է Սկիւտար, Կ.Պոլիս: Բոյրն է բանաստեղծ Մատթէոս Զարիֆեանի: Նախակրթութիւնը կը ստանայ տեղոյն հայկական վարժարաններուն մէջ. երկրորդական ուսումը՝ կը ստանայ ֆրանսական եւ ամերիկեան վարժարաններէն ներս: Քեմալականներու՝ Պոլիս մուտքէն ետք, կ'անցնի Պէյրութ, ապա՝ Ամերիկայի Միացեալ Նահանգներ, ուր կը հետեւի բարձրագոյն ուսման (Նիւ Եորք): Պէյրութ վերդարձած, կ'ունե-

նայ գրական եւ հրապարակագրական բազմամեայ գործունէութիւն. 1932-ին կը հիմնէ եւ 15 տարի կը խմբագրէ «Երիտրասարդ Հայուհի» հանդէսը:

Գրական մամուլին աշխատակցած է պատմութեան, վիպակներով: Անջատ հատորով գործերը լոյս տեսած են 50–60-ական թուականներուն: Փոքրերու համար մշակած է հեքիաթներու շարք մը՝ «Հեքիաթներու աշխարհէն» (1973): Վահէ Վահեանի հետ կազմած ու խմբագրած է Մատթէոս Զարիֆեանի «Ամբողջական Գործեր» (1966), ստուարածաւալ հատորը: Մահացած է Պէյրութ:

(Ուիքիփիտէիա)

Արփիկ Միսաքեան

20 Յունիս 2015-ին, Փարիզի մէջ իր մահկանացուն կ'նքեց լրագրող, հրապարակախօս, Փարիզի «Յառաջ» օրաթերթի (2009-ին հրատարակութիւնը դադրած) երկարամեայ խմբագրապետ Արփիկ Միսաքեան՝ անուանի Շաարշ Միսաքեանի դուստրը:

«Յառաջ» լոյս տեսած է 1925-2009 թուականներուն, ունենալով երկու խմբագրապետներ՝ Շաարշ Միսաքեան և Արփի Միսաքեան:

Արփիկ Միսաքեան ծնած է 1 Փետրուար 1926-ին, Փարիզ: Ֆրանսական վարժարանի ուսումնառութենէն ետք, հօր թելադրութեամբ սկսած է աշխատակցիլ «Յառաջ»ին:

Հօր անակնկալ մահով (1957 Յունուար) ինքզինք կը գտնէ թերթը գլխաւորելու պատասխանատուութեան դէմ յանդիման:

Կ'ըլլայ անոր թէ՛ տնօրէնուիին, թէ՛ խմբագիրը, ամբողջ 52 տարի, մինչև փակումի թուականը 31 Մայիս 2009:

1957 Սեպտեմբերէն, իր ջանքերով, «Յառաջ» ունեցած է իր տպարանը, ուր, օրաթերթին աղբյուրը լոյս տեսած են «Յառաջ» մատենաշարի

շուրջ երեսուն հատորները՝ Շահնուրի, Նարդունիի, Զուլալ Գազանճեանի, Թէօլէօլեանի, Պլըտեանի և այլոց: 1973 Մայիսին, շնորհիլ խումբ մը բարեկամներու, «Յառաջ» ունեցած է սեփական խմբագրատուն:

1976 Դեկտեմբերին սկսած են լոյս տեսնել «Միտք և Արուեստ»ի ամսական թիւերը, բոլորովին ստեղծագործական գրութիւններով, որոնք ստորագրուած են Սփիւռքի գրող-մտաւորականներու ընտրանիի մը կողմէ:

Արփիկ Միսաքեանի վերջին գործը եղաւ հօր՝ Շաարշ Միսաքեանի, բանտի տարիներու (1916-1918) օրագրութեան՝ «Տերևներ դեղնած յուշատետրէ մը» գիրքին, ֆրանսերէնի թարգմանութիւնը: Հայերէն և ֆրանսերէն անջատ հատորներով գործը լոյս տեսաւ 2015-ի գարնան, «Փարանթէզ» հրատարակչատունէն, որպէս արդիւնքը հօր ու աղջկան վերջին գործակցութեան:

Արփիկ Միսաքեան մահացաւ Յունիս 19-ին, փարիզեան հանգստեան տան մը մէջ, ուր փոխադրուած էր մահէն երկու շաբաթ առաջ:

ՀՕՄ-ի Գանատայի Շրջանը երկու բեռնարկղ դեղորայք ուղարկեց Հայաստանի Պաշտպանութեան Նախարարութեան եւ Հայաստանի ու Արցախի հիւանդանոցներուն

Այսու կու գանք յայտարարելու թէ Հայ Օգնութեան Միութեան Գանատայի Շրջանային Վարչութիւնը, համագործակցութեամբ և նուիրատուութեամբ Lernapharm ընկերութեան, \$150,000.00 արժողութեամբ 2 բեռնարկղ դեղորայք առաքեց դէպի հայրենիք:

Բեռնարկղները կը պարունակեն 400,000 քանակութեամբ վիրաբուժական հեղուկ հականեխիչ պարունակող տոպրակներ և 400,000 հականեխիչ ցպիկներ:

Բեռնարկղներու պարունակութիւնը համահաւասար պիտի բաժնուին Հայաստանի Պաշտպանութեան նախարարութեան և Հայաստանի ու Արցախի հիւանդանոցներուն:

ՀՕՄ-ը որպէս մարդասիրական կազմակերպութիւն, քաջ գիտակցելով ճգնաժամային օրեր ապրող մեր հայրենիքի պայմաններուն, ընդմիշտ կը մնայ զօրավիզ հայրենի պետականութեան, հայ զինուորին և ժողովուրդին, խնամատար՝ անոնց անսահման կարիքներուն. իր ազգանուէր գործունէութիւնը կը շարունակէ, շնորհիլ իր ծրագիրներուն հաւատացող և իրենց նիւթական թէ բարոյական ներդրումը բերող ազգայիններու անշահախնդիր աջակցութեան:

Առ այդ՝ ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային Վարչութիւնը կու գայ իր խորին շնորհակալութիւնը յայտնելու դեղորայքի նուիրատու Lernapharm ընկերութեան սեփականատէր և Մոնթրէալի մօտ Հայաստանի Հանրապետութեան Հիւպատոս Պրն. Ռազմիկ Մարկոսեանին՝ իր հայրենանպաստ նուիրատուութեան համար:

ՀԱՅ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԳԱՆԱՏԱՅԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ



Դեղորայքի բեռնաւորման ընթացքին: Աջին՝ առաքման նուիրապրու, Lernapharm ընկերութեան սեփականաւրէր եւ Հայաստանի Հանրապետութեան Մոնթրէալի Հիւպատոս Պրն. Ռազմիկ Մարկոսեան



ՀՕՄ-ՏԵՍԼԱԿԱՆ-2020 | VISION 2020

Հայ Օգնութեան Միութիւնը (ՀՕՄ) կը շարունակէ իր ազգանուէր գործունէութիւնը, նուիրեալ ՀՕՄի Միաւորներու եւ անդամներու սրտաբաւիլ ներդրումներով, որոնց շնորհիլ ՀՕՄը կրնայ արձանագրել նորանոր յաջողութիւններ: 2005 թուականին հիմնուեցաւ ՀՕՄ-ի Ֆոնտը որպէսզի կազմակերպութիւնը ունենայ նիւթական եկամուտ իր համահայկական ծրագիրները շարունակելու եւ նոր ծրագիրներ մշակելու համար: Մեր անդամներուն կը յիշեցնենք թէ տարեկան յատուկ բաժնետուրք (\$50 ԱՄՆ) նշանակուած է իւրաքանչիւր ՀՕՄ-ականի համար: Բաժնետուրքի գումարը պիտի յատկացուի անձեռնմխելի ֆոնտին որպէսզի հասոյթը տրամադրուի կազմակերպութեան ծրագիրներուն եւ աշխատանքներուն:

The Armenian Relief Society (ARS), Inc. maintains its growth with support from individuals and our entities who make it possible for the ARS to record new accomplishments for our communities both locally and globally. In order to serve our people through our programs, we rely on financial contributions. In 2005, with the establishment of the ARS Centennial Fund, an endowment fund was created to provide a financial bedrock for the longevity of the organization. We are reminding our members regarding the “Special Quota” where members should contribute a sum of Fifty USD (\$50.00) per year for the ARS Endowment Fund in addition to the membership quotas. With the contributions of the Special Quota, members will directly contribute to increase our endowment fund to allow the ARS to maximize its potential.

«ՀՕՄ-ի Գանատայի շրջանը իր 1200 անդամներուն եւ 10 մասնաճիւղերուն ժրաջան աշխատանքով, այսօր բացառիկ տեղ կը գրաւէ ՀՕՄ-ի աշխարհատարած կառոյցին մէջ»

ՀԱՐՅԱԶՐՈՅՑ ՀՕՄԻ ԳԱՆԱՏԱՅԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՏԵՆԱԴԵՏ ԸՆԿՀ ԱՆԻ ՕՀԱՆԵԱՆԻ ՀԵՏ

Ընկի. Օհանեան, ՀՕՄ-ի Գանատայի մասնաճիւղերուն և Շրջանային վարչութեան գործունէութեան բնագաւառներուն մասին հակիրճ ձևով կրնա՞ք անդրադառնալ:

— Շրջանային վարչութեան նպաստները մեծ մասամբ կը տրամադրուին Կեդրոնական վարչութեան Հայաստանի, Զաւախքի և Սփիոքքի ծրագիրներուն իրականացման: Վարչութիւնը նոյնքան նուիրումով և շարունակ իր բաժինը կը բերէ նաև տեղական կրթական, դաստիարակչական և ընկերային ծրագիրներուն:

Նման օժանդակութիւններ ի կատար ածելու համար անհրաժեշտ է նիւթականի ապահովումը, որ կ'իրականանայ շնորհիւ հիմնարկներու և բարերարներու անվարան աջակցութեան: Անկասկած ասոր պէտք է անելցնել մեր անդամներու կամաւոր աշխատանքը և համակիրներու քաջակերանքը:

Նշեմ, որ մեր ծրագիրներու իրականացումը կը պարտինք վերոնշեալ ազդակներուն:

Ի՞նչ էին այս տարեշրջանի Կեդրոնական վարչութեան ծրագիրները, որոնց նպատեց ՀՕՄ-ի Գանաւարայի Շրջանային վարչութիւնը:

— Այս տարեշրջանին մեր մասնակցութիւնը բերած ենք ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան հետևեալ ծրագիրներուն.

1) **Որբերու Խնամակալութեան և Ուսման ծրագիր.** Կեդրոնական վարչութեան հսկողութեամբ, անցնող քսանութ տարիներուն Հայաստանի մէջ հովանաւորութիւն ստացած են շուրջ 7000 ծնողագուրկ երեխաներ, որոնցմէ 2000-ը՝ Գանատայէն խնամակալներու կողմէ:

2) **Ախորեանի Մօր ու Մանկան Ծննդատուն.** մեր տարեկան յատկացումներէն անկախ, հինգ տարի առաջ, Գանատայի շրջանը Ախորեանի Մօր ու Մանկան Ծննդատունը օժտեց \$15,000 արժող Ultrasound–ի նոր սարքով մը, իսկ այս տարեշրջանին, քաջակերելու համար աղջիկ զաւակներու ծնունդը, երկրորդ աղջիկ զաւակ ծնող 28 մայրերու տրամադրեցինք 150-ական ամերիկեան տոլար:

3) **Սուրիահայութեան Օժանդակութիւն.** Սուրիոյ պատերազմի հետեւանքով՝ տարեկան դրութեամբ, որպէս կադանդէք 8400 ամերիկեան տոլար կը յատկացնենք Սուրիահայ Օգնութեան Խաչին, ձմեռնային բաճկոններ նուիրելով դպրոցական աշակերտներուն, միևնոյն ժամանակ եկամուտի աղբիւր ստեղծելով գործի կարիք ունեցող հայ կիներու: Օժանդակած ենք նաև տաք ճաշ և տաքուկ բնակարան ծրագիրներուն:

4) Մեր յատկացումները կը շարունակենք **Արցախի Սօսէ Մանկապարտէզներու** ծրագրին: Ստեփանակերտի նորակառոյց մանկապարտէզի շէնքին Գանատայի շրջանը հանգանակեց \$145,000: Այս ծրագրին համար Շրջանային վարչութիւնը իր տաս մասնաճիւղերով հովանաւորեց դասարան մը, նուիրելով \$25,000, ընկի. Շաքէ Կէօսճեան ևս հովանաւորեց դասարան մը, դարձեալ նուիրելով \$25,000: Իսկ Ս. Յակոբ Առաջնորդանիստ Մայր եկեղեցւոյ «Նոր Ծաղիկ» մանկապատանեկան երգչախումբը յատուկ համերգ մը կազմակերպեց և 33,000 գանատական տոլար յատկացուց այս ծրագրին: Մնացեալ մեծ թէ փոքր գումարները հանգանակուեցան մեր ազգայիններէն ու համակիրներէն:

Տարեկան \$30,000-ով կը հովանաւորենք Հադրութի շրջանի Մեծ Թաղեր սահմանամերձ գիւղի Սօսէ



Ընկի. Անի Օհանեան հարցազրոյցի ընթացքին՝ «Հորիզոն»ի խմբագրարան մէջ

մանկապարտէզի ծրագիրը:

Նիւթապէս կ'օժանդակենք նաև Զաւախքի բազմազաւակ ընտանիքներուն, Պուկարիոյ հայ վարժարաններուն և Լաւագոյն ուսանող ծրագրին:

5) **Երևանի թիւ 1 Հիւանդանոցի Հաշմանդամ Զինուորներու Վերականգնողական Կեդրոնի օժանդակութիւն.** այս ծրագրին յատկացուցինք 22,100 ամերիկեան տոլար:

6) **ՀՕՄ-ի Համահայկական Հիմնադրամ՝ «Տեսլական 2020» ծրագիր,** որ Կեդրոնական վարչութեան հօգրացման կարևորագոյն ծրագիրներէն կը նկատուի, որուն կ'ուզեմ անդրադառնալ առանձին:

Յիշեցիք, թէ տեղական առումով ալ ծրագիրներ կ'իրականացուին Գանաւարայի Շրջանային վարչութեան կողմէ. կրնա՞ք անոնց մասին ալ տեղեկութիւն փոխանցել ընթերցողներուն:

— Տեղական առումով, մեր ծրագիրներէն յիշեմ հետևեալները.

1) Գանատայի տարածքին հայ վարժարաններու տարեկան յատկացումներ

2) Համալսարանական 12 հայ ուսանողներու կրթաթոշակ

3) 2 Մրցանակ երկրորդական աւարտական կարգի աշակերտներու

4) Հայ Դատի աշխատանքներու գօրակցութիւն

5) Հայաստանի դեսպանատան գօրակցութիւն և տարեկան նիւթական յատկացում

6) Գրպանի օրացոյց

7) Մրտէ-Միրտ խմբակցութիւն

Վերջին երկու ծրագիրները մեր նիւթական եկամուտի կարևորագոյն աղբիւրները կը նկատուին: Անոնցմով է, որ մեր կրթական օճախներու յատկացումները և տասներկու համալսարանական ուսանողներու կրթաթոշակները կ'ապահովվենք:

Արեւարագիւրութեան հետ քայլ կը պահէ Շրջանային վարչութիւնը և ունի իր կայքէջն ու դիմաւերտրի էջը: Ի՞նչ նորութիւններ ունիք այս առումով:

— Մեր դիմատետրը և կայքէջը կանոնաւորապէս կը թարմացուին: Կայքէջը մօտ օրէն պիտի նորոգուի, անելի ևս հեշտացնելու համար մեր մասնաճիւղերու ներդրումը: Յիշենք նաև որ առաջին էջին վրայ տեղադրեցինք առցանց նուիրատուութեան դրութիւնը: DONATE NOW կոճակը սեղմելով, նուիրատուին դիւրութիւն կը ստեղծուի իր գտնուած վայրէն նուիրատուութիւն կատարելու Շրջանային վարչութեան գանազան ծրագիրներուն:

Անոնք որոնք կը փափաքին այս

դրութենէն օգտուիլ, կրնան մեր կայքէջի հետևեալ հասցէն այցելել. www.ars-canada.ca

Գանաւարայի ՀՕՄ-ը կը նկարուի կնոջական և մարդասիրական մեծագոյն կազմակերպութիւններէն մէկը. ի՞նչ է ՀՕՄ-ի առաքելութիւնն ու գործունէութեան նպատակը:

— Հայ Օգնութեան Միութեան առաքելութիւնը, ինչպէս է նաև պարագան բարեսիրական և մարդասիրական բոլոր կազմակերպութիւններուն, օժանդակել է կարիքաւորներուն և ընկերային ծանր պայմաններ դիմագրաւողներուն:

Հայ եեանքի բոլոր բնագաւառներէն ներս ու մանաւնդ ընկերային, կրթական, բարեսիրական և առողջապահական մարզերէն ներս, ՀՕՄ-ը միշտ եղած է տիրական ներկայութիւն: Մէկ դարու պատմութիւնը բաւական է գաղափար մը տալու այս մեծ կազմակերպութեան բազմակողմանի ծրագիրներուն մասին: «Դար մը ամբողջ ծառայութիւն» կարգախօսը կը պարփակէ մեր գործունէութեան լայնածաւալ աշխատանքի ծիրը:

ՀՕՄ-ը աշխոյժ և անխոնջ կերպով ծառայած է 27 երկիրներու մէջ և արժանապատուօրէն պահած է իր ազգային դիմագիծը: Իսկ Գանատայի շրջանը իր մօտաւոր 1200 անդամներուն և 10 մասնաճիւղերուն ժրաջան աշխատանքով, այսօր բացառիկ տեղ կը գրաւէ ՀՕՄ-ի աշխարհատարած կառոյցին մէջ: Մեր անդամներու անշահախնդիր նուիրումներ և մեր առաքելութեան հաւատացող բարերարներու անվերապահ օժանդակութեան կը պարտինք մեր ծրագիրներուն յաջողութիւնները:

2018-ին Գանաւարայի ՀՕՄ-ի Շրջանային վարչութեան նախաձեռնութեամբ ՀՕՄ-ի շրջանը աշակցեցաւ Երեւանի թիւ 1 Հիւանդանոցի Հաշմանդամ Զինուորներու Վերականգնողական Կեդրոնին. ի՞նչ աշխարանք տարուեցաւ այս ուղղութեամբ և ի՞նչ կարելի եղաւ իրագործել:

— Երևանի թիւ 1 Հիւանդանոցի Հաշմանդամ Զինուորներու Վերականգնողական Կեդրոնը պիտի օգնէ վիրաւոր և հաշմանդամ զինուորներու, որոնք իրենց կեանքը վտանգած են յանուն մեր հայրենիքի պաշտպանութեան, անոնց ապահովելով յատուկ խնամք և ապաքինման նպաստող բժշկական սարքեր:

Ընդառաջելով Կեդրոնական վարչութենէն ստացած շրջաբերականին, Շրջանային վարչութիւնս կոչ

ուղղեց իր մասնաճիւղերուն և յատուկ հաղորդագրութեամբ մը մամուլով անդրադարձաւ վերոնշեալ կեդրոնին հիւանդանոցային սարքով անկողիններ տրամադրելու կարևորութեան: Կեդրոնական վարչութիւնը ծրագրած էր 50 անկողին ապահովել այս կեդրոնին:

Պէտք է նշել, որ մեր տասը մասնաճիւղերուն ջանքերով և այս ծրագրի կարևորութեան հաւատացող մեր անդամերուն ու համակիրներուն նուիրատուութեամբ, ՀՕՄ-ի Գանատայի շրջանի 22,100 ամերիկեան տոլարի ներդրումով, հիւանդանոցը օժտուեցաւ 13 ելեկտրական յատուկ սարքաւորում ունեցող անկողիններով. իւրաքանչիւր անկողին ունէր 1700 տոլարի արժողութիւն:

ՀՕՄ-ի գործունէութիւնը միշտ եղած է բերուն, ասկայն ո՞նեցած է նաև մարդասիրաւէրներ, որոնցմէ՞ կարևորագոյնը եղած է շարքերը երիտասարդացնելու և նոր անդամներ ներգրաւելու հարցը: Այս միջոցին սուրիահայերու ներգաղթը որքանո՞վ սարարեց ՀՕՄ-ի Գանաւարայի մասնաճիւղերու շարքերու խորացման:

— Ինչպէս գիտէք, անդամարշաւը հիմնաքարն է կազմակերպութեան մը, որուն յարատևումը ուղղակի կախեալ է երիտասարդ նորագիրներու ներգրաւումէն և ներդրումէն: ՀՕՄ-ի շարքերը խտացնելու և գործունէութեան դաշտը այժմէականացնելու նպատակով՝ Շրջանային վարչութիւնն ու իր մասնաճիւղերու վարչութիւնները ջանք չեն խնայեր ներգրաւելու համար մասնագիտացած երիտասարդ տարրը, անոնց վստահելով զիրենք հետաքրքրող ծրագիրներու իրագործումը:

Սուրիահայութեան ներգաղթին կապակցաբար, պատերազմի հետևանքով Գանատա հաստատուած մեր հայրենակիցները իրենք զիրենք գտան նոր միջավայրի մը մէջ, երկրի օրէնքներուն, սովորութիւններուն և քաղաքացիական իրաւունքներուն ու պարտաւորութիւններուն բոլորովին անծանօթ: Մեր մեծ թէ փոքր մասնաճիւղերը առաւելագոյն չափով սատարեցին, ոչ միայն անոնց տրամադրելով բնակարանային սարքաւորումներ, ձմեռնային վերարկուներ, այլև հայ վարժարան յաճախող սուրիահայ աշակերտներուն ապահովեցին դպրոցական պայուսակներ, դասագրքեր և գրենական պիտոյքներ: Օժանդակեցին կառավարական փաստաթուղթերու ամբողջացման, ֆրանսերէն կամ անգլերէն լեզուներու դասընթացքներու արձանագրութեան և միջոցներ ստեղծեցին յարմարագոյն աշխատանքներ գտնելու:

Վերադառնալով անդամ ներգրաւելու ձեր հարցումին, վարչութիւնները հրաիրեցին նորահաստատ ընտանիքի մայրեր և երիտասարդներ, թէյասեղանի մը շուրջ, իրենց զեկուցելու Հայ Օգնութեան Միութեան առաքելութեան և տեղական թէ համահայկական ծրագիրներուն մասին: Եղան անշուշտ խրախուսուողներ և տեղւոյն վրայ արձանագրուողներ, իսկ յետագային, անոնք որոնք անելի հանգիստ և հաստատուած զգացին, միացան մեր շարքերուն՝ իրենց հետ բերելով նաև իրենց մտերիմ բարեկամներն ու հարազատները: Ունեցանք նաև Սուրիահայ Օգնութեան Խաչի անդամներէն փոխանցագրեր: Այս նոր անդամները այժմ մաս կը կազմեն իրենց հաստատուած քաղաքներուն՝ Մոնթրէալի, Թորոնթոյի, Լաւալի, Վանգուվըրի և Գեմպրիճի մեր մասնաճիւղերուն:

ՀՕՄ-ը վերջերս ծրագիրներ կը

●●● ➞

ՀՕՄ Եւ Հայաստանի Մշտական Ներկայացուցչությունը նիստեր կազմակերպեցին ՄԱԿ-ի Կանանց Իրավիճակի 63-րդ նստաշրջանին

ԿԱՐԻՆ ՍԱՂՏԸՃԵԱՆ-ՏԷՐ ՅԱԿՈԲԵԱՆ



Ամէն տարի Միացեալ Ազգերու Կազմակերպութեան (ՄԱԿ) Կանանց Իրավիճակի Յանձնաժողովը (UN-CSW) Նիւ Եորքի մէջ ի մի կը բերէ աշխարհի տարբեր երկիրներէ ոչ-կառավարական եւ կնոջական հարիւրաւոր կազմակերպութիւններ՝ լայն բեմահարթակ ստեղծելով կանանց հարցերու քննարկման:

Կանանց Իրավիճակի Յանձնաժողովի 63-րդ նիստն էր այս տարի, որ յատկացուած էր սեռերու հաւասարութեան ոլորտին մէջ ընկերային եւ տնտեսական ենթակառոցներու դերին:

Նշենք, որ Հայ Օգնութեան Միութիւնը (ՀՕՄ) 1970-էն գործուն է ՄԱԿ-ի մէջ: 1998 Մայիս 28-ին ան մաս կազմեց ՄԱԿ-ի Տնտեսական եւ Ընկերային Յանձնաժողովին եւ տարբեր յանձնախումբերու մասնակցութեամբ կը սատարէ աշխարհի մէջ մարդկային իրաւանց, ընկերային արդարութեան եւ սեռերու հաւասարութեան սկզբունքներուն:

Աշխարհի չորս կողմէն հազարաւոր մասնակիցներու կողքին ՄԱԿ-ի Կանանց Իրավիճակի Յանձնաժողովին մօտ ՀՕՄ-ը ներկայացնելը բացառիկ առիթ է՝ հայ կնոջ կարգավիճակը բարձրացնելու եւ հարցերը լուսարձակի տակ առնելու:

Մարտ 11-ին, ՀՕՄ ՄԱԿ-ի մօտ Հայաստանի մշտական ներկայացուցչութեան հետ գործակցաբար, ՄԱԿ-ի կեդրոնատեղիէն ներս կազմակերպեց նիստ-քննարկում մը՝ «Ջարգացող ենթակառոցներու եւ հանրային ծառայութիւններու կարելոյութիւնը սեռերու հաւասարութեան բարելաւման համար» թեմայով: Գանատայէն նիստին կը մասնակցէին ընկերուիներ՝ Թենի Մովէլ, Յասմիկ Շահինեան (Թորոնթօ) եւ Կարին Սաղտըճեան-Տէր Յակոբեան (Վանգուվըր):

Նիստը վարեց ՄԱԿ-ի մօտ ՀՕՄ-ի աշխատանք-

ները համադրող Քրիստինա Մեիրապոտ, որ ներկայացուց նիստին զեկուցաբերները՝ Միջազգային Դրամատան (World Bank) ներկայացուցիչ Անուշ Բեջանեանը, Armenia Fund-ի Միացեալ նահանգներու Արեւմտեան շրջանի ատենապետ Մարիա Մեիրանեանը եւ ՀՕՄ-ի Կենդրոնական վարչութեան փոխատենապետ դոկտ. Նայիրի Տէրտէրեանը:

Նիստին բացումը պաշտօնապէս կատարեց ՄԱԿ-ի մօտ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարեան, որ շեշտեց Կանանց Իրավիճակի Յանձնաժողովին սկզբունքները, կարելուք նկատեց ՄԱԿ-ի Կանանց Իրավիճակի Յանձնաժողովին այս տարուան թեման՝ կիներու ընկերային ապահովութեան, եւ հանրային ծառայութիւններու ենթակառոցներու կարելոյութիւնը՝ կիներու հզօրացման եւ սեռերու հաւասարութեան համար:

Միջազգային Դրամատան (World Bank) ներկայացուցիչ Անուշ Բեջանեան ներկայացուց սեռերու հաւասարութեան ներկայ վիճակագրութիւնները՝ բաղդատութիւններ կատարելով Հայաստանի իրավիճակին հետ: «Միջազգային Դրամատան (ՄԴ) վիճակագրութիւնները ցոյց կու տան, որ եթէ կիները տղամարդոց հաւասար գործի կարելիութիւն ունենան, երկիրներու տնտեսութիւնները աւելի դիմացկուն կ'ըլլան եւ կը բարգաւաճին», ըսաւ ան:

Բեջանեան դիտել տուաւ, որ այսօր մեծ թիւով երկիրներու մէջ կիները աւելի ուսում կը ստանան քան տղամարդիկ, սակայն այդ առաւելութիւնը չի կիրարկուիր գործի մարզին մէջ եւ չի նպաստեր տնտեսական զարգացման: Նոյնն է պարագան Հայաստանի, ուր ուսումնասիրութենէ ետք կիները դուրս կը մնան աշխատանքի մարզէն եւ մեծ ներդրում չեն ունենար տնտեսութեան բարելաւման մէջ: Մէջբերելով ՄԴ մէկ

այլ ուսումնասիրութիւնը, Բեջանեան մատնանշեց, որ Հայաստան կը կաղայ կիներու օրինական իրաւունքներու մարզին մէջ. այսպէս՝ չկայ կիներու դէմ բռնութիւնը պատժող օրէնք, վնասի հատուցում, գործի մէջ նոր-ծնողքի հատուցում. աւելին՝ կիները միջին հաշուով կը շահին 33% նուազ քան՝ տղամարդիկ: Ան բարելաւում նկատեց խորհրդարանի մէջ կին երեսփոխաններու տոկոսի աճը. բաղդատած աշխարհի մէջ կիներու 22% ներկայացուածութեան, Հայաստանի խորհրդարանին մէջ, Դեկտեմբերի ընտրութենէն ետք, կին երեսփոխանները կը կազմեն 23%:

Իսկ աղքատութեան մէջ Հայաստանի կիները կը մնան ետ քան տղամարդիկ՝ իւրաքանչիւր 100 տղամարդոց դիմաց 117 կին աղքատ է, մինչ աշխարհի մէջ այդ թիւը 100-ի դիմաց 104 է:

Հայաստան կարիք ունի նաեւ ընկերային ապահովութեան զարգացման. օրինակ՝ նոր մօր աշխատանքային հատուցում, երէցներու եւ մանուկներու հոգատարութեան եւ թոշակառուներու ապահովագրութեան: Ան բաղդատութիւններ կատարելով զարգացող այլ երկիրներու հետ, ըսաւ, թէ Հայաստանի մէջ աշխատող ուժին 46.6%-ը կ'աշխատի ստուերային տնտեսութեան մարզին մէջ, ընկերային ապահովագրութենէ լրիւ զուրկ:

Ան իր ելոյթը եզրափակեց, ըսելով որ այսօր պատմական առիթ ունինք կառավարութեան հետ աշխատելով բարելաւելու մեր երկրին մէջ կիներու իրաւունքները: Ան ակնարկեց 2 կարելոյութիւն, գորս ՄԴ կը կիրարկէ Հայաստանի մէջ. Human Capital Project, որ կ'ուսումնասիրէ աղջիկներու զարգացման տարբեր երեսները՝ կանխատեսելու համար այսօրուան մանուկներու արդիւնաբերութիւնը ապագայ աշխատուժի շուկային մէջ: Ինչպէս նաեւ՝ Women



մշակէ Հայաստանի կանանց իրավիճակի բարելաւման ի խնդիր. Գանատայի շրջանը ինչպէ՞ս պիտի սատարէ այս ծրագրին:

— ՀՕՄ-ը որպէս բարեսիրական կանանց կազմակերպութիւն իր լայնատարած գործելադաշտին մէջ ի հարկէ պէտք է իր ուշադրութիւնը դարձնէ նաև կանանց կարիքներուն, յատկապէս Հայաստանի կանանց իրավիճակի բարելաւման ի խնդիր:

2017-ի Պատգամաւորական ժողովը արծարծեց այս նիւթը և այժմէական ու անյետաձգելի գտնելով՝ բանաձև որդեգրեց, որ Գանատայի շրջանը աշխատանք տանի Հայաստանի կանանց կենսի բարելաւման կարելիութիւնները սերտելու: Ընթացք տալով այդ բանաձևին, վարչութիւնս յանձնախումբ մը կազմեց, որոնք նախագիծ մը պատրաստեցին փորձառական ծրագիր մը սկսելու (Pilot project): Ծրագրի նախագիծը ներկայացուցաւ Կեդրոնական վարչութեան, որոնց հաւանութեան կը սպասենք՝ մեր Շրջանային Պատգամաւորական ժողովին

ներկայացնելու, առ ի վաւերացում:

ՀՕՄ-ի Կենդրոնական վարչութիւնը յայտարարած է «Տեղական 2020» ծրագիրը. ի՞նչ պիտի ըլլայ ՀՕՄ-ի Գանատայի շրջանի ներդրումը:

— ՀՕՄ-ի առաքելութիւնը շարունակելու և իր ապագայի ծրագիրները գործադրելու համար, անհրաժեշտ էր ՀՕՄ-ի հիմնադրամի բարգաւաճումը, որ կը միտի կազմակերպութեան նիւթական դժուարութիւններու յաղթահարման և ՀՕՄ-ի Կենդրոնական վարչութեան համահայկական բոլոր ծրագիրներու շարունակման ու զարգացման: Հետևաբար Կ. վարչութիւնը յատուկ շրջաբերականով մը իր շրջաններուն և անոնց ընդմէջէն մասնաճիւղերուն և անդամներուն նիւթական աջակցութիւնը ուզեց ապահովել: Ասոր առընթեմ, մայր յանձնախումբ մը կազմեց, որուն հիմնական աշխատանքը պիտի ըլլայ յատուկ նախաձեռնութիւններով իրականացնել հիմնադրամի նախատեսում հինգ միլիոն տոլարի թիրախը մինչև 2020

թուական:

«ՀՕՄ-ի Տեղական 2020» ծրագրի առաջին ձեռնարկը տեղի ունեցաւ Նոյեմբեր 2017-ին համացանցի վրայ իրականացուած համաշխարհային աճուրդով: Բոլոր ցամաքամասերէն նուիրում առարկաներ աճուրդի դրուեցան, որոնցմէ գոյացաւ 15,000 տոլարի կոկիկ գումար մը: Երկրորդ նախաձեռնութիւնը իւրաքանչիւր անդամ տարեկան 50 ամերիկեան տոլարի յատկացումն է, երեք տարիներու վրայ: 2018-ին Գանատայի շրջանի անդամներուն և վարչութիւններուն ներդրումով, ըստ մեր անդամներուն թիւին, շուրջ 60,000 ամերիկեան տոլար փոխանցեցինք Կենդրոնական վարչութեան:

Երրորդ նախաձեռնութիւնը Մայքլ Արամի՝ յատուկ այս ծրագրին համար պատրաստած յուշապնակներն են, իւրաքանչիւրը 100 ամերիկեան տոլարի արժողութեամբ: Շրջանիս տրամադրուեցան 200 պնակներ, որոնք մեծ մասամբ սպառած են, շնորհիւ մեր մասնաճիւղերուն և մայր յանձնախումբին ջանքերուն: Չորրորդ նախաձեռնութիւն մը ևս ծրագրումի ընթացքի մէջ

է, որուն մասին մեր վարչութիւններն ու անդամները տեղեակ պիտի պահենք, երբ տուեալները ունենանք:

Ընկի. Անի, ՀՕՄ-ը անվարան նեցուկ կը կանգնի մեր ժողովուրդին՝ ի սիրտս աշխարհին, ապա՛ իր կարգին, ի՞նչ ակնկալութիւն ունի ՀՕՄ-ի Գանատայի Շրջանը զաղոյթի զաակներէն:

— Ինչպէս յիշեցինք, Հայ Օգնութեան Միութեան Գանատայի Շրջանային վարչութեան ու իր մասնաճիւղերու գործունէութեան դաշտը ընդարձակ է և կարիքը ունի բարեացական նուիրատուներու և բարերարներու նիւթական օժանդակութեան, որ պիտի նպաստէ միութեանս բազմապիսի ծրագիրներու իրականացման:

Գանատայի Շրջանային վարչութիւնը անգամ մը ևս կը գնահատէ իր անդամներուն և համակիրներուն շարունակական նիւթական թէ բարոյական աջակցութիւնը ՀՕՄ-ի բոլոր ծրագիրներուն:

ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՎԱՐԵՅ ՄՈՒԱ ԹԻԹԻՋԵԱՆ ԿԵՏԻԿԵԱՆ

Entrepreneur Financing Initiative, որ 350 միլիոն տոլարի յատկացումով կը քաջալերէ կիներով դեկավարուած տնտեսական նախաձեռնութիւնները: Եւ այս բոլորը՝ սեռային հաւասարութիւնը քաջալերելու համար:

Երկրորդ խօսնակը՝ Մարիա Մեհրանեանը, ընդհանուր պատկեր մը տուաւ Armenia Fund-ի 1994 -էն ի վեր ծրագիրներուն մասին՝ Հայաստանի հիմնակառոյցներու զարգացման ոլորտին մէջ: Ան նշեց, թէ ինչպէ՛ս ենթակառոյցները կրնան ազդել կիներու հզօրացման:

Հայաստանի աշխատուծին 45%-ը երկրագործութեամբ կը զբաղի, որոնց կէսը կիներն են, ըսաւ Մեհրանեան: Սակայն երկրագործութիւնը մեծ դժուարութիւններ ունի, տրուած ըլլալով որ ամէն տարի շուրջ 40 հազար գիւղացի տղամարդ կ’արտագաղթէ Ռուսիա եւ այլուր աշխատանքի համար: Ետին կը մնան կիները՝ հողին ու տան բերը իրենց վրայ առած: Այսօրուան տոկացող երիտասարդ հայ կինը վաղուան դեկավար կինն է, ըսաւ ան եւ խօսեցաւ Armenia Fund-ի երկրագործական ծրագիրներուն մասին, յատկապէս Տաւրիշի շրջանին մէջ, ուր հողաւշակ կիներ հետզհետէ Հայաստանի մէջ գործարար նոր դասակարգ մը կը կազմեն:

Տեսաերիզի մը ընդմէջէն, տեղեկացանք, որ Armenia Fund-ը Տաւրիշի շրջանին 72 դպրոցներուն մէջ հաստատած է համացանցային դրութիւն, որմէ կ’օգտուի 7 հազար աշակերտ: Կարելոր թալլ մը ենթակառոյցներու բարելաման եւ հաւասար առիթի ստեղծման:

Վերջին զեկուցաբերը՝ Հայ Օգնութեան Միութեան Կենդրոնական վարչութեան փոխատենա-

պետուիի տկտ. Նայիրի Տէրտէրեանը ներկայացուց կառավարութեան եւ հասարակական կազմակերպութիւններու համագործակցութեամբ իրականացուող ծրագիրներ, ինչպիսին են ՀՕՄ-ի նախաձեռնութիւնները:

Ան վեր առնելով ՀՕՄ-ի անլի քան 109-ամեայ գործունէութիւնը ըսաւ, որ մէկ դարու պատմութեան ընթացքին կնոջական այս կազմակերպութիւնը անցած է երկու Աշխարհամարտէ, Ցեղասպանութենէ եւ երկրաշարժէ ու տակաւին կը յարատեւէ:

Հայաստանի մէջ ՀՕՄ-ի գործունէութիւնը սկսաւ 1988-ի Սպիտակի երկրաշարժին, որուն ընթացքին ՀՕՄ-ը անմիջական օգնութիւն ցուցաբերեց, աղէտեալներուն նուիրահաւաքներ կազմակերպեց, տուներ կառուցեց եւ միայնակ մայրերու հիմնադրամ ստեղծեց: Այս գծով, շուրջ 800 հազար տղարի օգնութիւն ստացաւ Միացեալ Նահանգներէն USAID ծրագիրով:

Կիներու իրավիճակի բարելաման համար ՀՕՄ-ի կարեւորագոյն ծրագիրը 1997-էն ի վեր հիմնուած Ախտրեանի «Մօր ու Մանկան» Առողջապահական Կեդրոնն ու Ծննդատունն է: Այնտեղ, ցարդ շուրջ 160 հազար հիւանդ բուժում ստացած է, իսկ 2005-ին հիմնուած ծննդատան բաժանմունքը 15,410 ծնունդ ունեցած է, առանց մահերու:

1998-էն ի վեր Արցախի տարածքին կը գործէ ՀՕՄ-ի «Սօւէ» մանկապարտէզներու ցանցը: Ութը գիւղերու եւ Ստեփանակերտի մէջ գտնուող մանկապարտէզներէն ցարդ 3-6 տարիքի անլի քան 2500 արցախցի մանուկ աւարտած է:

Տէրտէրեան նաեւ թուեց այն բոլոր շինարարական եւ երկրագործական ծրագիրները, զորս ՀՕՄ-ը

կը կատարէ յատկապէս Տաւուշի շրջանին մէջ: Այս ծրագիրներուն համար ՀՕՄ-ը կը համագործակցի ՄԱԿ-ի, ASAID-ի, ոչ-կառավարական կազմակերպութիւններու եւ պետական հիմնարկներու հետ՝ բարելաւելու համար կիներու եւ աղջիկներու իրաւունքներն ու կարիքները՝ Հայաստանի տարբեր շրջաններուն մէջ:

Տէրտէրեան եզրափակեց ըսելով. «Երբ հասարակական կազմակերպութիւններ եւ կառավարութիւն միասնաբար կ’աշխատին, կենսքը կը բարելաւուի, եւ երկիրը կը զարգանայ»:

Ապա Մեհրապոտ կարգ մը հարցումներու առիթ տուաւ:

Քննարկման մասնակցեցան ՄԱԿ-ի բաժանմունքներու եւ այլազան ոչ-կառավարական կազմակերպութիւններու ներկայացուցիչներ, ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան անդամներ եւ Հիւսիսային Ամերիկայի այլազան գաղութներէ ժամանած ՀՕՄ-ուիիներ:

Կ’արժէ յիշել, որ ՄԱԿ-ի Յանձնաժողովին (UN-CSW) այս տարի կը մասնակցէին աշխարհի չորս կողմէն անլի քան 9,000 ներկայացուցիչ: ՀՕՄ-ի ներկայացուցիչները Առողջապահական Յանձնախումբին հետ ունեցան երկրորդ նիստ մը եւ մասնակցեցան այլ ձեռնարկներու:

Կարելոր իրագործում մըն է այն, որ այս նստաշրջանին Հայաստան ընտրուեցաւ Յանձնաժողովի 64-րդ եւ 65-րդ նստաշրջաններու նախագահող: Նստաշրջանը ՄԱԿ-ի երկրորդ մեծագոյն իրադարձութիւնն է Ընդհանուր Ժողովէն ետք: Հայաստանը յանձնաժողովի անդամ ընտրուած է 2019-2023 ժամանակահատուածին համար:

The 63rd United Nations Commission on the Status of Women Conference in New York AS REPORTED TO THE A.R.S TORONTO ROUBINA CHAPTER BY UNGEROU HIS HASMIG ZAROKIAN AND TENY MOVEL

First and foremost we would like to thank A.R.S Canada for organizing and encouraging us to attend the 63rd United Nations Commission on the Status of Women Conference in New York. This was an exceptionally eye opening and motivational event.

Annually, the United Nations hosts a commission on the status of women.

“The Commission on the Status of Women (CSW) is the principal global intergovernmental body exclusively dedicated to the promotion of gender equality and the empowerment of women. The CSW is instrumental in promoting women’s rights, documenting the reality of women’s lives throughout the world, and shaping global standards on gender equality and the empowerment of women. During the Commission’s annual two-week session, representatives of UN Member States, civil society organizations and UN entities gather at UN headquarters in New York.” (http://www.un-women.org/en/csw)

The CSW hosted various UN events as well as side events. One of the events entitled “Developing Infrastructure and Access to Public Services to Improve Gender Equality” was organized by the Permanent Mission of Armenia to the United Nations and The Armenian Relief Society (A.R.S) or more commonly known as HOM.

We met at the United Nations around 5:30pm on Monday March 11th, 2019. We were able to tour the grounds, look at the various statues and plaques commemorating UN accomplishments. A special display was put together to highlight the inequalities suffered by women around the world. They had displayed facts, figures and pictures, to provide examples of certain inequalities around the world. Some of the highlights from these displays were:

- “Globally only 41% of mothers with newborns receive a maternity benefit”,
- “208 million women still need modern contraceptives”,
- “women do 2.6 times more unpaid care work than men”,
- and many more.

The event started at 6:30pm in a conference room in the United Nations. The conference room was full and the

event was attended by Armenians and non-Armenians interested in hearing about the status of women in Armenia. Opening remarks were presented by H.E. Mher Margaryan ,the Permanent Representative of Armenia to the United Nations. He thanked everyone for coming and gave a brief overview of the current status of women in Armenia. He outlined how important a role women play in the economy and how much more is required to ensure equality and protection of women’s status.

Following H.E. Mher Margaryan’s speech a panel of 3 speakers addressed the audience. The panelists were Anush Bezhanyan, Practice Manager at The World Bank, Maria Mehranian , the International Chairperson of the Armenia Fund and, Dr. Nyree Derderian the vice-chairperson of the Armenian Relief Society. The panel was moderated by Christina Mehranbod, an MPH Candidate at Colombia University and the Armenian Relief Society’s UN coordinator.

Each speaker spoke eloquently and provided interesting perspectives regarding the status of women in Armenia as well as how their work is contributing to strengthening the country as well as the status of women.

Anush Bezhanyan, spoke first and provided an overview of the current status of education, and women’s rights in Armenia. Ms.Bezhanyan explained how women stayed away from pursuing higher education and took longer breaks in their professional life. She then explained how one of the goals in Armenia is to engage women in pursuing education in STEM (Science, Technology, Engineering and Mathematics) fields.

Maria Mehranian, spoke next and explained how some of the projects and infrastructure being built by the Armenia Fund is helping Armenians and specifically women. Ms.Mehranian explained how following the Earthquake many of the men left their family to pursue employment in other nearby areas. She explained that often times the women and children were left behind and had to rely on the land to grow fruits and vegetables to sell at the market. Given climate constraints and instability the agricultural industry was very challenging, one of the

projects the Armenia Fund helped with was providing women with Greenhouses which would allow them to cultivate and grow year-round.

Dr. Nyree Derderian spoke next and talked about the work A.R.S/ HOM has done over the last 30 years. She started by outlining how HOM helped during the earthquake and later helped to establish the “Sose Kindgartens” and hospitals. Dr. Derderian explained how the organization is a grassroots organization which has worked with the government to establish and improve infrastructure. Some of the most significant accomplishments were that A.R.S worked with Armenians to set up 11 kindergartens and 5 of those are now fully maintained by the government in Armenian and no longer require support by A.R.S.

The speakers covered a lot of information about women and their situation in Armenian, some facts worth noting are:

- 1 woman receives tertiary education for every 5 men in Armenia
- 52% of Armenian women participate in the “formal” workforce in Armenia
- Girls up to the age of 30 receive an education and work for a few years. Once they settle and have children, they generally do not return to the work force
- There are very low number of women in “STEM” (Science, Technology, Engineering, Math) industries in Armenia
- Women earn 33% less than men
- There are some new guidelines regarding sexual harassment in the workplace
- Poverty and women is a big issue in Armenia. Women are generally poorer than men. For every 100 men, 117 women live in poverty.
- Only 14% of children attend kindergarten in rural Armenia. Only 50 % of kids attend kindergarten in Yerevan.
- The Armenia Fund raised agriculture rates in Ackhourian from 25% to 90% by helping provide greenhouses and irrigation tips. Therefore, helping women become more self sufficient.
- There is a large “informal” workforce
- Sose kindergarten provides free kindergarten education. There are 11 kin-

dergartens, 5 of these have been given to the government to take over.

Some recommendations that were suggested by the panel:

- Support and provide STEM programs and education for girls
- Adopt a better paternal/parental leave program
- Improve the education system and encourage kindergarten
- Establish proper elder care
- Provide a maternity benefit
- Provide child benefit
- Social protection
- Provide pension

Some personal recommendations from us:

- This is a great event to encourage young women to learn about A.R.S/ HOM, learn about Armenia and the status of women in Armenia.
- This event truly highlights the work done by A.R.S and encourages participants to reflect and understand what HOM does and hopefully encourages the participants to become more involved.
- Although we both knew of the work undertaken by HOM it was a great reminder and also gave us a better understanding of the bigger picture… it’s more than just helping one kindergarten …. or helping one village … the efforts of HOM and other organizations are truly changing the culture and lives of Armenians in Armenia. Moreover, the efforts of HOM are helping change the culture to support women and encourage equality and opportunity.
- We would recommend HOM to organize an additional side event to help publicize and highlight the work conducted by A.R.S to benefit the status of women in Armenia.
- Lastly, we would suggest the creation of a mentoring program to help women in Armenia and in the diaspora to have contacts to help them achieve their goals and perhaps encourage them to pursue education in a STEM industry. Perhaps a book showcasing modern and historical Armenian women who have made difference in society.

In closing, we would like to thank A.R.S, A.R.S Canada and A.R.S Roubina Chapter for this amazing opportunity.

A.R.S. 2018 REGIONAL SEMINAR IN VANCOUVER

From the airplane, we could see the peaks of the picturesque Coast Mountains of the western coast of Canada with calm blue pools of lakes scattered throughout the highlands and valleys...it was apparent that we were getting closer to our destination...Vancouver, in the most western province of British Columbia.

As we disembarked from the plane, we were united with our fellow ARS Ungerouhis and travel companions from Montreal, Laval, Ottawa, Hamilton and Cambridge. The airport officially became a mini Armenia for the next 30 minutes with loud greetings, hugs, Armenian and ARS flags and warm welcomes from our hosts, Vancouver's ARS Araz Chapter.

Upon documenting our arrival to Vancouver with the obligatory group photo at the airport, we headed to the Century Plaza hotel, which would be our home in the heart of downtown Vancouver for the next five days. After a quick rest and refreshments, we went to the hotel ballroom for a Welcome Reception Cocktail Party organized by our hosts. Mrs Taline Ohanian enchanted us with her lovely voice, singing renditions of classic Armenian favourites, accompanied by her husband on the keyboard. Soon, the entire room joined in and a wonderful evening was spent in chorus, sometimes off key, always with good cheer.

On the second day in Vancouver we are on the bus on our way to Capilano suspension bridge, one of greater Vancouver's top attractions, situated in a West Coast Rainforest. The anglicized name, Capilano, comes from "Kia' palano", meaning "beautiful river", a First Nations name belonging to the Squamish Nation. The simple hanging bridge is 140 meters long and 70 meters above the river. Initially tentative, our group pushed aside all fear and took over that bridge. True crusaders, spurred on by the promise of another group photo, claimed it on behalf of ARS (flag raised), confirming our fortitude, yet again, this time by conquering Capilano.

In the evening, we joined members of the Vancouver Armenian community on a Sunset Dinner Cruise aboard the M.V. Harbour Princess. A unique experience with unparalleled panoramic views of the Vancouver skyline. Good food, warm friends, joyful spirits, and Armenian music made it a night to remember as we danced until the sun slowly disappeared into the Pacific Ocean.

Day 3, was raining, but there is no stopping this ARS group with our sunny dispositions. A little rain wasn't going to tamper with our plans to visit Victoria by ferry. The upper outer decks offered glorious views and if it got too cold and wet for some, they headed inside to find warm comfortable lounge areas. On historic, picturesque Victoria Island, our first stop would be lunch and wine tasting at Church and State Winery.

Our appetites satisfied and our



Claiming the Capilano bridge on behalf of the ARS.



thirsts quenched, we headed to Butchart Gardens, a botanical feast for the senses, featuring 55 acres of gardens. Umbrellas in hand, we went off to explore the beauty of the formal gardens; the Sunken Garden; the Rose Garden; the Japanese Garden; Star Pond and the Italian Garden. Rumour has it that some within our group, the truly mischievous, revelled in the romanticism of bygone years by riding on the antique Carousel! I must say, my favorite was the Sunken Garden. The panoramic view is breathtaking from atop the lookout point offered by the elevated peak (a rock mound overlooking the once quarry) before you descend into the garden. Absolutely spectacular!

We still had so much to see, so returning our umbrellas, we headed for a tour of the city of Victoria, the capital of British Columbia. Unlike the modern city of skyscrapers which is Vancouver, Victoria boasts proudly its British colonial past with its Victorian architecture, historic buildings and scenic harbour.

ARS Canada's 25th Regional Seminar was dedicated to the 100th Anniversary of the First Independent Armenian Republic and the 40th Anniversary of the founding of Vancouver's Araz Chapter and took place on Friday, September 21st at the Century Plaza hotel. Ungh. Annie Ohanian, Chair of the ARS Canada Regional Executive, opened the seminar with welcoming words to all the attendees and warm words of appreciation to volunteer ARS members across Canada who devote themselves to ARS' continued mission, thereby ensuring that ARS Canada Regional Executive meets all of its commitments to ongoing ARS Central Executive projects internationally, and its own regional and local initiatives. She had special thanks for members of Vancouver's Araz Chapter who have been working tirelessly to make this trip and seminar such a success. They were wonderful hosts, sparing no attention to detail by organizing unforgettable site seeing activities, ensuring we were comfortable, well-fed and entertained since our arrival. The participants agreed and shared their appreciation with heartwarming applause for ARS Araz Chapter.

Ungh. Annie Kralian introduced and welcomed our first invited speaker Dr. Maryam Zeineddin. Dr. Zeineddin was born in Tehran, Iran and lived in Athens, London and Stockholm prior to immigrating to Vancouver, Canada. After completing her family practice residency at the St. Paul's UBC program,

she started her family practice. Together with her friend and classmate Dr. Nicole Barre, she built and currently manages Ambleside Medical Centre (AMC). Their mission at AMC is to provide the most comprehensive patient-centered care, with preventative health measures as the element of healthy living. She is an avid teacher and clinical instructor for UBC family practice residency programs, has been faculty for the UBC Coastal program and continues to teach medical students and residents of UBC.

Dr. Zeineddin shared some of her early frustrations as a family physician, at which time she began to realize that at the end of long days at the office, often seeing more than 30 patients each day, something didn't feel right. She was diagnosing more patients with devastating cancers, and seeing more patients with anxiety and depression at all ages. This made her refocus her approach to finding preventative care opportunities in almost every patient visit.

She began to realize that at the end of long days at the office, often after seeing more than 30 patients each day, something didn't feel right. She had begun diagnosing more patients with devastating cancers, and seeing more patients with anxiety and depression from all age groups. This encouraged her to refocus her approach to finding preventative care opportunities in almost every patient visit.

Dr. Zeineddin advocates the need for each of us to take charge of the 6 pillars of health to prevent disease and maintain a healthy long life. All of them are within our realm of control. These are: Physical Activity, Mindfulness, Nutrition, Health Screening, Intentions and Connections.

Of these pillars, I found the last one, *Connections*, most interesting. A growing body of research shows us that strong relationships with friends, acquaintances and community has important implications for good health. Family, friends, and community are a very important part of life – and health. Dr. Zeineddin particularly emphasized the positive impact of membership and activity within community organizations, like ARS, in promoting good health.

Following a brief question and answer session, Ungh. Annie Ohanian thanked Dr. Zeineddin for her presentation of the current paradigm shift with respect to the role of the Family Practitioner in the current health care system and presented her a token of appreciation on behalf of the Central Executive for taking time out of her busy schedule to share her vision of individualized preventative medicine for healthy outcomes.

After a short break, Ungh. Sosy Terzian, Chair of the ARS Vancouver Araz Chapter, introduced their newest youth members who had been invited to partake in the seminar. Attendees welcomed and encouraged Unghs Sarin Ghugassian, Ani Markarian and Sevan Agopianung from Vancouver and Ungh. Nyrie Telemi from Toronto. These new members shared their feelings as to why they joined ARS. They expressed gratitude for the encouragement and the opportunity they were given to participate in the seminar.

Ungh. Annie Ohanian took the podium to present the ARS Executive's summary of Current and ongoing activities since their election at the 2017 delegation meeting in Montreal. She



"...documenting our arrival to Vancouver with the obligatory group photo at the airport."

highlighted the ongoing commitment of the ARS Canada Regional Executive to the ARS Central Executive’s programs in Armenia through its 10 Canadian chapters. Using visual aids, she shared with attendees, highlights of the September 2017 pilgrimage to Armenia, organized by the ARS Canada Regional Executive, for the official opening of the ARS Sosseh Kindergarten’s new facilities in Artsakh. During this trip, members had the opportunity to also visit the resting place of Sosseh Mayrig as well as the ARS Mother-and-Child Birthing Centre in Akhourian village. Ungh. Ohanian emphasized the massive financial and moral undertaking required to bring these exceptional programs to fruition.

Ungh. Annie Ohanian, then invited Ungh. Houri Najarian to present the Central Executive initiative to build a lasting foundation for ARS Central’s international activities through Vision 20/20. Ungh. Houri presented the difficult financial reality that the Central Executive is currently facing. This has come as a direct consequence of the continued needs of Armenia and Armenian communities in the diaspora. The ARS Central Executive must strengthen its financial situation in order to ensure programs and projects will remain well supported into the future. With this in mind, the ARS Central Executive has executed a plan to create an Endowment Fund to support the wide range of activities across the organization, through its educational, cultural, humanitarian, and social pillars in perpetuity. Since the plan’s inception in 2005, the fund has grown to 2.5M USD. However, the current Endowment Committee, which is chaired by Ungh. Nairy Shahinian, has set a goal to increase this endowment amount to \$5M USD by the year 2020, hence the name of the project “Vision 20/20”. Our success will require participation, not just of major donors and institutions, but by mandating that each member participate in the growth of the endowment fund with a \$50 USD contribution, each year for the next 3 years. With 15,000 members worldwide, this mandate will raise \$1.5M directly from our membership.

The final talk of the day was presented by Ungh. Karin Saghdejian-DerHagopian, who has been studying the Role of the women of Artsakh during and post war. Ungh. Karin was introduced by Ungh. Sylvie Ohanian who noted this young scholar’s many achievements in the realm of journalism. Ungh. Karin is the founding editor of the TorontoHye newspaper and continues as Editor in Chief of this publication even though she now lives in Vancouver. She is a graduate of the American University ++of Beirut, and Haygazian College majoring in Political Science. A graduate of the Hamazkayin Hayakidagan Partsrakouyn Himnarg with a major in History. She has continued her education in Canada receiving her BA in Journalism from Toronto’s Ryerson University. She has participated in the Zoryan Institute’s Genocide and Human Rights University program. Ungh. Karin has worked as an Armenian educator at Torosian and Apkarian schools of Lebanon. For more than 10 years, she has contributed to Beirut’s Aztag Daily newspaper, initially as a writer and later as Editor. Her writings have appeared in various Armenian newspapers, including but not limited to Aztag, Armenian Reporter, Armenian Weekly and Horizon Weekly publications. She has been a member of Toronto’s ARS Armenian Private School Board of Directors and is a long-time member of the Armenian National Committee of Canada. Over the past few years, she has been studying the Armenian women of Artsakh and how their role within the community has changed since the independence of Artsakh, trying to understand where their courage and defiance in support of their

region stems from.

Before the war, in the mid-eighties to early nineties, women in the community carried out traditional roles of homemakers and caregivers within their family and community. Once the war began in the region, there were many women who joined the men in the battlefields. They served as soldiers, as nurses to the injured, or as providers of nourishment and weaponry. Figures like Anahid Mardirossyan led battalions of 200 soldiers to battle as respected troop leaders.

After the war, many households were faced with the loss of their husbands, fathers, and sons. Women were forced to take on the dual roles of being the main provider for the home as well as caregivers and educators for the children.

Ungh. Karin has visited Artsakh many times, and has had the opportunity to interview the women of Artsakh in order to understand their challenges and their daily strife. The women of Artsakh are extremely proud and are also very forward looking. Their reply is always that their greatest hope is peace will remain everlasting. They are not prone to complaining about their situation and they are very rooted in their land. They would never consider leaving Artsakh behind for a better life elsewhere. They are overwhelmed with disbelief when such suggestions are made, since they believe they are responsible for keeping the hearth fire lit and for defending the cemeteries of their predecessors. They are convinced that the abandonment of their homeland would result in the loss of Artsakh, which would be the final chapter of the history of the Armenian race.

Ungh. Karin shared a collection of photos by the renown photographer Scout Toufenkjian, who has visited and documented the courage of these women of Artsakh. The photographs document the work of Halo Trust, which is an organization whose mission it is to clear land mines in war torn countries, making it safe for the inhabitants. Artsakh is a remote and beautiful place, with a unique identity, but its people have been haunted by landmines for more than two decades. In fact, it has had one of the highest per capita incidences of landmine and unexplored ordnance accidents in the world. Sadly, one quarter of the victims are children. In addition to facing the threat of debilitating injuries and death, the people of Artsakh are financially threatened as minefields hinder agricultural and family businesses. Halo Trust is training Armenians to clear the land of mines. Many courageous Armenian women in the region have trained for these dangerous demining teams and risk their lives daily to ensure the safety of their children and the future prosperity of the people of Artsakh.

The participation and the role of the women of Artsakh are foundational in many critical roles. For instance, women make up over 80% of health care professionals, over 75% of professionals in Education and 60% of Arts, Culture and Crafts professionals. There are substantial numbers of women in leadership roles in government and the judiciary.

Ungh. Karin continues her study of the women of Artsakh as part of a Masters dissertation and hopes to publish the study and its findings when complete.

The women of Artsakh are models of perseverance, strength, and hope. We were all humbled and inspired by their courage.

After a brief question and answer session, the ARS Canada Regional Executive thanked Ungh. Karin for her commitment in sharing the stories of the heroines of Artsakh and presented her with a token gift of appreciation. In return, Ungh. Karin had a surprise for the seminar participants. In honour of the women of Artsakh, she had arranged for



Celebrating the 40th anniversary of the ARS Vancouver’s Araz Chapter

a local artisan to prepare the ever famous ‘zhangyalov hats’, a traditional baked flatbread stuffed with a variety of finely diced wild herbs and green vegetables which is a traditional specialty of the Artsakh and Syunik region. On cue, the artisanal baker arrived with the warm treats for all of us to enjoy. What a wonderful surprise and thoughtful gesture by Ungh. Karin Saghdejian-DerHagopian. It felt as if the women of Artsakh were with us in spirit that day in Vancouver as part of the strong Armenian female collective.

The 25th Canadian Regional Seminar was truly educational, inspirational and impactful.

Our final day in Vancouver would be spent in celebration of the 40th Anniversary of the founding of ARS Vancouver’s Araz Chapter, in dedication to the 100th Anniversary of the first Independent Republic of Armenia. The event took place that evening at the Sheraton Hotel in downtown Vancouver, under the patronage of the Armenian Apostolic Church Prelacy of Canada, Archbishop Papken Tcharian and other invited guests.

Ungh. Clara Agopian was the Master of Ceremonies for the event and opened the event with welcoming remarks to the attendees, especially members of Vancouver’s ARS Araz Chapter, those ARS members who had come from all over Canada, the ARS Canada Regional Executive members, Armenian community leaders and representatives of sister organizations. All were present to celebrate the 40th Anniversary of the founding of ARS Vancouver Araz Chapter. Ungh. Clara invited Ungh. Sosy Terzian, the Chair of ARS Araz Chapter, to say a few words for the special occasion. Ungh. Sosy took the opportunity to highlight the impact of the work done by ARS Araz Chapter within the local Armenian community of Vancouver and how that work resonates worldwide. She commemorated the memory of the members of Araz Chapter, which will remain with us forever. Finally, she invited Ungh. Sona Bedrossian, who, 40 years earlier, upon the inception of ARS Vancouver’s Araz Chapter, was the Chair of the Chapter’s first Executive. In her reflections of the early days of Araz Chapter’s existence, Ungh. Sona recalled the Chapter was officially founded on November 17th, 1978 with an initial tally of merely 11 members. At the time, the Armenian community was very small and not yet organized. Meetings were held in people’s homes. As the years passed, the numbers grew. In 1980, the ARS Chapter established Araz Saturday School and soon afterwards followed the establishment of a Church and Community Centre.

Ungh. Clara Agopian then called upon the chair of the ARS Canada’s Regional Executive, Ungh. Annie Ohanian to present her heartfelt remarks on the occasion of the 40th Anniversary of Vancouver’s Araz Chapter’s inception.

Ungh. Annie also presented the ARS Central Executive’s message and congratulations for the special occasion.

His Eminence Archbishop Papken Tcharian was invited to deliver his message. He gave his blessings and prayers for the membership, the future projects of Araz Chapter and in particular, the ARS as a whole. Archbishop Tcharian presented ARS Araz Chapter Executive the Armenian Apostolic Church of Cilicia’s official congratulatory message which was read by Burnaby’s Saint Gregory Church’s Very Rev. Fr. Karekin Shekherdeman and presented to Ungh. Sosy Terzian.

Festivities continued with the individual lighting of 40 candles by 40 donors in celebration of the Anniversary or in memory of past members. They surrounded the anniversary cake, thus commemorating 40 years of dedicated service of members of Araz Chapter to its Vancouver Armenian community.

On behalf of the Armenian Community of Vancouver Ungh. Titar Kochkrian, Chair of the ARF “Simon Vratsian” Gomide, shared a congratulatory message of both the ARF Central Gomide and the local Vancouver Gomide for ARS Araz Chapter’s 40th Anniversary. She duly noted the positive impact of the dedicated ARS membership to educational, health, cultural and community initiatives.

Sassoun Camp alumni entertained the attendees with 3 Armenian folk dances. Singer Koko Tutunjian, invited from Montreal, entertained guests with an evening of Armenian popular dance music followed by emotionally charged national songs.

Overall, the week in Vancouver, organized by the ARS Canada Regional Executive was a phenomenal experience. A huge ‘bravo’ goes out to ARS Araz Chapter executives and members who were our welcoming hosts. In particular, Unghs. Sosy Terzian, Lisa Hogikyan, and Clara Agopian who meticulously took care of the logistics of our tours and excursions in Vancouver, while at the same time being immersed in the execution of the 40th Anniversary celebrations. A special thanks for the handcrafted blue pantoufles slippers, the ARS official colour, painstakingly knit by Ungh. Marie Andonian, member of the Araz Chapter. This gift was included in each of our welcome packages.

The 25th Regional Seminar organized by the ARS Regional Executive was educational, motivational and empowering. Our ARS leaders spared no effort to ensure we all had a great time on this trip. Congratulations on a job well done. From all of us, please accept our heartfelt gratitude for your hard work and dedication, not only with respect to this trip, but generally, in the responsibilities you bear and the leadership you provide. You are true models of what leaders should aspire to be.

Thank you.

ՀՕՄ-ի Մոնթրեալի «Սօւէ» եւ Լաւալի «Շուշի» մասնաճիւղերուն Կանանց Միջազգային Օրուան տօնակատարութիւնը



Նախաձեռնութեամբ ՀՕՄ-ի Մոնթրեալի «Սօւէ» եւ Լաւալի «Շուշի» մասնաճիւղերուն զոյգ վարչութիւններուն եւ կազմակերպութեամբ միացեալ յատուկ յանձնախումբի մը, Կիրակի, 17 Մարտ 2019-ին, առաւօտեան ժամը 10:30-ին, Embassy Plaza-ի սրահէն ներս նշուեցաւ Կանանց Միջազգային օրը, նախագահութեամբ ընկի. Մեղա Մալխասեանի: Ձեռնարկին ներկայ էին օրուան բանախօսն պրն. Ժան Շարէ՝ 2003-2012 տարիներուն Քեպէգ նահանգի վարչապետը, Գանատայի Հայոց Թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Բարգէն Սրբ. Արք. Չարեան, ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութիւնը, Օթթաուայի «Մեւան» մասնաճիւղէն խումբ մը վարչականներ եւ ընկերուիներ, որոնք ամէն տարի ներկայ կը գտնուին նշեալ նախաձեռնութեան՝ առ ի գնահատանք կազմակերպող մասնաճիւղերուն, ինչպէս նաեւ անոնց քան 400 ՀՕՄ-ուիներ եւ համակիրներ:

Օրուան հանդիսավար ընկի. Շաղիկ Թորիկեան ներկաները հրաւիրեց նախաճաշի, որմէ ետք տեղի ունեցաւ ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան Կանանց Միջազգային օրուան առիթով պատրաստուած տեսերիզի ցուցադրութիւն: Գանատայի, Հայաստանի եւ ՀՕՄ-ի քայլերգներու յոտնկայս ունկնդրութենէն ետք, բեմ բարձրացաւ միացեալ յանձնախումբի ատենապետ ընկի. Աննա Պոլկարեան՝ ընթերցելու Գանատայի վարչապետ Ճասթին Թրուտոյի շնորհատրական խօսքը՝ ուղղուած Հայ Օգնութեան Միութեան, Կանանց Միջազգային օրուան առիթով: Ապա բեմ հրաւիրուեցաւ տիկ. Քրիսթին Սէն Փիեր, որ ներկայիս Աքատի ընտրաշրջանի երեսփոխան

է եւ պրն. Շարէի կառավարութեան մէջ ստանձնած է մշակոյթի, հաղորդակցութեան եւ կանանց իրավիճակի նախարարութիւնները 2007-2012, եւ 2014-2018 միջազգային յարաբերութեան եւ ֆրանսոֆոնիի նախարարութիւնը: Տիկ. Սէն Փիեր ներկայացնելով օրուան բանախօս պրն. Շարէն, շեշտը դրաւ անոր ղեկավարի արժանիքներուն վրայ եւ հաստատեց, թէ ինք քաղաքական կեանք նետուած է շնորհիւ պրն. Շարէի քաջալերանքին: Ան կարեւորութեամբ նշեց, թէ Գանատայի պատմութեան մէջ պրն. Շարէ հանդիսացած է առաջին վարչապետը, որ կազմած է այր եւ կին հաւասար թիով նախարարներ ընդգրկող կառավարութիւն:

Պրն. Շարէ իր կարգին, նախ շնորհակալութիւն յայտնեց տիկ. Սէն Փիերին՝ իր ազնիւ խօսքերուն համար, ապա Նուշիկ Էլոյեանին եւ Մարի Տէրոսին՝ իրենց մասնակցութեան Քեպէգի քաղաքական կեանքին: Ան շնորհատրեց նաեւ հայ գաղութը, զայն նկատելով Գանատայի աշխոյժ համայնքներէն մին: Պրն. Շարէ իր խօսքին մէջ անդրադարձաւ վերջին տասնամեակին Գանատայի եւ Քեպէգի տնտեսական յաջողութիւններուն եւ շեշտը դրաւ կառավարութեան քաղաքական մարզի ծրագիրներուն, որոնց հիման վրայ կառավարական ղեկավար պաշտօններու վրայ համահասարակութիւն կը գոյանայ կիներու եւ այրերու միջեւ: Քեպէգի մէջ, կարգ մը կարեւոր օրէնքներու որդեգրման որպէս հետեանք, ինչպէս՝ օրական նուազագոյն սակով մանկամսորի եւ մանկապարտէզներու ստեղծումը, ծնողական ապահովագրութիւնը եւ այլն, մոլիչ ուժը հանդիսացան, որ

անոնց մեծ թիով կիներ կարողանան ստանալ բարձր մակարդակի ուսում եւ մասնակցին տնտեսական կեանքին: Պրն. Շարէ նշեց նաեւ համաշխարհային գետնի վրայ կարգ մը տուեալներ կիներու իրավիճակին մասին, հաստատելով թէ քաղաքական եւ տնտեսական ծրագիրներու յաջողութեան համեմատութիւնը շատ անոնց բարձր եղած է, երբ կանայք մասնակից դարձած են: Որպէս գնահատանք, զոյգ մասնաճիւղերու ատենապետ ընկերուիներ Հուրի Զաքարեան եւ Ֆլորա Կիրակոսեան պրն. Շարէին յանձնեցին Մայքըլ Արամի ստեղծագործած յուշակնիկը:

Գեղարուեստական յայտագրին մասնակցութիւն բերին Համազգայինի «Անի» պարախումբէն Աննա Պոլկարեան մենակարող եւ Միրիամ Պաղտասարեան երկու երգերով:

Քաջալերելու համար իգական սեռի ներկայացուցիչներու աշխատանքը գիտական ծիրէն ներս, կազմակերպիչ յանձնախումբը հրաւիրած էր երկու երիտասարդ հայուիներ, որոնք մեծ յաջողութիւն արձանագրած են արուեստագիտութեան ծիրէն ներս եւ արժանացած՝ բարձր գնահատանքի: Անիա Պողարեան եւ Շուշի Պաքարեան, հանրածանօթ դարձած առաջինը իր հնարած Dialysave գործիքին շնորհիւ եւ երկրորդը՝ Ventus-ին: Կամբէ անկախ պատճառով, Անիա Պողարեան չկրցաւ ներկայ գտնուիլ: Իսկ Շուշի Պաքարեան բեմ բարձրանալով եւ տեսերիզի ցուցադրութեամբ, ներկայացուց իր հնարած գործիքը: Ատենապետ ընկերուիները Շուշիին յանձնեցին գնահատագիր մը:

Անդրադառնալով Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետին

2019 տարին «Հայ Մամուլի Տարի» հռչակման, ներկաները ծափողջոյններով գնահատեցին հանդիսութեան ներկայ գտնուող մամուլի աշխատանքի ծիրէն ներս գործող անձերը: Գնահատանքի արժանացաւ նաեւ տիկ. Սէն Փիեր՝ ստանալով թոշնագիր այբուբեն վկայաք եւ ծաղկեփունջ:

Կազմակերպիչ յանձնախումբը որոշած էր պատուել ՀՕՄ-ի անունով երկու ընկերուիներ, քաղաքական եւ ազգային կեանքէն ներս իրենց ներդրումին համար: Ներկայացուեցաւ ընկի. Նուշիկ Էլոյեանի հակիրճ կենսագրականը, շեշտը դնելով Մոնթրեալի քաղաքապետական կեանքէն ներս իր ունեցած աշխոյժ մասնակցութեան, Հայ Դատի յանձնախումբին հետ Աքատիի հանրային զբօսագիրքին մէջ ցեղապանութեանց նուիրուած յուշարձանի տեղադրման ծրագրին եւ Մոնթրեալի ու Երեւանը «քոյր քաղաքներ» հռչակող պատմական համաձայնագիրին իրականացման: Ընկի. Էլոյեան ստացաւ գնահատանքի յուշանուէր մը: Ան շնորհակալութիւն յայտնեց եւ ըսաւ թէ իր այս յաջողութիւնը կը պարտի ՀՕՄ-ին ու հայ գաղութին, որոնց նեցուկին շնորհիւ յաջողեցաւ իրականացնել վերոյիշեալ ծրագիրները: Ապա ներկայացուեցաւ երկրորդ պարգեւատրեալը՝ ընկի. Մարի Չաուշեան Տէրոսը, Parc-Extension ընտրաշրջանի քաղաքապետական խորհրդակցական 1998-էն ի վեր, անդրադարձալով անոր հովանաւորած ծրագիրներու տարողութեան՝ ի շահ քաղաքացիին: Գնահատանքի յուշանուէր մը տրուեցաւ Ընկի. Տէրոսին: Ան շնորհակալական խօսքերէն ետք, յուզումով զայն ձօնեց ցեղապանութենէն

ԱՆՁՆՈՒՐԱՑՈՒԹԵԱՆ ՈՒՆՏԱՊԱՀՆԵՐԸ

Մորորև կը ներկայացնենք ՀՕՄ-ի Մոնթրեալի «Soult» եւ Լաալի «Շուշի» մասնաճիւղերուն կազմակերպած ՀՕՄ-ի օրուան փօսակալարարութեան քանախօս, «Հորիզոն» շաբաթաթերթի վարիչ խմբագիր ՎԱՀԱԳՆ ԳԱՐՍԳԱՇԵԱՆի արտասանած խօսքը։

20-րդ դարուն ծնունդ առած Հայ Օգնութեան Միութիւնը հայկական բարեսիրական նոր ասպե-տութիւնն է, որուն առաքելութեան հետեւորդ ուխ-տեալ բոլոր ասպետուիիներն ու խաչուիիները անխտիր, արժանի են հայ ժողովուրդի երախտագի-տական զգացումներուն։

Ցեղասպանութենէն ետք, տասնամեակներու թաւալումին հետ, Սփիոքի զանազան ոստաննե-րու մէջ, ՀՕՄ-ը իր հայրենիքէն տարագրուած հա-յութեան բեկորներուն բարօր կեանք մը պարգեւելու նախաձեռնութիւնը ստանձնեց։ Գաղթական զան-գուածներու դեռատի սերունդին տարրական կրթու-թեան համար աշխատանք ծաւալեց, ուսումնարան-ներ հիմնեց, կարիքաւորներուն ու անօթեւաններուն ապաստան տրամադրեց, բուժարաններ եւ դարմա-նատուներ հիմնեց։

ՀՕՄ-ի պատմագրութեան մէջ, յատկանշական կը հանդիսանայ 20-րդ եւ 21-րդ դարերու հատման ժամանակահատուածը, երբ ՀՕՄ-ի բարեսիրական գործադաշտը տարածուեցաւ չորս տարբեր բեւեռնե-րու վրայ. Հայաստան, Արցախ, Ջաւախք եւ Սփիոք։ Իր ծանրաբեռնուած օրակարգերով հանդերձ, ՀՕՄ–ը չվարանցեալ հայութեան դիմագրաւած իրերայա-ջորդ մարտահրաւէրները դիմագրաւելու եւ զօրա-շարժի ենթարկելով իր շարքերը նետուեցաւ գործի դաշտ, ձեռք երկարելու 1988-ին Հայաստանը հա-րուածած երկրաշարժի աղէտեալներուն՝ մայրութիւն ու տիրութիւն կատարելով որբացած երեխաներուն, կողք-կողքի կանգնելով Արցախի ազատամարտիկ-ներուն, զօրակցելով Հայաստանի հիւսիսային դար-պաս Ջաւախքի հայրենակիցներուն եւ վերջապէս յե-նասիւն հանդիսանալով Սփիոքի գաղթօճախներու մէջ գործող կրթական հաստատութիւններուն։

Այստեղ, թիւերով խօսելու համար, 2012 թուա-կանին հրապարակուած հաղորդագրութիւն մը կը հաստատէ, որ 1992-էն ի վեր, Հայ Օգնութեան Միու-թիւնը իրականացուցած է «Ծնողագուրկ երեխանե-րու խնամակալութիւն» ծրագիրը, հովանաւորելով 7428 երեխայ, որոնցմէ 1261-ը երկկողմանի ծնողա-գուրկ են, իսկ 6152-ը գոհուած ազատամարտիկներու երեխաներ։ Վերոնշեալ ծրագրին համար 4900 ան-հատ հովանաւորներէ աջակցութիւն ստացուած է։

1992-2012, 20 տարի շարունակ ՀՕՄ-ը իր աշ-խարհասփիւռ մասնաճիւղերու ջանքերով այս ծրագ-րին համար Հայաստան փոխանցած է 5 միլիոն 360 հազար տոլարի գումար։

Այս առաքելութիւնները, սակայն, հաւանաբար չիրագործուէին, եթէ գոյութիւն չունենար Հայ Օգնու-թեան Միութեան ծննդոցէն ի վեր, միութենական դաւանագիրքին մէջ ամրագրուած մեծատառ եւ յս-տակ մէկ հասկացութիւն՝ Նուիրումը, համապարփակ նուիրումութեամբ հայրենիքին եւ ժողովուրդին ծառայելու գաղափարը։ Այդ բարոյական նուիրումի բարձրակէտը կը հանդիսանան անձնագոհութիւնն ու անձնուրացութիւնը, մարդկային արժանաքիներ, որոնք մեզի փոխանցուած են ՀՕՄ-ի անցեալի նուի-րեալ առաջնորդներուն եւ գործիչներուն շնորհիւ, որոնցմէ էր Լոլա Սասունին։

Այո՛, ընկերուիիներ, անգուգական ընկերուիի Լոլա Սասունին կը յիշենք, որովհետեւ այս տարի իր մահուան 50-ամեայ յոբելանն է, եւ ինք լաւագոյն օրինակն է ՀՕՄ-ուիիի անձնուրացութեան։

Ակնեցի Հռիփսիմէ Մեծատուրեանը՝ Լոլան, իր գաղափարակից ընկերոջ դաշնակցական հայդու-կապետ Կարօ Սասունիի կողքին, Եղեռնի ինքնա-պաշտպանութեան հերոսամարտերուն, զէն ի ձեռին կռիւ մղած է։ մասնակից դարձած է Սարդարապատի ճակատամարտին, քաջ գիտակցելով, որ այդ մարտը՝

հայութեան լինելութեան գոյակոխն է։

Եղած է Մուշ, Վան, Խնուս... հոն, ուր գործը կը կանչէր՝ կազմակերպելով ու խնամելով Եղեռնէն ճո-ղուարած որբերն ու հիւանդները։

1916-ին, 23 տարեկանին, Լոլա Սասունի կը ստանձնէ Խնուսի որբանոցներու ղեկավարութիւնը։ Առաջին զաւակը կը ծնի Հայաստանի անկախացու-մէն 14 օր առաջ, Սարդարապատի ճակատամարտի նախօրեակին։ Խանձարուրի մէջ մէկ շաբաթական երեխան զինուորի մը վիզին կը փաթթեն, մինչ Լո-լան կիներու խումբի մը հետ վիրաւորներ ու հիւանդ-ներ կը խնամէ եւ տարագիր ընտանիքներուն կա-րիքները կը հոգայ։

Հայաստանի առաջին Հանրապետութեան ճգ-նաժամի օրերուն, իր առաջին զաւակը մալարիայի պատճառով կորսնցնելու դառն փորձառութիւնը կ'ունենայ, սակայն մէկ տարի ետք, անվիատ Լոլան կը բախտաւորուի իր երկրորդ զաւակով՝ Սուրէնով։

Հայաստանի խորհրդայնացման օրերուն ՉԵ-ԿԱ-ի կողմէ կը բանտարկուի որպէս դաշնակցական, սակայն կ'ազատի Փետրուարեան Ապստամբութեան ընթացքին։

1939 թուականէն մինչեւ իր մահը, աւելի քան երեք տասնամեակ, ընկի. Լոլա Սասունի մաս կազ-մած է Լիբանանի Օգնութեան Խաչի Շրջանային վարչութեան, երբեմն իբրեւ ատենապետուիի, եր-բեմն՝ գործավար-քարտուղարուիի։ Գործօն դերա-կատարութիւն կ'ունենայ «Պնակ մը կերակուր»ի նախաձեռնութեան եւ մանաւանդ ՀՕՄ-ի դարմա-նատուներու հիմնադրման աշխատանքներու գծով։ ՀՕՄ-ի այդ դարմանատուներուն մէջ, հայ բժիշկները անվճար բժշկական ծառայութիւն կը մատուցէին։

Իր մարդասիրական անսակարկ նուիրումին ու Լիբանանի համար կատարած բարեսիրական ծառայութիւններուն համար, 1966 թուականին ընկե-րուիի Լոլա Սասունի Լիբանանի օրուան վարչապետ Ռաշիտ Քարամէի կողմէ կը պարգեւատրուի «Մայ-րիներու Ազգային Կարգ»ի պետական բարձրագոյն շքանշանով։

Ահաասիկ, համակ նուիրումի կեանք մը, իս-կական իտեալ ՀՕՄ-ուիի մը, որ բաժնելով հանդերձ իր ժողովուրդին կրած տառապանքը, վերակազմա-կեպեց եւ աներեր պահեց իր ազգակիցները։

Ազգի եւ ժողովուրդի ազատ ու անվտանգ զար-գացումն ու յառաջխաղացքը կը կերտուին մշակոյթի, պատմական յիշողութեան, հայրենասիրութեան եւ ընտանիքի արժեհամակարգերուն պահպանմամբ։ Վերոնշեալ արժեհամակարգերը առողջ հիմերու վրայ կառուցելու համար՝ անհրաժեշտ է համայն քա-ղաքացիներուն կողմէ ազգին ծառայելու սկզբունքի ընկալումը։ Եւ ազգին ծառայելու սկզբունքը ոչ միայն ընկալուած է ՀՕՄ-ին կողմէ, այլ ինքք, իբրեւ հաւա-քական բարեսիրական շարժում, օրինակ կը ծառայէ այլոց։

Հայոց Ցեղասպանութեան յաջորդող ժամա-նակահատուածին, տարասփիւռ հայկական գաղթօ-ճախներուն մէջ, հայ վարժարաններուն վիճակուած էր ազգային եւ հոգեւոր արժէքներով կրթել սերունդ-ները եւ կերտել գաղափարապաշտ եւ ազգային իր պատկանելիութեան գիտակից հայ երիտասարդու-թիւն։ Այստեղ եւս ՀՕՄ-ը կատարեց իր առաքելու-թիւնը եւ տարբեր գաղթօճախներու մէջ, Միջին Արե-ւելք, Եւրոպա, Գանատա, Միացեալ Նահանգներ եւ այլուր նեցուկ կանգնեցաւ հայ դպրոցին։

Կրթութեան եւ հայեցի դաստիարակութեան ՀՕՄ -ի առաքելութեան մասին հետեւեալը կը գրէ ՀՕՄ-ի օրհներգի բառերու հեղինակ, գրող եւ դաստիարակ Մուշեղ Իշխանը.

«Աւելի քան կէս դարէ ի վեր հայ տղամարդը առանձին չէ Սփիոքի մղած գոյամարտին մէջ։ Ան կը վայելէ իգական սեռին գրեթէ լիակատար զինուո-րագրութիւնը։ Այլապէս արդէն տկար մեր ուժերը կիսուած պիտի մնային, եւ մեզ հարուածող աղէտը պիտի դառնար աւելի քանդիչ։

Երբ հայ կինը կը զինուորագրուի Խաչով, ան ոչ միայն թանկագին նպաստ մը կը բերէ Օգնութեան Միութեան այնքա՛ն կենսական նպատակներուն, այլ նաեւ հոգեպէս եւ մտայնութեամբ կը դառնայ պայ-քարող հայ կին, այլասերման վտանգներուն դէմ։ Կրթութեան գործին կողքն ի վեր անոր համար նուի-րական կը դառնան նաեւ հայ գիրն ու մշակոյթը, հայ դպրոցն ու դաստիարակութիւնը»։

Իր առաքելութեան գիտակից՝ ՀՕՄ-ը իր աշ-խարհըմբռնման մէջ ներառած է ազգային արժէք-ներու համակարգը եւ տարիներէ ի վեր նորահաս սերունդին մէջ սերմանած է ազգային ինքնաճանաչ-ման արժէքները՝ հայոց լեզուն, մշակոյթը, պատմա-կան յիշողութիւնը եւ ազգային մտածողութիւնը։

Հայ կնոջ զոհաբերութեան անդրադառնալու համար, այստեղ պահ մը ուստում պիտի կատարենք դէպի անցեալ՝ Արցախեան գոյապայքարի ժամանա-կահատուած.

Յառաջիկայ Արցախ ձեր այցելութեան ընթաց-քին, անպայման այցելեցէք Շուշիի մօտակայ Քա-րինտակ գիւղը եւ ժամանակ ստեղծեցէք այցելելու եւ յարգանքի տուրք մատուցելու գիւղի գերեզմանա-տան մէջ իր յաւերժական հանգիստը գտած Նարինէ Առաքելեանի շիրմին։

Նարինէի հերոսական կեանքը ընդհատուեցաւ 16 տարեկանին, հերոսական խոյանքով։

Նարինէն առիթը ունէր 1992-ի Յունուարին Քարինտակի հերոսական դիմադրութեան ժամա-նակ թաքնուելու եւ փրկուելու, սակայն ընտրեց իր գիւղի մարտնչող ազատամարտիկ եղբայրներուն կապաւորը դառնալ եւ կռուի թէժ պահերուն փամ-փուշտ հասցնել տղոց։

Շուշիի բարձունքին ստորոտը գտնուող Քա-րինտակը անառիկ սեպ դարձած էր, եւ ատրպէյ-ճանական զինեալ բոլոր յարձակումները անյաջող մնացած էին այս քաջարի գիւղի բնակչութիւնը ծուն-կի բերելու։ 1992 Յունուար 26-ի լոյս գիշերը թուրք զօրքը օդակի մէջ առաւ Քարինտակը, վճռական հա-րուածով մը բռնագրաւելու հայկական բնակավայրը։

Գիւղի պաշտպանները 92 ազատամարտիկներ էին։ Յարձակող ատրպէյճանցիները՝ 300։ Ճակատա-մարտը տեւեց 18 ժամ։

Կռուի թէժ պահերուն Նարինէն էր, որ փամ-փուշտ կը հասցնէր հայ ազատամարտիկներուն։ Նոյնիսկ իր շունը մարգած էր այդ գործին համար։ Ճակատամարտի ամենէն ճակատագրական պա-հուն, երբ գլխաւոր դիրքի հայ պաշտպաններու փամփուշտը սպառած էր, Նարինէն կը սուրայ դէպի զինապահեստ՝ փամփուշտ բերելու... Թշնամի դի-պուկահարի արձակած գնդակը կը խոցէ 16-ամեայ արցախցի աղջկան կուրծքը։ Վերքը ծանր էր։ Գիւ-ղին մէջ բժիշկ չկար։ Անհրաժեշտ էր Նարինէն հասց-նել Ստեփանակերտի հիւանդանոց, սակայն գիւղը շրջապատուած էր։ Միայն երեկոյեան կարելի կ'ըլլայ ճեղքել շրջապատման օդակը, սակայն արդէն ուշ էր։

Ճակատամարտի աւարտին ատրպէյճանցինե-րը կը թողուն 136 դիակ եւ կը նահանջեն։ Մեր գո-հերու թիւը 22 նահատակ էր եւ կապաւոր Նարինէն։ Շնորհիւ Նարինէի եւ միւս ազատամարտիկնե-րու անձնուիրութեան, այսօր Քարինտակի 667 բնա-կիչները ազատ եւ անկախ ապրելու առիթ ունին։

Նարինէն այսօր պիտի դառնար 43 տարեկան։

← ●●●

ճողոպրած իր մեծ մօր յիշատակաին։

Ապա, ներկայացուեցաւ երրորդ պարգեւատրեալը՝ ընկի. Նորա Կէօս-ճեանը, վեր առնելով յատկապէս ըն-կերուիիին խոնարհ ու հեզ նկարագի-րը, անոր անշահախնդիր ներդրումը՝ նեցուկ կանգնելու իր համայնքի յա-ռաջխաղացին, լռելեան աշխատան-քը, որպէս ղեկավար առաջնորդ կամ համեստ գործակից։ Ընկերուիին ներ-կայիս Brushtech ընկերութեան գլխա-

ւոր եւ ընդհանուր տնօրէնն է, ինչպէս նաեւ յաջողած է 43-ամեայ ընտանե-կան հաստատութիւնը հասցնելու նո-րանոր յաջողութիւններու եւ իր նա-խանձախնդիր ձեռնարկատիրութեան շնորհիւ գործակցած է նաեւ NASA-ի հետ, անջրպետ ուղարկելով ընտանե-կան հաստատութեան ստեղծած առա-ջին խոզանակ աւելը՝ մաքրելու տիեզե-րանաւ կայարանի ներքին եւ արտաքին բաժինները։ Ձեռամբ գոյգ մասնաճիւ-

ղերու ատենապետ ընկերուիիներուն, ընկի. Նորա ստացաւ գնահատան-քի յուշանուէր եւ իր շնորհակալական խօսքին մէջ խոստացաւ նորանոր յա-ջողութիւններ արձանագրել ոչ միայն իր ասպարէզէն ներս, այլ նաեւ իր աշ-խատակցած յանձնախումբերուն մէջ։

Ձեռնարկի աւարտին ընկի. հան-դիսավարը շնորհակալութիւն յայտ-նեց բոլոր անոց, որոնք սատարեցին ձեռնարկի յաջողութեան եւ բեմ հրա-ւիրեց օրուան նախագահ ընկի. Մեղա Մալխասեանը՝ փոխանցելու իր սրտի խօսքը։ Ընկի. Մալխասեան խորապէս զգացուած էր այս պատիւին համար։ Ան

հպարտութեամբ հաստատեց, թէ հե-տեւելով իր կէսրոջ օրինակին, ՀՕՄ-ին անդամակցած է 45 տարիներէ ի վեր։ Իրենց կարգին, իր երկու աղջիկներն ու հարսն ալ ՀՕՄ-ուիիներ դարձած են։ Ընկի. Մալխասեան խրախուսեց երի-տասարդները անդամակացելու այս հզօր կազմակերպութեան, զայն միշտ գործուն պահելու համար։

Տեղի ունեցաւ վիճակահանու-թեան նուէրներու բաշխում, եւ մթնո-լորտէն խանդավառուած եղան նաեւ նուիրատուութիւններ։ Ցերեկոյթը վերջ գտաւ Սրբազան Հօր սրտի խօս-քով եւ «Պահպանիչ»ով։

Թերեւս ան դառնար Քարինտակի մէջ հիմնուած «Սօւէ» մասնաճիւղի մասնապարտէզի դաստիարակ ուսուցչուհի եւ թերեւս՝ Հայ Օգնութեան Միութեան անդամ: Սակայն ինք վճռած էր, ինքնագոհաբերութեան գնով՝ պաշտպան կանգնիլ իր հայրենի գիւղին եւ ազատ ապրիլ իր անկախ հայրենիքին մէջ:

Սիրելի ՀՕՄ-ի ընկերուհիներ, դուք վկան դարձաք նաեւ մեր նորօրեայ ազատագրական պայքարին, Արցախի ազատագրութեան մարտին: Ներկայ եղաք հոն եւ վճռորոշ դեր կատարեցիք: Հայ ազատամարտիկին եւ զինուորին կողքին եղաք, նոյնիսկ եթէ առաջնագիծի խրամադիրքերէն հազարաւոր մղոններ հեռու էիք:

ՀՕՄ-ի Հայաստանի կառոյցի ընկերուհիներէն Տիանա Յովսէփեան առիթով մը ըսած է. «Մեր ազգային պայքարին մէջ պարտադիր չէ, որ բոլորին ձեռքին զէնք ըլլայ, բայց կարելի է, որ բոլորս ըլլանք զէնք բռնողներուն կողքին, որովհետեւ այդ ալ պայքար է. զինուորին թիկունքը ապահովելը եւս պատուաբեր առաքելութիւն է»:

Հայոց բանակի վիրաւոր զինուորներն ու ազատամարտիկները եղած են ՀՕՄ-ի ուշադրութեան առարկայ: Այսօր, ՀՕՄ-ը սերտօրէն կը համագործակցի Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան հետ եւ կ'աջակցի

նորաստեղծ Զինահշմանդամներու վերականգնողական կեդրոնին:

Ահա այս ազգանուէր առաքելութեամբ է, որ կը գործէ ՀՕՄ-ը այսօր, քաջ գիտակցելով որ ի վերջոյ, միլիոն եւ ատէլի հայ զոհերու հանդէպ վաղուան սերունդներուն պարտքը պիտի ըլլայ Արեւմտահայաստանի, Զաւախքի, Արցախի ու Նախիջեւանի միջեւ արուեստական սահմանները չեզոքացնել ու անոնց վեջնական շաղկապումը մէկ դրօշի ներքոյ՝ իրականացնել:

18-րդ դարուն, երբ Դաւիթ Բէկի առաջնորդութեամբ Սիւնիքի եւ Արցախի հայութիւնը ազատագրական պայքար կը մղէր թուրքերուն դէմ, հայոց բանակը ունէր մասնաշատուկ զօրագունդ մը՝ «Երկրի ապաւէն գունդ»ը, որ ճակատամարտի ամենէն թեժ պահուն մարտի դաշտ կը նետուէր... Այսօր, մենք ունինք «ՀՕՄ-ի ուխտապահ անձնուրացներ»ու զօրափունը, որ ազգին սպառնացող որեւէ պատուհասի ժամանակ՝ մարտի դաշտին վրայ զրահանդերձուած ու վահանակիր ներկայ է:

Կը գտնուինք աշխարհաքաղաքական բարդ ժամանակահատուածի մը մէջ, երբ մեր հայրենիքը շրջապատուած է թշնամի պետութիւններով, որոնք

շրջափակման մէջ կը պահեն մեր հայրենի բնօրրանը:

ՀՕՄ-ի առաքելութեան կիզակեդրոնը՝ այդ հայրենի աշխարհն է, հայ ազգի գոյատեւելիութեան վերջին յոյսը:

Եւ հաւատացէ՛ք, որ մենք կը շրջանցենք այս դժուարին հանգրուանը եւ դուրս կու գանք բռնադատուած այս վիճակէն, երբ ազգովին, միահամուռ ճիգերով ու միասնական խոյանքով խաղաղութիւնը կը պարտադրենք....

Եւ այդ խաղաղութիւնը մենք պիտի պարտադրենք մեր զինուորներով, պիտի պարտադրենք մեր գիտնականներով, պիտի պարտադրենք մեր խաչուհիներով, պիտի պարտադրենք մեր համահայկական ներուժով, մինչեւ որ գայ այն օրը, երբ բոլոր աշխարհագրական խեղաթիւրուած սահմանները վերագծուին, ու դէպի Սրբազան Լեռ տանող ճանապարհով վերադառնանք պայծառ բնօրրան՝ ծննդավայր հայոց, ու հոն հաստատենք յաւերժական խաղաղութիւն, համայն հայութեամբ, ուխտապահ անձնուրաց խաչուհիներու առաջնորդութեամբ:

Փա'ղք եւ պատի'ն ՀՕՄ-ին:

Փա'ղք միաւորուած Հայաստանին:

ՀՕՄ-ի օրուան տօնակատարութիւնը Մոնթրէալի մէջ

Հովանաւորութեամբ Գանատայի Հայոց Թեմի բարեջան առաջնորդ Գերշ. Տէր Բարգէն Արք. Չարեանի, կազմակերպութեամբ ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօւէ» եւ Լաւալի «Շուշի» մասնաճիւղերուն, Կիրակի, 5 Մայիս 2019-ին, կէսօրէ ետք ժամը 4:00-ին, Մոնթրէալի Հայ կեդրոնի «Ահարոնեան» սրահին մէջ տեղի ունեցաւ ՀՕՄ-ի օրուան տօնակատարութիւնը, ներկայութեամբ Հոգշ. Տէր Վարդան Վրդ. Թաշճեանի, որպէս ներկայացուցիչ Սրբազան Հօր, Լաւալի Ս. Գէորգ եկեղեցւոյ նորանշանակ հոգեւոր հովիւ Արժ. Տէր Յակոբ Քին. Կեստայեանի, ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան ատենապետուհի ընկի. Անի Օհանեանի եւ անդամուհիներու, օրուան նախագահ ընկի. Աննա Պուկարեանի, զոյգ մասնաճիւղերու վարչութեանց եւ անդամուհիներու, պատկան մարմիններու եւ յարակից միութիւններու ներկայացուցիչներու, ՀՕՄ-ի բարեկամներու եւ համակիրներու:

Բացումը կատարուեցաւ Գանատայի, Հայաստանի եւ ՀՕՄ-ի քայլերգներով, որմէ ետք օրուան հանդիսավար ընկի. Բալիկ Լատոյեան հանդէս եկաւ բարի գալուստի խօսքով:

Գեղարուեստական յայտագրով հանդէս եկան Սոնա Թիթիգեան, Յուշիկ Բարուճեան եւ Սուրբ Յակոբ Ազգ. վարժարանի աշակերտուհի Սիլվի Միքայէլեան, որոնք ներկայացուցին Շաւարշ Նարդունիի «Կարօտ հայ լեզուին» արձակ կտորը: Անոնց յաջորդեց Երդման արարողութիւն Լաւալի «Շուշի» եւ Մոնթրէալի «Սօւէ» մասնաճիւղերու շարքերը խտացնող խումբ մը նորագիր անդամներու, կնքամայրութեամբ ՀՕՄ-ի Շրջանային վարչութեան ատենապետուհի ընկի. Անի Օհանեանի:

Հանդիսավար ընկերուհին համառօտ գիծերու մէջ ներկայացուց օրուան նախագահ ընկի. Աննա Պուկարեանի կենսագրականը, որմէ ետք ան հրաիրուեցաւ բեմ՝ փոխանցելու իր սրտին խօսքը: Ան նախ շնորհակալութիւն յայտնեց զոյգ մասնաճիւղերուն՝ օրուան նախագահութիւնը իրեն վստահուած ըլլալուն համար, ապա կոչ ուղղեց ներկաներուն ըսելով. «Գոյրգուրա՛նք այս մե՛ծ կազմակերպութեան վրայ: Կրկնապատկե՛նք մեր ջանքերը՝ առանել եւս արդիւնաւէտ դարձնելու համար այս մե՛ծ կազմակերպութեան գործունէութիւնը: Զանք չխնայե՛նք եւ բոլոր միջոցները մե՛նք ձեռք առնենք, որպէսզի ներգրաւենք մեր զաւակները, ինչպէս որ մեր երեց սերունդը վստահեցաւ մեզի»:

Անկէ ետք «Սօւէ» մասնաճիւղի վարչութեան ատենապետուհի ընկի.



Հուրի Զաքարեան եւ «Շուշի» մասնաճիւղի վարչութեան ատենապետուհի ընկի. Ֆորա Կիրակոսեան ներկայացուցին մասնաճիւղերուն տարեկան տեղեկագիրները՝ սահիկներու ցուցադրութեամբ: Զեկոյցի ասարտին բեմ հրաիրուեցաւ Սուրբ Յակոբ Ուաշնորանիստ Մայր եկեղեցւոյ Հոգաբարձութեան ներկայացուցիչ տիկին Նաթալի Հաճէթեան Սթանպուլեան, որպէսզի ստանայ զոյգ մասնաճիւղերուն եւ Շրջանային վարչութեան տարեկան յատկացումները:

Տեղի ունեցաւ զարդասեղներու տույութիւն. ՀՕՄ-ի շարքերէն ներս 15-ամեայ ծառայութեան համար՝ ընկերուհիներ Մայտա Փիլոյեան, Անահիտ Թաքճեան եւ Սալբի Զարուկեան, ձեռամբ ընկի. Հուրի Զաքարեանի, 25-ամեայ ծառայութեան համար՝ ընկերուհիներ Նուշիկ Աւագեան, Անուշ Պօղոսնիքեան, Մարի Գալուստեան, Զուարթ Օտապաշեան, ձեռամբ Շրջ. Վարչութեան անդամ ընկերուհիներու՝ Անի Գրալեանի, Վարդուկ Պեգճեանի եւ Անի Թորիկեան Պապիկեանի, 35-ամեայ ծառայութեան համար՝ ընկե-

րուհիներ Մարիա Արսլանեան, Սալբի Բակլայեան, Սիմա Մարունեան, Ռիթա Օհանեան, Լուսին Մանուկեան, Լենա Աբրահամեան, Լուսին Հացագործեան, Անժէ Հովուեան եւ Անի Օհանեան, ձեռամբ Շրջ. Վարչութեան վերոնշեալ ընկերուհիներուն:

50-ամեայ ծառայութեան համար վկայագիր ստացաւ ընկի. Տիգրանուհի Թօփուգեան, որուն կենսագրականը կարդացուելէն ետք, վկայագիրը յանձնուեցաւ ձեռամբ Շրջանային վարչութեան ատենապետուհի ընկի. Անի Օհանեանի:

Մոնթրէալի «Սօւէ» մասնաճիւղէն իր 50-ամեայ ծառայութեան համար վկայագրի արժանացաւ ընկի. Շաքէ Ստեփանեան, իսկ 60-ամեայ ծառայութեան համար՝ ընկի. Քնար Եսփուճեան:

Ընկ. Հուրի Զաքարեան հանդիսութեան ընթացքին անակնկալ յայտարարութեամբ մը հանդէս եկաւ ըսելով թէ՛ Մոնթրէալի «Սօւէ» մասնաճիւղը օժտուեցաւ 15,000 տոլարի նոր հիմնադրամով մը, ի յիշատակ «Սօւէ» մասնաճիւղի հիմնադիր վարչական անդամ ընկի. Արաքսի Պոյաճեան Այն-

թապլեանի: Սոյն հիմնադրամը հաստատեցին տէր եւ տիկին Արեգ եւ ընկի. Քրիստին Մարգարեանները, իրենց երեք դուստրերը եւ տէր եւ տիկին Արթօ եւ ընկերուհի Ալիս Մարգարեանները: Հիմնադրամը անուանուեցաւ «Արաքսի Պոյաճեան Այնթապլեան, Գարին, Ալիք եւ Գաթիա Մարգարեան» հիմնադրամ:

Ընկի. Բալիկ Լատոյեան ներկայացուց օրուան բանախօս «Հորիզոն» շաբաթաթերթի վարիչ խմբագիր տիար Վահագն Գարագաշեանի կենսագրութիւնը, որմէ ետք բանախօսը հրաիրուեցաւ բեմ՝ փոխանցելու օրուան պատգամը (խօսքը տեսնել էջ 10):

Ապա բեմ հրաիրուեցաւ Հոգշ. Տէր Վարդան Վրդ. Թաշճեան, որ փոխանցեց Սրբազան Հօր ողջոյնի խօսքը եւ «Պահպանիչ»ով փակեց ձեռնարկը: Աւարտին տեղի ունեցաւ պատշաճ հիւրասիրութիւն:

Նշենք, որ սոյն ձեռնարկին եղան սրտաբուխ նուիրատուութիւններ, որոնց ընդհանուր գումարը հասաւ 21,425 տոլարի:

ՀՕՄ-ի Մոնթրեալի «Սօւէ» մասնաճիւղի փոքրերու Կադանդը



Կիրակի, 2 Դեկտեմբեր 2018-ին, Մոնթրեալի Հայ կեդրոնի ՀՄԸՄ-Կամք «Հայկ Մարգարեան» մարզարահէն ներս տեղի ունեցաւ Հայ Օգնութեան Միութեան Մոնթրեալի «Սօւէ» մասնաճիւղին կազմակերպած «Կադանդը Մինիօններով» փոքրերու Կադանդի ձեռնարկը, ներկայութեամբ 348 փոքրերու, ծնողներու, մեծ ծնողներու եւ ընտանիքի այլ անդամներու, որոնք վայելեցին ՀՕՄ-ի երիտասարդական յանձնախումբին կողմէ պատրաստուած երգ ու պարի յայտագիրը եւ համեղ ճաշերն ու անուշեղէնները:

Կային զանազան կրպակներ, ինչպէ՛ս՝ դէմքի գծագրութեան, ձեռագործ պուպրիկներու եւ Կադանդի զարդարանքներու, որոնք մեծ խանդավառութիւն ստեղծեցին փոքրերուն մօտ:

Ձեռնարկին ընթացքին Կադանդի յատուկ ներկայացում մը տեղի ունեցաւ Սոնիա Շաթոյեանի եւ Լեոն Գաբրիէլեանի կատարողութեամբ, որ մեծապէս գնահատուեցաւ փոքրերուն ինչպէս նաեւ մեծերուն կողմէ:

Ձեռնարկը ճոխացուց Համագայինի «Նանոր» մանկական երգերու խումբը՝ Ամանորի նուիրուած երգերու շարքով մը:

Կադանդ Պապային ժամանումէն ետք, փոքրերը յիշատակի նկարներ ունեցան. այդ միջոցին տեղի ունեցաւ նաեւ փոքրերու տաղանդներու ներկայացում եւ վիճակահանութիւն:

Նշենք, որ սոյն ձեռնարկին հասոյթը տրամադրուեցաւ մանուկներու ուղղուած հաստատութիւններու՝ La Corbeille-ի, Hospital St. Justin-ի եւ Sun Youth-ի:

Նախարարուի Ժոլի ՀՕՄ-ի «Սօւէ» մասնաճիւղի բարեսիրական ծրագիրներուն համար փոխանցեց պետական նպաստ



Յունուար 22-ին, ՀՕՄ-ի «Սօւէ» մասնաճիւղի վարչութիւնը Մոնթրեալի հայ կեդրոնէն ներս հիւրընկալեց Գանատայի զբօսաշրջութեան, պաշտօնական լեզուներու եւ Ֆրանքոֆոնիի նախարար Մելանի Ժոլին: Հանդիպման ընթացքին նախարարուին գնահատեց ՀՕՄ-ի բարեսիրական գործունէութիւնը Գանատայի տարբեր քաղաքներու մէջ եւ առ ի զօրակցութիւն կազմակերպութեան աշխատանքներուն՝ 25 հազար տոլարի պետական նպաստի փոխանցում կատարեց: Վերոնշեալ նպաստը պիտի տրամադրուի ՀՕՄ-ի «Սօւէ» մասնաճիւղի «Տարեցներու կողմէ հայ մշակոյթի եւ արուեստի ուսուցում նորահաս սերունդին» ծրագրին:

Մտերիմ մթնոլորտի մէջ կայացած հանդիպման ընթացքին նախարարուի Ժոլի պատմեց նաեւ ֆրանսալիսու երկիրներու վեհաժողովին առիթով Հայաստան իր այցելութեան մասին: ՀՕՄ-ի կողմէ ներկայ էին մասնաճիւղի ատենապետուի Հուրի Զաքարեան, նախկին ատենապետուի Լիսի Շահինեան եւ վարչութեան անդամ Թամար Եաղճեան:

«Սօւէ» մասնաճիւղի տարեկան տօնավաճառը

Այս տարի եւս, ՀՕՄ-ի Մոնթրեալի «Սօւէ» մասնաճիւղի տարեկան տօնավաճառը, որ տեղի ունեցաւ 10 եւ 11 Նոյեմբեր 2018-ին, Հայ կեդրոնի ՀՄԸՄ-Կամք «Հայկ Մարգարեան» մարզարահէն ներս, պսակուեցաւ յաջողութեամբ, շնորհիւ ՀՕՄ-ի նուիրեալ անդամներու կազմակերպական ակխոնջ աշխատանքին: Շաբաթ, 10 Նոյեմբերի առաւօտեան, մարզարահի դռները բացուեցան հանրութեան առջեւ, յայտարարելով 2018-ի տօնավաճառի բացումը, կնքամայրութեամբ մասնաճիւղի վաստակաշատ ընկի. Ռիթա Օհանեանի, ներկայութեամբ Գերշ. Տէր Սուրէն Արք. Գաթարոյեանի, Տէր Գառնիկ Ա. Քին. Գոյունեանի, ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան ատենապետ ընկի. Անի Օհանեանի եւ վարչական անդամներու, ՀՕՄ-ի Լաւալի «Շուշի» մասնաճիւղի ատենապետ ընկի. Ֆլորա Կիրակոսեանի եւ վարչական անդամներու, ինչպէս նաեւ քոյր միութիւններու ներկայացուցիչներու, բազմաթիւ ՀՕՄ-ուիներու եւ համակիրներու:

Վարչութեան խօսքը փոխանցեց ատենապետ ընկի. Հուրի Զաքարեան, որ բարի գալուստ մաղթելէ ետք ներկաներուն, բարձր գնահատեց ընկերուիներու համագործակցութեան ոգին, միասնական ներդրումը եւ անսակարկ նուիրումը անցնող ամիսներուն ընթացքին՝ իրականացնելու այս տօնավաճառը: Ապա հակիրճ կերպով ներկայացուց տօնավաճառի կնքամայր ընկի. Ռիթա Օհանեան եւ զայն հրաւիրեց տօնավաճառի բացումը կատարելու, որմէ ետք Սրբազան Գաթարոյեան փոխանցեց իր օրհնութիւնն ու



րումը եւ անսակարկ նուիրումը անցնող ամիսներուն ընթացքին՝ իրականացնելու այս տօնավաճառը: Ապա հակիրճ կերպով ներկայացուց տօնավաճառի կնքամայր ընկի. Ռիթա Օհանեան եւ զայն հրաւիրեց տօնավաճառի բացումը կատարելու, որմէ ետք Սրբազան Գաթարոյեան փոխանցեց իր օրհնութիւնն ու

քաջալերանքի խօսքերը:

Այս տարուան ճոխ հաւաքածոն, վարչութիւնս շնորհակալութեամբ ստացաւ նուիրատուութեամբ մասնակցող կրպակներուն, որոնցմէ ոմանք տարիներէ ի վեր կ'օժանդակեն սոյն տօնավաճառներուն, ինչպէ՛ս՝ Մարգարեան հաստատութիւնը, Toi Moi & Café-ն, Reitmans-ը, Danson-ը, Արա Սուգիասեանը, Marie kadé-ն եւ Վանգուվըրէն՝ Lugaro-ն: Այս տարի մասնակցեցան նաեւ Arden եւ Michael's հաստատութիւնները:

Տօնավաճառը իր աւարտին հասաւ վիճակահանութեան նուէրներով: Յիշենք՝ մեծագոյն պարգեւը Air Canada-էն օդանաւի զոյգ տոմսեր էին, տրամադրուած ընկի. Էլիզ Պօղոսեանի ջանքերուն շնորհիւ:

Աշխատանքը հսկայ էր, սակայն կամք՝ զօրաւոր, ու տրամադրութիւնները՝ բարձր բոլոր այն ՀՕՄ-ուիներուն եւ համակիրներուն, որոնք ջանք չ'անայցեցին լաւագոյն կերպով հանրութեան ներկայացնելու տարիներով աւանդութիւն դարձած ՀՕՄ-ի տօնավաճառը:

Նկարները.

Վերելի նկարը՝ բացման արարողութիւնը: Ձախին՝ ընկերուիներու «աւանդական» խմբանկարը իրենց աշխատանքի արգասիքին առջեւ: Ներքեւի նկարը՝ հայկական քոնեաքի հիւրասիրութիւն:



Հատուածներ ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօւէ» մասնաճիւղի տեղեկագիրէն ՄԱՅԻՍ 2018- ՄԱՅԻՍ 2019

ՏԱՐԵՑՆԵՐ ԱՅՑԵԼՈՂ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Յանձնախումբի մատուցած ծառայութիւնները կ'ընդգրկեն՝

Ծերանոցներու մէջ գտնուող հայ տարեցներու այցելութիւն, խնամք եւ հոգատարութիւն,

Բժշկական քննութիւններու ընկերակցութիւն,

Շաբաթական դրութեամբ հայկական սուրճի եւ ճաշի սպասարկութիւն Centre d'Hebergement de Cartierville–ի մէջ, որոնց ընթացքին երգեցողութիւնը յաճախ դաշնակի ընկերակցութեամբ մաս կը կազմէ առօրային,

Ամսական դրութեամբ Տէր Հօր այցելութիւն,

Նոր տարուայ եւ Զատկուայ տօներուն առիթով, հայկական անուշեղէնով զարդարուած կողովներու եւ անձնական գործածութեան իրերու բաշխում հայ թէ օտար տարեցներուն եւ պաշտօնեաներուն,

Հայկական տօներու յիշատակում- Վարդա-նանցի առիթով, Համագգային Սանահին մասնաճիւղին հետ միասնաբար կազմակերպուեցաւ յատուկ ձեռնարկ manoir Gouin-ի մէջ, մասնակցութեամբ «Ա-նի» պարախումբին,

Ամսական դրութեամբ, սուրճի հիւրասիրութիւն Manoir l'Acadie-ի մէջ,

Ծերանոցներու մէջ ապրող հայ տարեցներու այցելութիւն Սրբ. Յակոբ եկեղեցի եւ Հայ կեդրոն, մասնակցութիւն Սրբ. Յակոբ Եկեղեցոյ կազմակերպած տարեկան քերմէսին,

Տօնական օրերու առիթով, քաղաքի այլ ծերանոցներու մէջ ապրող հայ տարեցներու այցելութիւն:

ԸՆԿԵՐԱՅԻՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ



Երկշաբաթական դրութեամբ, յանձնախումբը հետաքրքրական յայտագիրներով, հայկական ճաշեր եւ անուշեղէն կը հիւրասիրէ տարեց եւ միջին տարիքի ՀՕՄ-ի ընկեր-ընկերուիիներուն եւ բարեկամներուն: Մեր հայկական տօներու կողքին, կը յիշատակուի նաեւ տեղական տօները, ինչպէս Սրբ Սարգիս, Valentine's day, Մայրերու օր, միջինք, Հմա-բարձում, Halloween , Գոհաբանութեան օր, Ամանոր, Բարեկենդան, Զատիկ, Համբարձում, Մայիս 28, Հայրերու օր, եւայլն:

Պտոյտներ, Cabane à sucre, Casino, Mont Tremblant, Օթաուայ կակաչներու փառատօն, Քէ-պէք, խնձորաքաղ, նաւապտոյտ Սուրբ Խաչի տօնին առթիւ ուխտագնացութիւն դէպի Գէմպրիճ, եւայլն:

ԸՆԿԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ԳՐԱՄՆԵՆԱԿ

Ընկերային Ծառայութեան Գրասենեակը օժանդակեց Մեծն Մոնթրէալի հանրութեան կարիք ունեցող անձերուն որոնց աջակցեցաւ, ուղղեց դէպի հաստատութիւններ եւ յարմար լուծումներ գտաւ իւրաքանչիւր պարագային:

Ընկերային Ծառայութեան գրասենեակը իր զանազան օժանդակութիւններուն կողքին, ունի հետեւեալ ծրագիրները.-

ՏԱՔ ՃԱՇԻ ԾՐԱԳԻՐ

Շաբաթական դրութեամբ, իրենց բնակարաններէն ներս ապրող հայ տարեցներ կ'օգտուին այս ծրագրէն: Այս տարեշրջանին, շուրջ 1000 ճաշերու



Ս. Յակոբ վարժարանի նախակրթարանի աշակերտները կը մասնակցին Վարդանանց փօնակատարութեան

բաշխում կատարուած է:

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐՈՒ “INCOME TAX”-Ի ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

Ծրագիրը կրկին իրականացաւ շնորհիւ գոյգ մասնաճիւղերու անդամներու արհեստավարժ սպասարկութեան: Սօւէ և Շուշի մասնաճիւղերու գոյգ ենթայանձնախումբերը այս տարի ամբողջացուցին աւելի քան 180 թղթածրարներ, որոնց կարգին են Արարատ Տարեցներու Տան բնակիչները:

ՄԱՐԶԱՆՔԻ ԺԱՄ

Մարգանքի պահը տեղի կ'ունենայ շաբաթը երկու անգամ: Մասնակցողները բարձր կը գնահատեն իրենց հրամցուած մարգանքի ծրագիրն ու թելադրանքները՝ մարմինը առողջ կարենալ պահելու համար:

ԱՄԱՌՆԱՅԻՆ «ԱՐԱՐԱՏ ՃԱՄԲԱՐ»-Ի ԾՐԱԳԻՐ

Վարչութիւնս 2016 տարեշրջանին ձեռնարկեց նոր ծրագիր մը որ առիթը ընծայեց 34 երեխաներու եւ պատանիներու մէկ շաբաթ Ս. Յակոբ եկեղեցոյ Արարատ ճամբարի մասնակցութիւն: Սոյն ծրագրին դրամական օժանդակութիւնը գոյացած էր այս տարեշրջանի փոքրերու կադանդի ձեռնարկի հասոյթէն:

ՏՈՐՈԹԻ ՊԷՅՔԸՐ-ԼԷՅԼԷԿԵԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Ընկի. Տօրօթի Պէյքըր- Լէյլէկեանի նախաձեռնութեամբ, Մոնթրէալի «Սօւէ» մասնաճիւղը հաստատած է կրթաթոշակ ընկերուիին մօր, կեսրոջ եւ քրոջ՝ ընկերուիներ Նուարդ Աբրահամեանի, Սառա Լէյլէկեանի եւ Էլիզապէթ Ալթունեանի յիշատակին: Սոյն կրթաթոշակը կը յատկացուի Քէպէգ նահանգի մէջ համալսարանական առաջին տարին ամբողջացուցած հայ երկու ուսանողներու: Կրթաթոշակին գումարն է հազար տոլար: Այս տարեշրջանին, կրթաթոշակին արժանացան Սերոբ Թաշճեան եւ Շանթ Շահինեան:

ԶԵՌՆԱՐԿՆԵՐ

Garage sale, որու ընթացքին վաճառուեցան զանազան տեսակի տնային գործածուած իրեր, խաղալիքներ, զիւրքեր եւ հագուստեղէն:

Տարեկան տօնավաճառը որ կարեւորագոյն ձեռնարկը կը համարուի եւ երկար ամիսներու վրայ երկարող աշխատանքի կը լծէ հարիւրաւոր ընկերուիներ և ՀՕՄ-ի բարեկամուիներ, որոնք ամէնքն ալ անխտիր կը ձգտին պազարի յաջողութեան: Տօնավաճառի կնքամայրն էր ընկի. Ռիթա Օհանեան:

Փոքրերու կադանդը միխիօններով՝ «Արմի-

նիընգ» վերնագրով հաւաքոյթ: Մեծ թիւով մանուկներ իրենց ծնողներու ընկերակցութեամբ վայելեցին մասնաճիւղիս երիտասարդ անդամներու եւ համակիրներու յանձնախումբին կողմէ պատրաստուած տօնական յայտագիրը, համեղ ճաշերն ու անուշեղէնը: Ամէն տարուայ նման, սոյն ձեռնարկին հասոյթը կը տրամադրուի մանուկներու ուղղուած հաստատութիւններու եւ ծրագիրներու:

Ամանորի խրախճանք Լաւալի մասնաճիւղին հետ միասնաբար: Զոյգ մասնաճիւղերը աւանդութիւն դարցուցած են անդամական Կադանդը տօնել ընկերուիներով և բարեկամուիներով: Զերմ և հաւաքատ մթնոլորտի մէջ ներկաները զուարճացան յանձնախումբին պատրաստած խաղերով, հայկական երգ ու պարով եւ Ս. Յակոբ եկեղեցոյ հոգաբարձութեան ճաշի ճոխ հիւրասիրութեամբ:

Վարդանանց տօնակատարութիւն, օրուան պատգամաբերն էր Հորիզոն Շաբաթաթերթի վարիչ խմբագիր ընկ. Վահագն Գարագաշեան: Ընթրիքի ընթացքին արտասանութիւններով եւ երգերով հանդէս եկան Ս. Յակոբ վարժարանի նախակրթարանի աշակերտական խումբեր: Ունեցանք նաեւ Զատկական կողովներու վաճառք:

Կանանց միջազգային օրուայ տօնակատարութիւն, նախագահութեամբ ընկի. Սեդա Մալխասեանի: Օրուան բանախօս՝ 2003-2012 տարիներուն Քեպէգ նահանգի վարչապետ Պրն. Ժան Շարէ:

ՀՕՄ-Ի ՕՐ

Նախագահութեամբ ընկի. Աննա Պուկարեանի: Օրուան պատգամաբերն էր ընկ. Վահագն Գարագաշեան:

ՅԱՐԱԲԵՐԱԿԱՆ

Գանատայի ժառանգութեան նախարար Մեյլանի Ժոյի այցելեց Մոնթրէալի ՀՕՄ-ի «Սօւէ» մասնաճիւղի գրասենեակը: Հանդիպման ընթացքին նախարար Ժօյի գնահատեց ՀՕՄ-ի բարեսիրական առաքելութիւնը եւ մասնաճիւղիս յանձնեց Գանատայի դաշնակցային կառավարութեան կողմէ 25 000 տոլարի նպաստ մը:

Նախարար Melanie Joly-էն նաեւ ստացանք emplois d'été Canada programme-էն \$ 5935,00

Ներկայացուցիչ Հայաստան Համահայկական Հիմնադրամի վարչութեան մէջ:

Ներկայացուցիչ Table de Concertation des Ainés de l'île de Montréal–ի վարչութեան մէջ:

Ներկայացուցիչ Քէպէքի Հայ Համայնքի Միացեալ Մարմնին կազմէն ներս:

Մասնաճիւղը կարելիութիւնը պիտի ունենայ օգտագործելու Հայ կեդրոնի կողքին նորակառոյց «Արմէն Գարօ եւ Շաքէ Կէօնճեան» կեդրոնը, իրականացնելու զանազան ծրագիրներ, ոորոնցմէ՝ առաջինը Book Club ընթերցանութեան ակումբն է:

ՏԱՐԵՐԻԶԱՆԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՄԱՆԱՃԻՂԻՆ ԿՈՂՄԷ ԿԱՏԱՐՈՒԱԾ ՆԻԻԹԱԿԱՆ ՅԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ

ՀՕՄ-ի Կեդրոնական եւ Շրջանային վարչութիւններու ծրագիրներ.	\$59.938
Սուրբ Յակոբ կրթական ֆոնտ	\$67.120
Հ. Հ. Դեսպանատուն	\$1.000
Գանատայի Ազգային Առաջնորդարան	\$1.200
Հայկական կազմակերպութիւններ եւ քոյր միութիւններ.	\$23.035
Օտար կազմակերպութիւններ.	\$7.125
Ընդհանուր գումար.	\$.159.418

«Սօւէ» մասնաճիւղի գնահատանքի երեկոն

ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօւէ» մասնաճիւղի վարչութիւնը ձեռնարկեց գնահատանքի երեկոյ մը, 19 Յունիս 2018-ին, Հայ կեդրոնի «Ա. Ահարոնեան» սրահէն ներս, առ ի գնահատանք մասնաճիւղի անդամներու նուիրական եւ անձնագոհ աշխատանքին: Սոյն ձեռնարկին ներկայ էին ՀՕՄ-ականներ եւ ՀՕՄ-ի համակիրներ:

Վարչութեան ատենապետուհի ընկհ. Լիւսի Շահինեան հանդէս եկաւ բարի գալուստի խօսքով, որուն մէջ յիշեց, թէ ձեռնարկը կը զուգադիպի մասնաճիւղի հիմնադրութեան 60-ամեակին եւ թէ մասնաճիւղը այդ 60 տարիներուն ընթացքին շնորհիւ կամաւորներու ժրաջան աշխատանքին, այսօր կը վայելէ յարգանքն ու վստահութիւնը ոչ միայն ՀՕՄ-ի մեծ ընտանիքին, այլեւ Սուրբ Յակոբ Ազգային մայր եկեղեցւոյ հոգաբարձութեան, կրթական հաստատութիւններուն, հայ գաղութի յարակից միութիւններուն, մարմիններուն, ինչպէս նաեւ օտար կազմակերպութիւններուն եւ քաղաքիս բարեսիրական հաստատութիւններուն:

Օրուան խօսնակ վարչական ընկհ. Լիզա Եագուպեան հաճելի խաղերով եւ խօսակցական մէջբերումներով ճոխացուց մթնոլորտը, բարձր պահելով ներկաներուն տրամադրութիւնը: Յայտագրին մաս կազմեց համեղ ճաշն ու պարը:

Յայտագրին մաս կազմեց համեղ ճաշն ու պարը:

Յայտագրին մաս կազմեց համեղ ճաշն ու պարը:

«Սօւէ» մասնաճիւղի տարեցներու հաւաքը

Կիրակի, 12 Օգոստոս 2018-ին, առաւօտեան ժամը 11-ին, ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօւէ» մասնաճիւղի Տարեցներու յանձնախումբը, ամէն տարւումն պէս, Աստուածամօր Վերափոխման տօնին առթիւ տարեցներու հաւաք մը կազմակերպեց Սուրբ Յակոբ Ազգային վարժարանի շրջափակին մէջ, ուր այդ օրերուն տեղի կ'ունենար Սուրբ Յակոբ եկեղեցւոյ տարեկան քերմէսը:

Հաւաքին մասնակցեցան 21 տարեցներ եւ իրենց հարազատները, ինչպէս նաեւ մասնաճիւղիս վարչական ընկերուիներ: Տարեցները ինչպէս ամէն տարի հիւրասիրուեցան Սուրբ Յակոբ եկեղեցւոյ Հոգաբարձութեան կողմէ:

Ամանորի խրախճանք



Մոնթրէալի եւ Լաւալի մասնաճիւղերուն Ամանորի միացեալ խրախճանքը: Զոյգ մասնաճիւղերը աւանդութիւն դարցուցած են անդամական Կադանդը տօնել ընկերուիներով եւ բարեկամուիներով: Զերմ եւ հարազատ մթնոլորտի մէջ ներկաները զուարճացան յանձնախումբին պատրաստած խաղերով, հայկական երգ ու պարով եւ Ս. Յակոբ եկեղեցւոյ հոգաբարձութեան ճաշի ճոխ հիւրասիրութեամբ:



ՀՕՄ-ի հանգուցեալ անդամներու եւ բարերարներու հոգեհանգիստ

Գանատայի Շրջանային վարչութեան խնդրանքով, Գանատայի Հայոց Թեմի բարեջան Առաջնորդ Տ. Բաբգէն Սրբ. Արք. Չարեան, յատուկ շրջաբերականով թելադրեց, որ Կիրակի, Փետրուար 24-ին, թեմիս բոլոր եկեղեցիներուն մէջ, յաւարտ Սուրբ Պատարագի, հոգեհանգստեան պաշտօն կատարուի մեզմէ առյաւել բաժնուած անդամներուն եւ բարերարներուն ի յիշատակ:

Փոքրերու Ծաղկազարդ

«Շուշի» մասնաճիւղի յանձնախումբի ընկերուիներուն պատրաստութեամբ «Ահարոնեան» սրահը վերածուած էր գարնանային գունագեղ ծաղիկներով պարտէզի մը, ուր մանուկները զատկուան մթնոլորտի մէջ մտան՝ հսկայախաղով եւ ձեռային աշխատանքով. անոնք զուարճացան եւ երևակայական աշխարհ փոխադրուեցան աճապարար Niko the magician-ին հետ. այս բոլորին կողքին յանձնախումբը կատարեց նաև Զատկուան յատուկ խմորեղէնի վաճառք:

Նկարով. Փոքրերը ակնապիշ կը հեղեին աճապարարի խաղերուն



Զատկուան առթիւ զարդարուած կողովներու վաճառք



Ծաղկազարդին օրը «Շուշի» մասնաճիւղի վարչութիւնը կազմակերպած էր զատկուան առթիւ զարդարուած կողովներու վաճառք: Կողովները զարդարուած էին գունաւոր հսկիթներով, հայկական աւանդական չօրակով, նագուկով եւ զանազան խմորեղէններով, որոնք վաճառուեցան Ս. Պատարագի արարողութենէն ետք:

Լաւալի «Շուշի» մասնաճիւղի Halloween-ի հաւաքոյթը



ՀՕՄ-ի Լաւալի «Շուշի» մասնաճիւղը Հայկական աւանդական տօներուն կողքին կը հետևի նաև տեղական աւանդութիւններուն եւ սովորութիւններուն եւ 26 Հոկտեմբեր 2018-ին, Château Royal սրահէն ներս, կազմակերպեց Հալաուիին հաւաքոյթ մը, ներկայութեամբ 200 հոգիի:

Յանձնախումբի ընկերուիները ջանք չէին խնայած հետաքրքրական երեկոյ մը պատրաստելու. սեղանները զարդարուած էին ձեռային աշխատանքով՝ զարդարուած դղումներով, օրուան հանդիսավար ընկհ. Նելլի Պարսեմեան իր բարի գալուստի խօսքէն ետք, հրաւիրեց բոլորին կողմէ սպասուած բացառիկ անակնկալը՝ մասնագէտ աճապարարը, որ իր հմուտ ձևերով եւ ձեռքի արագ շարժումներով մեծ հետաքրքրութիւն ստեղծեց ներկաներուն մօտ. անոր ներկայացումին մասնակցեցան ներկաներէն խումբ մը ընկերուիներ:

Խումբ մը ծպտուած ընկերուիներ մուտք գործեցին սրահ եւ արժանացան ներկաներուն բուռն ծափահարութեան: Տեղի ունեցաւ լաւագոյն ծպտուողի մրցոյթ, եւ երեք ընկերուիներ արժանացան նուէրներու:

Երեկոն խանդավառեց D.J. Գէորգ Գէորգեանը, որ սիրայօժար կերպով եւ հայկական ժողովրդային երգերով խանդավառեց ներկաները:

Հատուածներ Լաւալի «Շուշի» մասնաճիւղի տեղեկագրէն

ՈՍԿԵԱՅ ՏԱՐԻՔԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

—Երկշաբաթական դրութեամբ, յանձնախումբի անդամները, հայկական ճաշեր և անուշեղէն կը հիւրասիրեն տարեց և միջին տարիքի ՀՕՄ-ի ընկեր-ընկերուհիներուն և բարեկամներուն, մեր ժրաջան ընկերուհիները իրենց պատասխանատուութիւնը մեծ հաճոյքով կը տանին և հանդիպումներուն ընթացքին կը կազմակերպեն հետաքրքրական յայտագիրներ ինչպէս մարզանք, խաղեր, հայկական երգեր և այլն:

—Մեր հայկական ինչպէս նաև տեղական ասանդական տօները կը կազմակերպուին այս յանձնախումբի ընկերուհիներուն ջանքերով: Կը տօնուին Halloween, Գոհաբանութեան օր, Ամանոր և Սրբ Ծ'սունդ, Սրբ Սարգիս ST Valentine, Բարեկենդան, Միջինք, Ջատիկ Ոգեկոչում Ապրիլ 24-ի հոգեճաշ, Մայրերու Հայրերու օր Համբարձում, Հ. Հանրապետութեան անկախութեան Տօն: Իսկ պտոյտներէն, կ'արժէ յիշել Cabane à sucre, Mont Tremblant, նաւապտոյտ և այլն:

Այս տարի վարչ. ներկայացուցիչ ընկի. Մակի Հաժմարի ջանքերով, մեր տարեցներէն շատեր օգտուեցան պետական անվճար երթևեկի դրութենէն: (Transport adapté):

Յանձնախումբը այս տարի առաջին անգամ ըլլալով հիւրընկալեց Արարատ Բնակարաններու Ոսկեայ Բեմի տարեցներու թատերախումբը. հաւաքոյթին մասնակցողները վայելեցին տարեց դերակատարներուն կատարողութեամբ թատերական զուարճալի զանեշտ մը իսկ Յունիս 18-ին հայրերու տօնին առթիւ Gouin-ի ծերանոցին մէջ հայ տարեցներուն հրամցուցինք հայկական ճաշ և անուշեղէն, նշելով Հայրերու Տօնը:

Այս յանձնախումբին կազմակերպած հաւաքոյթները ձմրան ընթացքին տեղի կ'ունենան Լաւալի Հայ կեդրոնի Պարոնեան սրահէն ներս, իսկ ամրան եղանակին կը կազմակերպեն բացօթեայ հաւաքոյթներ և պտոյտներ Քէլէքի տարածքին գտնուող զանազան տեսարժան վայրերու:

Այս տարի յանձնախումբէն 4 ընկերուհիներ այցելեցին նաև տարեց անդամներուն որոնք առանցին կ'ապրին կամ դուրս ելլելու հնարաւորութիւն չունին:



Ոսկեայ տարիքի հաւաքոյթներէն դրուագ մը



Ոսկեայ տարիքի յանձնախումբի ընկերուհիները

ՏԱՐԵՐՋԱՆԻ ԸՆԹԱՅՔԻՆ ՄԱՍՆԱՃԻՂԻՆ ԿՈՂՄԷ ԿԱՏԱՐՈՒԱԾ ՆՈՒԹԱԿԱՆ ՅԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ

ՀՕՄ-ի ընդհանուր Ծրագիրներուն.	\$16.500,00
Կ.Վարչութեան 20/20 տեսլականին	12.700,00
Սուրբ Յակոբ Կրթական Ֆոնտին.	15.000,00
Քոյր Միութիւններու.	10.575,00
Հայաստանի Հանրապետութեան Դեսպանատան	1.000,00
Ազգային Առաջնորդարան.	1.000,00
Նախակրթարանի և Երկրորդականի մրցանակներ	600,00
Տեղական ոչ հայ բարեսիրական հատատութիւններու	1500,00
Ընդհանուր գումար.	58.875,00

—ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐՈՒ (INCOME TAX)-Ի ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

Ծրագիրը կրկին իրականացաւ շնորհիւ մասնաճիւղիս անդամներու արհեստավարժ սպասարկութեան: Շուշի մասնաճիւղի յանձնախումբը այս տարի ամբողջացուց անելի քան 60 թղթածրարներ:

ՏՕՆԱԿԱՃԱՌ



Դեկտ. 1- և 2 շաբաթվերջին, Լաւալի Հայ Կեդրոնի Պարոնեան սրահէն ներս տեղի ունեցաւ ՀՕՄ-ի Լաւալի Շուշի մասնաճիւղի տարեկան 23-րդ Տօնավաճառը կնքամայրութեամբ ՀՕՄ-ի երկարամեայ գործօն անդամ ընկի. Տիգրանուհի Թոփուզեանի:

Բացման արարողութեան ներկայ էին Հոգեշնորհի հայր Վարդան վրդ. Թաշճեան հոգևոր հովիւ Սրբ. Գէորգ Եկեղեցւոյ, ՀՕՄ-ի Գանատայի Շրջ. վարչութեան անդամներ, Սօւէ մասնաճիւղի վարչական ընկերուհիներ ինչպէս նաև պատկան մարմիններու և քոյր միութիւններու ներկայացուցիչներ:

Շաբաթ 1 Դեկտեմբերին առաւօտեան ժամը 10:00-ին մասնաճիւղի առնեալետ ընկի. Ֆլորա Կիրակոսեան բարեգալուստ մաղթեց ներկայ բազմութեան և բարձր գնահատեց ընկերուհիներուն ամիսներու միակամ և տգնաջան աշխատանքը: Ընկի. առնեալետուհին իր խօսքին մէջ շնորհակալութիւն յայտնեց բոլոր նուիրատուներուն և յանձնախումբի անդամներուն, որոնք իրենց մասնակցութիւնը կը բերեն տօնավաճառի յաջողութեան: Ապա հակիրճ կերպով ներկայացուց տօնավաճառի կնքամօր՝ ընկի. Տիգրանուհի Թոփուզեանը և հրաւիրեց զայն հատելու ժապաւնը: Հար Սուրբի օրհնութենէն ետք ընկերուհիները լուծուեցան աշխատանքի:

Այս տարուան ճոխ հաւաքածոները մեծապէս ընկալուեցան ներկաներուն կողմէ յատկապէս Կաղանդի, Հայկական զարդեղէններու, և Հայրենիքէն ներկրուած անուշներու և ապրանքներու կրպակները:

Այս բոլորին կողքին հարկ է յիշել համանդամ անուշեղէնները և խմորեղէնները, որոնք պատրաստուած և նուիրուած էին մեծ սիրով ՀՕՄուհիներուն և համակիրներուն կողմէ: Երկու օրերուն ալ ներկաները ճաշակեցին տաք ճաշ իսկ Կիրակի առաւօտ վարչութեան կողմէ հիւրասիրուեցան տաք մամունիաով:

Տօնավաճառի տևողութեան հայ կեդրոնը խանդավառ և աշխժ եռուզեր ունեցաւ և շնորհիւ ընկերուհիներուն անխոնջ աշխատանքին և բարձր տրամադրութեան տօնավաճառը յաջողութեամբ պսակուեցաւ և իր ասարտին հասաւ վիճակահանութեամբ: Ընկերուհիները հրաժեշտ տուին յաջորդ տարուան տօնավաճառի պատրաստականութեան խոստումներով:



—ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Նախաձեռնութեամբ Լաւալի Շուշի և Մոնթրէալի Սօւէ մասնաճիւղերու վարչութիւններուն և կազմակերպութեամբ միացեալ յատուկ յանձնախումբի մը, Կիրակի, 17 Մարտ 2019-ին, առաւօտեան ժամը 10:30-ին, Embassy Plaza-ի սրահէն ներս նշուեցաւ Կանանց Միջազգային օրը, նախագահութեամբ ընկի. Սեդա Մալխասեանի: Օրուան բանախօսն էր 2003-2012 տարիներուն Քէլէք նահանգի վարչապետը՝ պրն. Ժան Շարէն:

—Հ.Օ.Մ-Ի ՕՐ:

Ինչպէս նախորդ տարիներուն այս տարի ևս Հ.Օ.Մ-ի Օրը տօնակատարուեցաւ միացեալ ձեռնարկով Մոնթրէալի Սօւէ մասնաճիւղին հետ:

Վարդանանց տոնակատարություն



Օրուան պատգամաբեր Արժ. Տէր Յակոբ Քին. Գեաղայեան

28 Փետրուար 2019-ին, Վարդանանց ճակատամարտին առթիւ, Ս. Գէորգ եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Ս. Պատարագ, որմէ ետք ներկաները ուղղութեան դէպի կեդրոնիս «Պարոնեան» սրահը՝ ներկայ գտնուելու Վարդանանց տօնին նուիրուած յատուկ ձեռնարկին, կազմակերպութեամբ Ս. Գէորգ եկեղեցւոյ Հոգաբարձութեան և ՀՕՄ-ի «Շուշի» մասնաճիւղի վարչութեան:

ՀՕՄ-ի վարչութեան և մասնաճիւղիս անունով բարի գալուստի խօսք փոխանցեց վարչութեան փոխ ատենապետ ընկի. Սեդա Գուշեան:

Օրուան պատգամաբեր Արժ. Տէր Յակոբ Քին. Գեաղայեան խօսեցաւ Վարդանանց պատերազմին բարոյական յաղթանակին մասին, ապա Ս. Գէորգ եկեղեցւոյ հովիւ Հոգ. Հայր Վարդան Վրդ. Թաշճեան փոխանցեց իր սրտի խօսքը և օրհնեց սեղանները:

Ձեռնարկին մասնակցեցան Ս. Յակոբ Ազգ. վարժարանէն 2 աշակերտներ՝ ասմունքներով, և եկեղեցւոյ «Շողակաթ» դպրաց դասէն մի քանի սարկաւազներ ներկաներուն հրամցուցին Վարդանանցի նուիրուած շարք մը երգեր:

Ձեռնարկի աւարտին տեղի ունեցաւ հիւրասիրութիւն՝ պատրաստուած ՀՕՄ-ի ընկերուիներուն և Ս. Գէորգ եկեղեցւոյ Տիկնանց յանձնախումբին կողմէ:

ՀՕՄ-ի սիրտը կը բաբախէ Զաւախքի համար



Մասնաճիւղս, այս տարի ևս կազմակերպեց յատուկ ձեռնարկ մը նուիրուած Զաւախքին: Ձեռնարկին ներկայ էին աւելի քան 90 ընկերուիներ և ՀՕՄ-ի բարեկամներ:

Սոյն ձեռնարկին աւանդութիւն դարձած է մեծ թիով ընկերուիներ տնային պայմաններով ճաշեր և անուշեղէններ կը պատրաստեն և կը բերեն իրենց հետ այս պատճառով ալ ձեռնարկը կը կոչուի նաև (Pot Luck):

Օրուան պատգամաբեր՝ ընկ. Վիգէն Աբրահամեան, տեսերիզի ընկերակցութեամբ մանրամասնօրէն ներկայացուց Զաւախքի մեր հայրենակիցներուն առօրեայ կեանքը, հայ կեդրոնը, մօտէն ծանօթացուց երիտասարդները և ազգային գետնի վրայ

իրենց տարած աշխատանքները:

Ապա ընկի. Հիլտա Օգումուշեան ներկայացուց Զաւախքեան 7 տեսակ ճաշացուցակներ՝ իրենց պատրաստութեան եղանակով, որը մեծ հետաքրքրութիւն ստեղծեց ներկաներուն մօտ:

Երեկոյն շարունակուեցաւ գեղարուեստական յայտագրով:

ՀՕՄ-ի նուիրեալ ընկերուիներ ջանք չլնայեցին, որպէսզի բոլորին սրտին խօսող այս ձեռնարկը յաջողութեամբ հասնի իր աւարտին:

Եղան սրտաբոխ նուիրատուութիւններ որոնցմէ գոյացաւ \$2.000,00 որը ամբողջութեամբ փոխանձուեցաւ ՀՕՄ-ի Շրջանային վարչութեան Զաւախքի ֆոնտին:

Փոքրերու Ամանոր



«Շուշի» մասնաճիւղը կազմակերպեց Փոքրերու ամանորի ձեռնարկ, որ տեղի ունեցաւ 15 Դեկտեմբեր 2018-ին, Ս. Յակոբ Ազգային վարժարանի «Բաստրմաճեան» սրահէն ներս, մասնակցութեամբ Թալինին եւ իր ընկերներուն:

Տեղի ունեցան 2 ելոյթներ. առաւօտեան ժամը 10-ին եւ կ.ե.ժամը 2-ին. ներկայ էին աւելի քան 470 ծնողներ իրենց զաւակներով. բոլորս գիտենք, որ Թալին իր մանկական երգերով գրաւած է հազարաւոր մանուկներու սրտերը, բոլոր մանուկները անհամբեր կը սպասէին Թալինին ներկայացումը՝ իրեն հետ պարելու եւ երգելու:

Ձեռնարկի աւարտին սրահ

մուտք գործեց Կադանդ պապուկը, որ մեծ խանդավառութիւն ստեղծեց մանուկներուն մօտ:

Յանձնախումբի երիտասարդ եւ աշխոյժ անդամները հսկայական աշխատանք տարին, որ ձեռնարկը յաջողութեամբ պսակուի: Ընկերուիները պատրաստած էին փոքրերուն եւ մեծերուն, Կադանդի հայկական աւանդական ուտեստեղէնի ճոխ հաւաքածոյ մը, որ վաճառուեցաւ ներկաներուն:

Փոքրերը առիթը ունեցան նկարուելու Թալինին, ընկերներուն եւ Կադանդ պապուկին հետ եւ ուրախ տրամադրութեամբ մեկնեցան, իրենց հետ տանելով Կադանդ պապուկին բերած նուէրը:

«Այնթուրայի (Լիբանան) Ճամալ փաշայի որբանոցը եւ Գառնիկ Բանեանի ողիսականը»

Հովանաւորութեամբ Գերշ. Տ. Բաբգէն Արք. Չարեանի, առաջնորդ Գանատայի Հայոց Թեմին, կազմակերպութեամբ Լաւալի Ս. Գէորգ Հայց. Առաքելական եկեղեցւոյ հովիին և հոգաբարձութեան և Լաւալի ՀՕՄ-ի «Շուշի» մասնաճիւղին, ինչպէս նաև համագործակցութեամբ Համագային Հայ Կրթական և Մշակութային Միութեան «Սանահին» մասնաճիւղին, Հինգշաբթի, 11 Ապրիլ 2019-ին, երեկոյեան ժամը 7:30-ին, Լաւալի Հայ կեդրոնի «Պարոնեան» սրահին մէջ տեղի ունեցաւ բժ. Կարպիս Հարպոյեանի դասախօսութիւնը, «Այնթուրայի (Լիբանան) Ճամալ փաշայի որբանոցը և Գառնիկ Բանեանի ողիսականը» թեմայով:

Դասախօսութեան ներկայ էին Սրբազան Հայրը, Ազգային վարչութեան ատենապետուհի տիկին Ծովիկ Թերզեան, ազգային պատգամաւորներ, երեսփոխաններ, հոգաբարձութեան ներկայացուցիչներ և գրասէրներու հոծ բազմութիւն մը: Ձեռնարկի հանդիսավար տիար Մոսիկ Թօփուզեան բարի գալուստ մաղթեց բոլորին և բացատրութիւն մը տուաւ Լաւալի Ս. Գէորգ Հայց. Առաքելական եկեղեցւոյ հովիին և հոգաբարձութեան կազմակերպած շարք մը դաստիարակչական դասախօսութիւններուն մասին: Ան նախ ներկայացուց յայտագիրը ապա հրաիրեց Լաւալի Ս. Գէորգ Հայց. Առաքելական եկեղեցւոյ հովի Տ. Վարդան Վրդ. Թաշճեանը, որպէսզի բացումը կատարէ աղօթքով: Բացումէն վերջ կարդացուեցաւ դասախօսին՝ բժ. Կարպիս Հարպոյեանին ամփոփ կենսագրութիւնը, որմէ ետք ան բեմ հրաիրուեցաւ:

Մէկուկէս ժամուան տևողութեամբ և աւելի քան 95 ասիկներով, բժ. Կարպիս Հարպոյեան անդրադարձաւ հետևեալ կէտերուն.

— 1915-ի Ցեղասպանութիւնը և անկէ ետք տիրող ընկե-

րային կացութիւնը, ի մանսաւորի որբերուն իրավիճակը

— Թուրք պատախանատուներու կանխամտածած և իրագործած հայ որբերու թրքացման աշխատանքները

— Հայ որբերու ահռելի կեանքը և որբանոցներու իրավիճակը

— Այնթուրայի Ճամալ փաշայի որբանոցը

— Պրն. Գառնիկ Բանեանի ողիսականը

Բժ. Հարպոյեանի հետաքրքրական դասախօսութենէն ետք, առիթ տրուեցաւ ներկաներուն, որպէսզի իրենց հարցումները ուղղեն դասախօսին՝ լուսաբանութիւններ ստանալու համար: Իր կարգին, բժ. Հարպոյեան նշեց, թէ այս աշխատանքը վերջնական չի նկատեր, այլ օրէ օր նոր տեղեկութիւններ ի յայտ կու գան հայ որբերու սարսափելի կեանքին մասին:

Հանդիսավար Թօփուզեան բեմ հրաիրեց Գերշ. Տ. Բաբգէն Արք. Չարեանը, որպէսզի փոխանցէ իր սրտին խօսքը: Առաջնորդ Սրբազանը բարձր գնահատեց բժ. Հարպոյեանի դասախօսութիւնը՝ անդրադառնալով բժ. Հարպոյեանի թէ՛ մասնագիտական և թէ՛ հանրային ծառայութեան հարուստ կենցաղին: Սրբազան Հայրը եզրաբալեց իր սրտին խօսքը ըսելով. «Մենք կու գանք մարդաբարբառ ձայնով թէ՛ աշխարհին և մանաւանդ՝ մեր թշնամին՝ թուրքին ըսելու, թէ մեր ժողովուրդը մեռելներու մէջ մի՛ փնտռէք, մեր ժողովուրդը ողջ է, մեր ժողովուրդը անմահութեան ճամբորդ է: Այս է մեր ժողովուրդին ճանապարհը, այս է մեր ազգային հայրերուն կտակը և

Օթթաուայի «Սեւան» մասնաճիւղը 25 տարեկան է



Հայ Օգնութեան Միութեան Օթթաուայի «Սեւան» մասնաճիւղը 10 Յունիս 2018-ին նշեց իր հիմնադրութեան 25-ամեակը, հովանաւորութեամբ Գերշ. Տէր Բարգէն Արք. Չարեանի, նախագահութեամբ ընկի. Անի Տօնյեանի: Օրուան պատգամաբերն էր ընկի. Արմինէ Կարապետեան: Հանդիսութեան ներկայ էին ՀՀ դեսպան պրն. Լեւոն Մարտիրոսեան եւ տիկինը, ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան, Թորոնթոյի, Մոնթրէալի եւ Լաւալի մասնաճիւղերու վարչութիւններն ու անդամներ, Օթթաուայի Հայ Մշակութային Միութեան եւ Սրբ. Մեսրոպ եկեղեցւոյ ներկայացուցիչները, ՀՕՄ-ուիներ եւ բարեկամներ:

Մասնաճիւղս այս տարի եւս կրցաւ իրագործել իր գործունէութիւններն ու ձեռնարկները:

— 8 Դեկտեմբեր 2018-ին ունեցաւ իր տարեկան տօնավաճառը, ներկայութեամբ Գանատայի Շրջանային վարչութեան անդամ եւ մասնաճիւղիս ներկայացուցիչ ընկերուի Անժէլ Պետրոսեանի, Լաւալի «Շուշի» մասնաճիւղի ընկերուիներու, ՀՀ հիւպատոս պրն. Արա Մկրտիչեանի եւ տիկնոջ, ինչպէս նաեւ ՀՕՄ-ուիներու եւ գաղութիս անդամներու, որոնց թիւը կը հասնէր 80-ի:



— Սուրբ Ծնունդի Տարեկան Պարահանդէս, մասնակցութեամբ Օթթաուայի Հայ Մշակութային եւ Սուրբ Մեսրոպ եկեղեցւոյ:

— Հոգեհանգիստի արարողութիւն մեզմէ աղաւտ բաժնուած ՀՕՄ-ուիներու հոգւոյն ի յիշատակ, 10 Փետրուար 2019-ին:

— Ladies night out, 22 Փետրուար 2019-ին, որ շատ ուրախ մթնոլորտով ընթացաւ, ներկայութեամբ 50 ՀՕՄ-ուիներու եւ բարեկամուիներու:

— 23 Մարտ 2019-ին՝ աւանդական Միջինքի ձեռնարկ

— Յիշատակում Հայոց Ցեղասպանութեան՝ հսկում:

— 9 Մայիս 2019-ին՝ Մայրերու Օրուան տօնակատարութիւն:

Մեր մասնաճիւղը «պգտիկ է, բայց՝ սաստիկ», իր փոքրաթիւ ընկերուիները մեծ նուիրումով ջանք ու ճիգ կը թափեն եւ կը շարունակեն կատարել իրենց աշխատանքներն ու պարտականութիւնները:

The ARS Mississauga Arakast Chapter



The ARS Mississauga Arakast Chapter held its annual Halloween Dinner Dance October 27th at the La Grill restaurant. As in the past, everyone came in costume, which gave the evening a very festive atmosphere. The partying was enjoyed by all and our Chapter decided to repeat this entertaining event again next year.

Our members prepared delicious baked goods for the December 2nd Arakast Christmas Bake Sale. The table had a variety of cookies, cakes, jams, cheeregs and many other sweet delights. Customers bought their “holiday baking”, while others drank coffee and ate their treats while socializing there.

All of our members must have been very good because Gaghan Baba sent everyone gifts at the Christmas Party Breakfast. Food, fun and socializing made the Christmas spirit remain with all of us throughout the entire Holiday Season.

We celebrated “us” at our Armenian Night Event April 13, 2019 with an attendance of over 80 guests. The name explains the event where we had great pride dancing to our music, eating our foods and enjoying our culture.

ARS Arakast Chapter plans to host a number of these events next year and hope ungerouhies from our sister chapters will join us.



At the
Armenian Night Event

ՀՕՄ-ի Համիլթընի «Արեւ» Շաբաթօրեայ վարժարանի Կաղանդը

Կիրակի, 13 Յունուար 2019-ին Կաղանդ պապուկը այցելեց ՀՕՄ-ի «Արեւ» մասնաճիւղի Շաբաթօրեայ դպրոցի աշակերտներուն: Հակառակ իր ուշացումին աշակերտները երգերով և պարերով ընդունեցին Կաղանդ պապան և ան ալ իր կարգին նուէրներով ուրախացուց աշակերտները:

ՀՕՄ-ի «Արեւ» Շաբաթօրեայ վարժարանի հանդէսը



ՀՕՄ-ի «Արեւ» մասնաճիւղի Շաբաթօրեայ վարժարանի ամալերջի հանդէսը տեղի ունեցաւ 2 Յունիս 2019-ին, կէսօրէ ետք ժամը 2:30-ին: Ներկայ էին ծնողներ և ՀՕՄ-ուիներ, ՀՕՄ-ի Շրջանային վարչութեան ներկայացուցիչ Նաթալի Մանուկեան և կոմիտէի անդամներ:

Աշակերտները տիկ. Բուգան Արգարեանի առաջնորդութեամբ (մեր նոր ընկերուիին) և դաշնակի ընկերակցութեամբ ընկերուի Վարսենիկ Փափագեանի երգեցին Գանատական և Հայկական քայլերգները և հինգ

հայերէն երգեր, որմէ ետք իւրաքանչիւր աշակերտ արտասանութիւն մը արտասանեց: Նկատառելի էր անոնց յստակ առողջանութիւնը:

Խօսք առին Ուսումնական կազմի անդամներ ընկեր Պօղոս Սէֆէրեան և ընկ. Նորայր Քարիշեան:

Տեղի ունեցաւ անուշեղէնի և սուրճի հիւրասիրութիւն՝ պատրաստուած ընկերուիներուն կողմէ: Ընկերուի Արմիկ Թովմասեան պատրաստած էր շատ համեղ կարկանդակ մը, զարդարուած հայերէն տառերով և աշատերտներուն անուններով:

Ուինծըրի «Ռուբինա» մասնաճիղ



Այս տարեշրջանին, Ուինծըրի «Ռուբինա» մասնաճիղը կազմակերպեց հետևեալ ձեռնարկները.

- Դաշտահանդէս,
- Հայկական Ծնունդ,
- Փոքրերու կադանդ,
- Ամանորի տօնակատարութիւն,
- Halloween,

— Տարեցներու այցելութիւն:

Վարչութիւնը իր մնայուն օժանդակութիւնը կը բերէ Հայ կեդրոնին:

1 Մարտ 2019-ին Շրջանային վարչութիւնը յատուկ հանդիպում մը ունեցաւ Ուինծըրի «Ռուբինա» մասնաճիղին հետ: Հանդիպման աւարտին, 4 նորագիրներ միացան ՀՕՄ-ի շարքերուն:

Համիլթընի «Արեւ» մասնաճիղի 106-ամեակի տօնակատարութիւն



Կիրակի, Մայիս 26-ին, կէսօրէ ետք ժամը 1:30-ին տեղի ունեցաւ ՀՕՄ-ի Համիլթընի «Արեւ» մասնաճիղի 106-ամեակի տօնակատարութիւնը, որուն ներկայ էին «Վռամեան» կոմիտէի ատենապետ ընկ. Յակոբ Արգարեան, ՀՕՄ-ի Շրջանային վարչութեան ներկայացուցիչներ ընկերուհիներ Սիլվի Օհանեան՝ Թորոնթոյէն և Նաթալի Մանուկեան:

Ընկերուհի Նաթալի իր պատգամը տարով ըսաւ, թէ ՀՕՄ-ը սկսած էր այս գաղութին մէջ 106 տարիներ առաջ մի քանի հայ տիկիններով, որոնք Թորոնթոյ չարդէն ազատած և ապաստանած էին Գանատայի Համիլթըն քաղաքին մէջ: Իրենց տուններուն մէջ կ'ընէին ժողովները, նոյնպէս հայերէն լեզուն կը սորվեցնէին իրենց զաւակներուն: ՀՕՄ-ը շատ բերուն գործունէութիւն ունեցած է մինչև օրս:

Նոյնպէս ընկերուհի Սիլվի Օհանեան խօսք առաւ և քաջալերեց ներկայ

երիտասարդուհիները, շեշտելով ՀՕՄ-ի կարևորութիւնը գաղութէն և հայրենիքէն ներս:

Շարունակելով յայտագիրը, ընկ. Բոգան Արգարեան արտասանեց Պարոյր Սևակի «Մօր ձեռքերը»:

Ընկերուհի Վերժին Մաքսուտեան ստացաւ իր 50-ամեայ ծառայութեան գնահատագիրն ու զարդաստղը:

«Վռամեան» կոմիտէի ատենապետ ընկ. Յակոբ Արգարեան փոխանցեց օրուան պատգամը, ըսելով. «Բոլոր կազմակերպութիւններուն նպատակը ի վերջոյ հայութեան ծառայել է: Մեծ ուրախութեամբ կրնանք ըսել, թէ չորս երիտասարդ ընկերուհիներ միացան մեզի. Արմինէ Արգարեան, Բոգան Արգարեան, Թալին Պարսումեան և Լորիկ Պարսումեան, նաև նոր ընկերուհի մը, որ ներգաղթեց Գամշիէն (Մուրիա):

Տօնակատարութեան աւարտին տեղի ունեցաւ հիւրասիրութիւն:



ՀՕՄ-ի Գեմարիճի «Մեղրի» մասնաճիղին Մայրերու օրուան տօնակատարութիւնը



Տօնակատարութեան աւարտին, մասնակիցները խմբուեցան ասանդական լուսանկարին համար

Կիրակի, 5 Մայիսին, կ.ե. ժամը 2-ին, Գեմարիճի Հայ կեդրոնի սրահէն ներս տեղի ունեցաւ Մայրերու օրուան տօնակատարութիւն, կազմակերպութեամբ ՀՕՄ-ի Գեմարիճի «Մեղրի» մասնաճիղին:

Օրուան հանդիսավարուհի Ազիկ Գեորգեան նախ շնորհաւորեց մայրերը եւ բարի գալուստ մաղթեց հիւրերուն եւ ներկաներուն, որոնց թիւը կը հասնէր 150-ի, ապա անդրադարձաւ հայ մօր նկարագրային յատկանիշներուն:

ՀՕՄ-ի Շաբաթօրեայ «Մերոյ Թիթիզեան» վարժարանի աշակերտները երգեցին Գանատայի եւ Հայաստանի քայլերգները, որմէ ետք ներկաները ունկնդրեցին ՀՕՄ-ի քայլերգը, այնուհետեւ աշակերտները արտասանեցին 4 խմբային արտասանութիւններ եւ ներկայացուցին զանազան մը՝ յատուկ մայրերու օրուան: Գեղարուեստական յայտագրէն ետք, հանդիսավարուհին ներկայացուց օրուան պատգամաբերը՝ ՀՕՄ-ի Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիղի անդամ ընկ. Սոնա Մարգիսեանը, որ եղած է նաեւ ՀՕՄ-ի Շրջանային վարչութեան անդամ, ասպարէզով հիւանդապահուհի, գործած է նաեւ որպէս հետախոյզ եւ դասախօս, ստացած է դոկտորական տիտղոս:

Պատգամաբերուհին նախ շնորհաւորեց մայրերը եւ հակիրճ կերպով նկարագրեց մօր կերպարը, սկսելով անսակարկ սէրէն եւ գուրգուրանքէն, անդրադառնալով մօր յատկանիշներուն ու պարտականութիւններուն, մէջբերումներ ընելով հայ գրականութենէն եւ շեշտելով, թէ հայ մայրը ունի նաեւ յատկեալ պարտականութիւններ: Ան յայտնեց նաեւ, թէ ՀՕՄ-ը իր ծնունդէն 109 տարիներ ետք իսկ կը շարունակէ տանիլ կազմակերպութեամբ աշխատանք, ըլլալ բարեսիրական,

կրթական եւ այլ ոլորտներէն ներս, սփիւռքի տարածքին կամ հայրենիքէն ներս, ազգապահպանումի նպատակաւ: Ան յիշեց Գանատայի տարածքին գործող 10 մասնաճիղերը, որոնք աշխատանք կը տանին այս ուղղութեամբ, եւ շնորհակալութիւն յայտնեց բոլոր անոնց, որոնք նիւթապէս եւ բարոյապէս կը նպաստեն ՀՕՄ-ի գործունէութեան:

Անկէ ետք ՀՕՄ-ի Շաբաթօրեայ վարժարանի նախկին աշակերտներէն Նարինէ Թիթիզեան մեներգեց «Կարօտել եմ տունն իմ հայրենի» երգը, ապա ՀՕՄ-ի Շրջանային վարչութեան շրջանի ներկայացուցիչ ընկ. Նաթալի Մանուկեան եւ «Մեղրի» վարչութեան ատենապետուհի Մարկո Թագուշեան զարդաստղներ տուին Կարինէ Գասաւանեանի եւ Մարկո Ինճեմիկեանի՝ ՀՕՄ-ի շարքերէն ներս իրենց 35 եւ 15 տարիներու ծառայութեան համար, իսկ Կարպիս Հանէշեան ՀՕՄ-ի եւ քոյր միութիւններուն թղթակցութիւնները «Հորիզոն»-ին կատարած ըլլալուն համար ստացաւ «Կոմիտաս Վարդապետ Նամականի» հատորէն օրինակ մը, հրատարակուած Կոմիտասի ծննդեան 150-ամեակին առթիւ:

Տեղի ունեցաւ մոմավառութիւն եւ կարկանդակի հատում, ինչպէս նաեւ ներկաները կատարեցին սրտաբոխ նուիրատուութիւններ:

Հանդիսավարուհին իր փակման խօսքին մէջ շնորհակալութեան խօսք ուղղեց օրուան պատգամաբերին, ՀՕՄ-ի Շրջանային վարչութեան անդամին, քոյր միութիւններու ներկայացուցիչներուն, ձեռնարկը կազմակերպող յանձնախումբին եւ բոլոր նուիրատուներուն, որմէ ետք Ս. Նշան եկեղեցոյ հովիւ Արժ. Տ. Կոմիտաս Ա. Քահանայ Փանոսեան «Պահպանիչ»-ով փակեց ձեռնարկը:



Ելոյթ կ'ունենան ՀՕՄ-ի Շաբաթօրեայ «Մերոյ Թիթիզեան» վարժարանի աշակերտները

Վանգուվերի ՀՕՄ-ի «Արագ» մասնաճյուղի հիմնադրության 40-ամեակին նուիրում փառաշուք ձեռնարկ

ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչության 25-րդ սեմինարը նուիրում էր Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամեակին և Վանգուվերի «Արագ» մասնաճյուղի հիմնադրության 40-ամեակին:

40-ամեակի տոնակատարությունը տեղի ունեցավ Շաբաթ, 22 Սեպտեմբեր 2018-ին, երեկոյան ժամը 7:00-ին, Վանգուվերի կեդրոնը գտնուող Շիրաթոն պանդոկին ներս: Ձեռնարկը սկսավ Հայաստանի և Գանատայի քայլերգներով:

Սրահը լեցում էր Վանգուվերի և Հայ Օգնության Միության Սուրբ գաղափարին ծառայող և հաւատացող հայորդիներով: Մթնոլորտը իրայատուկ ջերմությամբ ողողում էր:

Վանգուվերի ՀՕՄ-ի «Արագ» մասնաճյուղի ատենապետուհի ընկերուհի Սոսի Թերզեան, իր բարի գա-

լուստի խօսքին ետք, ներկայացրեց օրուան յայտագիրը: Այս քնն հրաիրեց Ս. Գրիգոր Լուսաորիչ եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Հայր Գարեգին Վարդապետ Շխըրտմեանը, որ կատարեց Տէրունական աղօթքը, որմէ ետք պաշտօնապէս բացում ձկատուեցաւ երեկոն:

Խօսք առաւ հիմնադիր վարչութեան անդամուհիներէն ընկերուհի Սոնա Պետրոսեան: Ան իր երախտիքի և հպարտութեան խօսքը փոխանցեց Հայ Օգնութեան Միութեան «Արագ» մասնաճյուղին, որ 40 երկար տարիներէ ի վեր կառչած կը մնայ վանգուվերահայ գաղութի ծառայութեան:

ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան խօսքը փոխանցեց Ատենապետուհի ընկերուհի Անի Օհանեան շնորհաւորելով Վանգուվերի «Արագ» մասնաճյուղի հիմնադրութեան 40-ամեակը, մաղթելով որ ընկերուհիները շարունակեն իրենց երթն ու

սրբազան գործը: Ընկերուհին կարդաց նաեւ Կեդրոնական Վարչութեան շնորհաւորական նամակը:

Ներկայ էր նաեւ Գանատայի Հայոց Թեմի բարեջան առաջնորդ Գերշ. Տէր Բարգէն Արքեպիսկոպոս Չարեան, որ իր կարգին փոխանցեց մասնաճյուղին կողմէ յատուկ գնահատագիր՝ օրուան ատենապետուհի ընկերուհի Սոսի Թերզեանին:

Անկէ ետք նուիրատուներ մոմեր վառեցին՝ անթառամ պահելու Հայ Օգնութեան Միութեան անսակարկ ու անշահախնդիր աշխատանքը՝ ի նպաստ հայ ժողովուրդին:

Գեղարուեստական բաժինով հանդէս եկաւ Վանգուվերի «Մատոն» պարախումբը, ապա Մոնթրէալէն հրաիրում երգիչ Գօգօ Թիթինճեան ճոխացրեց երեկոն: Ձեռնարկը փակուեցաւ ազգային և յեղափոխական երգերով:

ՀՕՄ-ի Վանգուվերի «Արագ» վարժարանի տարեկան Պարահանդէսը

Շաբաթ, 9 Մարտ 2019-ին, Վանգուվերի ՀՕՄ-ի «Արագ» մասնաճյուղին կազմակերպութեամբ տեղի ունեցաւ ՀՕՄ-ի «Արագ» վարժարանին տարեկան պարահանդէսը Հայ կեդրոնի «Լազարեան» սրահէն ներս, ներկայութեամբ աւելի քան 175 հրաիրեալներու:

Օրուան հանդիսավարուին էր ընկերուհի Մեղրիկ Միլահեան Չափանեանը, որ հրաիրեց Ս. Գրիգոր Լուսաորիչ եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Հոգ. Տէր Գարեգին Վարդապետ Շխըրտմեանը: Հայր Սուրբը բարի գալուստի խօսքով հանդէս եկաւ ապա օրինեց սեղանները, որմէ ետք տեղի ունեցաւ ընթրիքի սպասարկութիւն:

ՀՕՄ-ի «Արագ» մասնաճյուղի ատենապետուհի ընկերուհի Սոսի Թերզեան իր սրտի խօսքը փոխանցեց ներկաներուն, որոն ընթացքին ան ըսաւ. «Ուսման ճամբով է, որ մարդ կը զարգանայ, կը բարելաւ իր կեանքը և առիթը կ'ունենայ աւելի փայլուն ապագայ ունենալու: Այս օտար ափերուն, մեր բոլորին յստակ են այն մարտահրաւերները, զորս կը դիմագրաւենք ամէն օր՝ որպէս հայ քրիստոնեայ ապրելու, հայ լեզուն և հայոց պատմութիւնը փոխանցելու մեր զաւակներուն, որոնք կը յաճախեն մեր շաբաթօրեայ վարժարանը»:

Խօսք առաւ նաեւ ՀՕՄ-ի «Արագ» մասնաճյուղի շաբաթօրեայ վարժարանի տնօրէնուհի ընկերուհի Մարալ

Քիլլահեանը, որ խօսեցաւ Վանգուվերի շաբաթօրեայ վարժարանին և անոր կարեւորութեան մասին: Ան իր խօսքին մէջ ըսաւ. «Վանգուվերի փոքր, բայց հայրենասէր այս գաղութը, 38 տարիներ առաջ ձեռնարկեց ՀՕՄ-ի «Արագ» Շաբաթօրեայ վարժարանի հիմնադրման, քաջ իմանալով որ որեւէ հայկական գաղութ, փոքր կամ մեծ, չի կրնար գոյատեւել եւ հզօրանալ առանց հայկական դպրոցի»:

«Քրիստափոր Միքաէլեան» Պատանեկանի խումբերը հանդէս եկան փունջ մը Ազգային երգերով, որմէ ետք բեմավարուին բեմ հրաիրեց Մոնթրէալէն յատկապէս հրաիրում երգիչ Էլի Պերպլերեանն ու նուագախումբը, որ իր բացառիկ երգացանկով և իրայատուկ կատարողութեամբ խանդավառեց ներկաները մինչեւ առաւօտեան կանուխ ժամեր:

Աւարտին Էլի Պերպլերեան մեկնաբանեց ազգային և յեղափոխական երգերու գեղեցեկ փունջ մը:

ՀՈԳԵՀԱՆԳՍԵԱՆ ՊԱՇՏՈՆ

Յաջորդ օրը, Կիրակի, 10 Մարտ 2019-ին, Սուրբ Գրիգոր Լուսաորիչ եկեղեցւոյ մէջ, յաւարտ Սուրբ և Ամահ Պատարագին, տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ մեզմէ առյաւելտ հեռացած ՀՕՄ- ուիներու հոգւոյն ի յիշատակ:

«Արագ»ի տարեշրջանը՝ նկարներով



ՀՕՄ-ի Գեմարիճի «Մեղրի» մասնաճյուղի Զատկուան ճաշկերոյթ



Շաբաթ, 20 Ապրիլին ՀՕՄ-ի Գեմարիճի «Մեղրի» մասնաճյուղին կազմակերպութեամբ, Հայ կեդրոնի սրահէն ներս տեղի ունեցաւ ճաշկերոյթ, Ս. Զատկուան առթիւ, համայնքի հայ ընտանիքներուն մասնակցութեամբ: Ներկաներուն թիւը կը հասնէր 300-ի:

Օրուան հանդիսավարուի Մարալ Պետիրեան հանդէս եկաւ բարի գալուստի խօսքով և Զատկուան բա-

րեմաղթութիւններով, ապա նշեց, թէ սոյն ձեռնարկին հասոյթը պիտի յատկացուի ՀՕՄ-ի «Մետրոպօլիթիզեան» Շաբաթօրեայ վարժարանին:

Ս. Նշան եկեղեցւոյ հովիւ Արթ. Տ. Կոմիտաս Քահանայ Փանոսեան կատարեց սեղաններու օրհնութիւնը, որմէ ետք ճաշկերոյթն ու խրախմբանքը շարունակուեցաւ Յարութ Պետրոսեանի և իրեն ընկերացող նուագախումբին մասնակցութեամբ:

ՀՀ 100-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻԻ ՀՕՄ-Ի «ՌՈՒԲԻՆԱ» ՄԱՍՆԱՃԻՒՂԻ ԶԵՌՆԱՐԿ

ՀՕՄ-ի եւ հայ կնոջ դերը Հայաստանի Ա. Հանրապետութեան շրջանին

Հայ Օգնութեան Միութեան Թո՛րոնթոյի «Ռոութինա» մասնաճիւղի Դաստիարակչական յանձնախումբը, հայոց պետականութեան վերականգման 100-ամեակին առթիւ, իր տեսակին մէջ բացառիկ հանդիսութիւն մը կազմակերպած էր՝ «ՀՕՄ-ի և հայ կնոջ դերը Հայաստանի Ա. Հանրապետութեան շրջանին» թեմայով: Զեռնարկը տեղի ունեցաւ 8 Յունիսի երեկոյեան, Հայ կեդրոնի սրահին մէջ, ներկայութեամբ Ս. Աստուածածին եկեղեցւոյ հոգևոր ներկայացուցիչ Տէր Կոմիտաս Աւ. Քահանայ Փանոսեանի, ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան ներկայացուցիչ ընկի. Վարսենիկ Մարգիսեանի, ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան ներկայացուցիչներ՝ Սիլվի Օհանեանի և Նաթալի Մանուկեանի, հայկական կազմակերպութիւններու ներկայացուցիչներու և շուրջ երկու հարիւր հանդիսատեսներու:

Սրահին բեմին մէկ կողմը յարդարուած էր 20-րդ դարու սկիզբի հայկական տունը՝ ներկայացնող կահաւորումով, իսկ բեմին կեդրոնը՝ Հայաստանի Խորհրդարանի գրասենեակի մը խորհրդանշանական տեսարանով: Բեմի կողքին եռոտանի վրայ գետեղուած էին 20-րդ դարասկիզբի ազգային յեղափոխական գործիչ-հերոսուհիներու և բարեգործութեան նուիրուած շարք մը հայ կիներու նկարները:

Հանդիսութիւնը սկսաւ Հայաստանի և ՀՕՄ-ի քայլերգներով:

Օրուան հանդիսավար Զեփիտ Տորնան բարի գալուստ մաղթելէ ետք, բացման խօսքին մէջ ըսաւ. «Հայ կինը և հայ մայրը շնորհիւ իր անձնագոհութեան, նուիրումութեան, ամուսնական հաւատարմութեան և իր մաքուր

բարոյականով՝ նկատուած է լոյսի սրբութեան մարմնացումը: Հայ կինը հեթանոսական ժամանակներէն սկսեալ մինչև մեր օրերը կենսական դեր կատարած է հայ ազգի պատմութեան մէջ: Տրդատ թագաւորի կինը՝ Աշխէն թագուհին և քոյրը՝ Խոսրովիդուխտը, Տրդատ թագաւորին հետ, նահատակուած Հռիփսիմէ և Գայիանէ կոյսերուն վկայարանները իրենց ձեռքերով շինած են:

Ազնուական կիներ, ինչպէս՝ Շուշան Պահլաւունի իշխանուհին, Կիլիկիոյ Զապէլ թագուհին, վանքեր ու հիւանդանոցներ շինել տուած են և պալատական կեանքը ձգելով՝ որբեր ու հիւանդներ խնամած են:

Հայ կինը գիտցած է հերոսանալ և հերոսներ պատրաստել: Գարեգին Նժդեհ ըսած է «Մայրերի ափի մէջ պիտի փնտռել ազգերի ճակատագիրը». հայ ժողովուրդի տառապալից տարիներուն հայ կինը խումբեր կազմած է Արևմտահայաստանի, մինչև իսկ Ամերիկայի, կարգ մը քաղաքներուն մէջ, որպէսզի օգնութեան հասնի ժողովուրդի նիւթական և խնամատարական կարիքներուն: 1910-ին, արդէն գոյութիւն ունեցող խումբերը միացած և կազմակերպուած են ու հիմնած են ՀՅԴ Կարմիր Խաչը. այդ օրերէն սկսեալ ՀՕՄ-ի նպատակը եղած է հասնիլ հայ ժողովուրդի կարիքներուն և նոր սերունդները հայ պահել՝ անոնց տալով հայեցի դաստիարակութիւն»:

Բացման խօսքէն ետք պատկերիզի վրայ ցուցադրուեցաւ ՀՕՄ-ի Կեդրոնական վարչութեան նախկին ներկայացուցիչ, երկարամեայ վաստակ ունեցող Սեդա Խտըշեանի սրտի խօսքը, որուն ընթացքին ան դրուատեց ՀՕՄ-ի գործունէութիւնը, ի մաս

նաւորի առաջին 20 տարիներուն, 1910-էն 1930-ի ընթացքին, երբ հայութիւնը կ'ապրէր դժնդակ տարիներ և սակայն կը կերտէր անկախ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը:

Երկրորդ պատկերիզով մը ցուցադրուեցաւ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւորՌուգան Առաքելեանի սրտի խօսքը: Ան իր խօսքին մէջ նշեց հայ կնոջ դերը Հայաստանի պետականութեան վերականգման ընթացքին, շեշտելով որ այն թուականին երբ քաղաքակիրթ շատ մը պետութիւններու մէջ կիները քուէարկելու իրաւունք իսկ չունէին, Հայաստանի մէջ կինը ո՛չ միայն կը քուէարկէր, այլ՝ նաե՛ւ ազգային խորհրդարանի անդամ կ'ընտրուէին երեք անձնուէր կիներ:

Գեղարուեստական յայտագրին մասնակցեցաւ Լևոն Գարակիւլէեանը, որ ջինջ ու հմայիչ ձայնով երգեց, օրուան նիւթին համեմատ պատշաճօրէն ընտրուած՝ Ալեքսէյ Հեքիմեանի «Հայոց կանայք»ը, որուն դաշնակի վրայ ընկերակցեցաւ Թալին Գլըպոզեանը: Հայրենիքի Կիւմրի քաղաքէն վերջերս Թորոնթօ ժամանած Վահան Ուռուդեան տուտուկի վրայ վարպետութեամբ նուագեց Սայաթ Նովայի «Քամանչա»ն և Գուսան Շերամի «Մէջս կեանք չմնաց»ը:

20-րդ Դարասկիզբի շրջանին ազգային, քաղաքական և հասարակական գործունէութեամբ յայտնի հայուհիներէն խումբ մը ընտրուած էր հանդիսատեսներուն ներկայացնելու համար: Տիպարները ներկայացնող անձերը բոլորն ալ կրցած էին մարմնաւորել իրենց ներկայացուցած տիպարը և հարազատ զգացումներով ներկայացնել զանոնք:

Առաջին հերթին Կիլտա Քէլպապճեանը ներկայացուց ազգային հերոսուհի, անվախ յեղափոխական՝ Ռութինա Արէշեան Օհանջանեանը: Լուսին Մանկասարեան ներկայացուց Ռոստոմ Զօրեանի տիկինը՝ վաստակաւոր կրթական և հասարակական մշակ Եղիսաբէթ Մելիք-Շահնազարեան Զօրեանը: Զանի Շահինեան ներկայացուց իսկական ճիւղարժ ֆետայի և հետագային Լիբանանի Օգնութեան Խաչի գործիչ՝ Հռիփսիմէ Լոյա Մեծատուրեան Սասունին:

Ա. Հանրապետութեան խորհրդարանի երեք կին անդամները հանդիսատեսներուն ներկայացան բեմին վրայ սեղանի շուրջ նստած: Տոքթ. Անի Հասըրճեանը ներկայացուց Պերճուհի Պարտիզպանեան-Բարսեղեանը, որ մանկավարժ և գրագիտուհի էր: Վառվառէ (Վառեա) Սահակեանը, խորհրդարանի նախագահ Աւետիք Սահակեանի կինն էր և կրթական յանձնախումբի անդամ, զայն ներկայացուց Մարալ Հրեշտակեանը: Արամ Մանուկեանի կինը՝ բժշկուհի Կատարինէ Զալեան Մանուկեան, որ հակառակ բազմաթիւ դժուարութեանց, ապրեցաւ հայրենիքին մէջ՝ չհեռանալու համար իր ամուսնոյն շիրիմէն. զայն ներկայացուց Արմինէ Թորիկեանը: Վերջին տիպարը, Հայաստանի Հանրապետութեան Ճարնի դեսպան և միջազգային առումով առաջին քաղաքական կին ներկայացուցիչ, Տիանա Աղաբէկ Աբգարն էր, զոր ներկայացուց Ռոգա Տէր Յարութիւնեանը:

Ապա Տէր Կոմիտաս Ա. Քահանան խօսք առաւ և «Պահպանիչ»ով փակեց հանդիսութիւնը:

Հանդիսութեան աւարտին տեղի ունեցաւ հիւրասիրութիւն:



Վանգուվըրի ՀՕՄ-ի «Արագ» Շաբաթօրեայ վարժարանի աշակերտները մասնակցեցան «Newcomers & Festival Fair» փառատօնին

Շաբաթ, 30 Մարտ 2019-ին, Վանգուվըրի ՀՕՄ-ի «Արագ» Շաբաթօրեայ վարժարանի աշակերտները մասնակցեցան Պրիթշ Գոլումպիոյ Նիւ Ուէտլ Մինսթըր քաղաքապետարանին կազմակերպած «Newcomers & Festival Fair» փառատօնին, որուն նպատակն է նպաստել Գանատա նոր հաստատուող զաղթականներուն ընտելացման: Փառատօնին ներկայ էին Գանատայի խորհրդարանի անդամ Peter Julians եւ Նահանգային երեսփոխան Judy Darcy:

Շաբաթօրեայի աշակերտները մաս կազմեցին գեղարուեստական յայտագրին՝ ներկայացնելով «Վասպուրական» պարը, որ արժանացաւ ներկաներուն բարձր գնահատանքին: Զեռնարկէն ետք Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Հոգշ. Տէր Գարեգին Վարդապետ Շիրտըմեան, «Արագ» վարժարանի ուսուցչական կազմն ու աշակերտները առիթը ունեցան զրուցելու խորհրդարանի անդամին եւ երեսփոխանին հետ:



«Արագ» շաբաթօրեայի աշակերտները Գանատայի հայոց թեմի առաջնորդ Բարգէն Արք. Զարեանի հետ

ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի 2018-ի տօնավաճառը

Հայ Օգնութեան Միութեան «Ռուբինա» մասնաճիւղի տօնավաճառը տեղի ունեցաւ 3 և 4 Նոյեմբեր 2018-ին, Թորոնթոյի Հայ կեդրոնին մէջ, ժամը 11-ին, ներկայութեամբ Ս. Աստուածածին եկեղեցւոյ հոգևոր հովիւ Տէր Կոմիտաս Առաք Բահանայ Փանոսեանի, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան «Սողոմոն Թէիլի-րեան» կոմիտէի հերթապահ ընկեր Սևակ Քիւփէլեանի, Շրջանային վարչութեան ներկայացուցիչ ընկերուհիներուն՝ Սիլվի Օհանեսանի և Նաթալի Մանուկեանի, ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի վարչութեան, քոյր միութիւններու ներկայացուցիչներու և ՀՕՄ-ի բազմաթիւ ընկերուհիներու և ՀՕՄ-ի գործունէութիւնը քաջակերող հայրենակիցներու:

Տօնավաճառի յանձնախումբի ատենապետուհի ընկի. Զարոյկ Զատրեան հանդէս եկաւ բացման խօսքով, որով շնորհակալութիւն յայտնեց տօնավաճառի յանձնախումբին՝ երկար ամիսներու իրենց աշխատանքին համար, ինչպէս նաև նուիրատուներուն: Ան նշեց, թէ տօնավաճառին հասոյթը կը տրամադրուի ՀՕՄ-ի զանազան

ձեռնարկներուն, ըլլան անոնք հայրենիքին կամ մեր գաղութին մէջ, յատկապէս ՀՕՄ-ի Ամէնօրեայ վարժարանին: Ապա ընկերուհին հրախրեց ընկեր Սևակ Քիւփէլեանը, որ փոխանցէ իր խօսքը՝ Հայ կեդրոնին մէջ գործող քոյր միութիւններուն կողմէ:

Ընկերուհի Վարդուկ Պարտաքճեան՝ ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի վարչութեան փոխ ատենապետուհին, ներկայացուց օրուան պատուոյ հիւրը՝ ընկի. Միլեյլա Թանոյեանը, և դրուատելով անոր տարած բազմամեայ աշխատանքը ՀՕՄ-ի զանազան յանձնախումբերուն մէջ, հրախրեց զայն, որ կտրէ տօնավաճառի բացման ժապաւէնը, որմէ ետք Տէր Կոմիտաս Փանոսեան օրինեց տօնավաճառը՝ յաջողութեան մաղթանքներով:

Տօնավաճառը ճոխ էր հայկական օրհնական ճաշերով, համադամ խորովածներով, հայաստանեան քաղցրաւէնիներով, ինչպէս նաև գորգերով և զանազան տեսակի արդու-գարդերով:

Տօնավաճառին ասարտին յայտարարուեցան վիճակահանութեան արդիւնքները:

ՀՕՄ-ի Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղի 2018-2019 տարեշրջանի ձեռնարկները

ԱՄԱՆՈՐԻ ԶԵՌԱՐԿ



Կազմակերպութեամբ Ամանորի յանձնախումբին, Ուրբաթ, 14 Դեկտեմբեր 2018-ին, Հայ կեդրոնէն ներս տեղի ունեցաւ Ամանորի ձեռնարկ, աւելի քան 300 ներկաներով: Ձեռնարկը սկիզբ առաւ բարի գալուստի եւ Ամանորի բարեմաղթութիւններով: Հայկական երգ ու պարի հաճելի մթնոլորտի մէջ ներկաներուն տրամադրութիւնը առաւել եւս ջերմացուց Կաղանդ պապային գալուստը եւ առատ նուէրներու բաշխումը:

ՓՈՔՐԻԿՆԵՐՈՒ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ

Փոքրիկներու Բարեկենդանի ձեռնարկը տեղի ունեցաւ Ուրբաթ, 1 Մարտ 2019-ին, Հայ կեդրոնէն ներս: Ներկայ էին 196 փոքրիկներ եւ ծնողներ: Ձեռնարկը ընթացաւ հաճելի մթնոլորտի մէջ. տեղի ունեցան յատուկ խաղեր, երգեր, դիմակներու բաշխում եւ աճապարարութիւն:

ՄԱՅՐԵՐՈՒ ՕՐ ԵՒ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Հայ մայրը հոմանիշ է մարդկային վեհ արժէքներու եւ երկնատուր արժանիքներու: Կազմակերպութեամբ Մայրերու Օրուան եւ Համբարձման յանձնախումբին, Ուրբաթ, 10 Մայիս 2019-ին, Հայ կեդրոնէն ներս տեղի ունեցաւ Մայրերու Օրուան եւ Համբարձման ձեռնարկը, 272 ներկաներով: Սրահին մուտքին բոլոր հրախրեալները ստացան իրենց նուէրները, կցուած Համբարձման վիճակներով, որոնք պատրաստուած էին յանձնախումբին կողմէ: Ձեռնարկը սկիզբ առաւ Մայրերու Օրուան խօսքով, ապա ներկայացուեցաւ Համբարձման խորհուրդը, կարճ յայտագրով մը ներկայացուեցան հարսնացուները, եւ երգ ու պարի ճոխ մթնոլորտով ու ներկաներու բարձր տրամադրութեամբ ձեռնարկը հասաւ իր ասարտին:

ՀՕՄ-ը մայրական սէրն ու գորգտրանքը խորհրդանշող կազմակերպութիւն է. հետեւաբար Մայրերու Տօնի նախօրեակին ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի վարչութիւնը աննախընթաց նախաձեռնութիւն մը կազմակերպեց Հինգշաբթի, 9

DONATIONS MADE BY ARS TORONTO ROUBINA CHAPTER 2018-019

Donations to ARS Canada for Different Projects in Canada	\$ 18,400.00
Donations to ARS Canada for Different Projects in Armenia	\$ 15,928.92
Donations to Syria and Javakhk	\$ 6,970.00
Donations to ARS Inc. re Vision 20/20	\$ 54,370.00
Donations to ARS Day School	\$ 56,500.00
Scholarships and Awards	\$ 7,030.00
Donations to Hai Tad and ANCC	\$ 9,640.02
Donations to Other Organizations	\$ 3,900.00
Grand Total	\$ 172,738.94

ԻՆՉ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆԸ ԿԸ ԾԱՆՈՒՅԵՆՔ ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒՀԻՆԵՐՈՒՆ ԵՒ ԹՈՐՈՆԹՈՅԻ ՀԱՅ ԳԱՂՈՒԹԻՆ

Ամսական տեղեկագրերով.

ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղը ամսական դրութեամբ և ե-նամակով իր բոլոր անդամներուն (որոնք ե-նամակի դրութիւն ունին) կը դրկէ տեղեկատու մը (Monthly Newsletter): Հոն տեղեկութիւն կը տրուի մասնաճիւղիս, ինչպէս նաև Շրջանային և Կեդրոնական վարչութիւններուն գործունէութիւններուն, տեղական ձեռնարկներուն և գրաւուած օրերուն մասին:

ՀՕՄ-ի ձայն

Ամսական դրութեամբ, մասնաճիւղս տեղական «Թորոնթոյի» ամսաթերթին մէջ ապահոված է քառորդ էջ մը, ուր մեր անդամները, ինչպէս նաև թորոնթոյի գաղութը տեղեկակցելով իրենց ամսական ժողովներու թուականներուն և նախատեսուած ձեռնարկներուն մասին:

Դիմատեսք (Facebook) / You Tube

Մասնաճիւղս ունի իր դիմատեսքի և YouTube-ի էջերը՝ ծանուցելու իր գործունէութիւնը.

Facebook: ARS Toronto Roubina chapter

YouTube: ARS Toronto Roubina chapter



Մայիս 2019-ին, ՀՕՄ-ի Ամէնօրեայ վարժարանի անձնակազմին եւ աշակերտութեան տաք ճաշ մատուցեց, ինչ որ մեծապէս գնահատուեցաւ դպրոցի տնօրէնութեան եւ ծնողներուն կողմէ:

ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԵՐԵԿՈՅ



Հինգշաբթի 20 Յունիս 2019-ին ՀՕՄ-ի Ռուբինա մասնաճիւղի վարչութիւնը հրաւիրեց 2018-2019 տարեշրջանին գործող բոլոր յանձնախումբերը, առ ի գնահատանք իրենց ցուցաբերած անասակարկ նուիրումին, որով սատարեցին մասնաճիւղի վերելքին եւ ձեռնարկներու յաջողութեան:

ARS Toronto Roubina Chapter Celebrates its 10th International Women’s Day Event



On Sunday March 3, 2019, the ARS Toronto Roubina Chapter hosted 400 guests at the 10th annual International Women’s Day event at the Westin Prince Hotel. The event began with beautiful piano music by the talented Ara Arakelyan at the welcome reception, where guests enjoyed a morning coffee or tea. Artwork by Hamazkayin was on display and the talented Annie Naranian drew sketches of some of the lucky guests. With wonderful memories from last year’s event, the anticipation in the foyer could be felt in the moments leading up to the main reception doors opening.

As the doors opened, guests entered the reception hall and began taking their seats, while mingling with friends, family and new acquaintances. The stage was set up with beautiful lighting and curtains and the podium awaiting the day’s keynote speaker. Over 100 lottery gifts were set up to the right of the stage, ready to be won by the audience members. The guests were also delighted by the beautiful table favours prepared for each of our guest by Ms. Sylva Tourian of Laurier Artisan Soaps.

The day’s masters of ceremony, Nanor Shohmelian and Garine Bebedjian took the stage and the event commenced with the national anthems of Canada, Armenia and the ARS. Nanor and Garine introduced the audience to the Armenian Relief Society and, specifically, the work done during the year by the Roubina Chapter, in both Armenian and English.



Sevaun Palvetzian

The highly anticipated keynote speaker, Sevaun Palvetzian, CEO of CivicAction, was introduced by her sister, Talene Palvetzian. Sevaun is one of Canada’s leading experts on civic engagement and has been the CEO of CivicAction since January 2014. A Harvard School of Business graduate, Sevaun has advocated for new voices at the tables of influence including championing the next generation of leaders. During a decade of senior executive leadership within

the Ontario Government, she launched a strategy to attract and retain future generations of leaders which included the award-winning Learn and Work Program for at-risk youth and lead the team responsible for the new Trillium Park at Ontario Place. She has also held positions at the University of Toronto, the World Bank Group and Presidential Classroom—a civic education organization in Washington DC. Sevaun’s keynote address inspired the guests, who took away her 5 lessons:

- “*Know your value. And your values.*”
- “*When you get a seat at the table, own it.*”
- “*Authenticity is the easiest brand to manage.*”
- “*You are the average of the 5 people you spend the most time with.*”
- “*The world wasn’t shaped by wall-flowers.*”

Ms. Palvetzian was presented with a bouquet of flowers and a couple of unique Armenian gifts to thank her for being our keynote speaker. These were presented to her by Iren Telemi, Chair of ARS Toronto Roubina Chapter and the Co-Chairs of the ARS Toronto Roubina Chapter’s International Women’s Day event committee, Isabelle Davidian and Hoori Chitilian.

After Ms. Palvetzian’s keynote address, guests enjoyed a delicious meal, while Ara Arakelyan of ONQ-Live.com performed on stage with his saxophone. Following the luncheon, the second half of the event included performances that showcased talented Armenian women entitled “Celebration of Women Through Music and Dance”. Elizabeth Sakarya performed “Renewing the Promise” on her flute, followed by “Beautiful” and “Someone Like You” performed by Narine Titizian. Lana Der Bedrossian danced the “Flamenco”, capturing the audiences’ attention with her emotion-filled performance. Mineh Satourian took the stage next with “Badranki Tevov” leaving almost no dry eyes in the room. Three talented young women from the Hamazkayin Dance Ensemble then performed an Armenian dance followed by Gohar Grigoryan’s rendition of “Amado Mio”, accompanied by dancer Ani Grigoryan. The second half of the event concluded with the song “Yerevan” performed by Mineh Satourian, accompanied by dancer Ani Grigoryan.

The event was a great success and the organizing committee looks forward to hosting guests at International Women’s Day next year on Sunday, March 8, 2020.

Elegant Afternoon Tea for ARS Vision 2020



The ARS Roubina Chapter of Toronto and ARS Vision 2020 Committee hosted an elegant afternoon tea fundraiser on Sunday, October 21st, in support of the ARS Central Executive Endowment Fund. Currently, the ARS Central Executive Endowment Fund is at two and a half million dollars. The goal is to reach five million by 2020 through various global fundraising events, such as the tea function organized in Toronto.

The Endowment Fund is growing annually through generous contributions of all sizes and from all levels of the ARS organization. Interest income from the Endowment Fund is allocated to all ARS global initiatives implemented and run by the ARS. The high tea fundraiser met the goal of raising over \$20,000, which will be directed to various educational, humanitarian and social undertakings.

The fundraiser took place at the charming Donalda Club, under the support of major sponsor Armenouhi Kololian and the leadership of event chair Arpi Babikian, ARS Vision 2020 chair Nairy Shahinian, Central Executive board member Varsenig Sarkissian and Canada’s Regional Executive board members. A team of ARS members worked very hard in making the event a successful one.

Approximately one hundred and fifty guests—Homouhies and friends of the Armenian Relief Society—enjoyed breathtaking views of the city’s autumnal splendour as they mingled in the historic country club. MC Tamar Matossian introduced the delightful guest speaker, Marilyn Mirabelli—a Victorian tea expert—who explained interesting tidbits of high tea traditions as guests enjoyed an assortment of finger sandwiches, pastries and a selection of fine teas.

Toronto-native Mineh Satourian performed a medley of songs, captivating listeners with heart-warming Armenian and French melodies. Guests were later entertained by interactive games and a diverse silent auction.

The memorable event truly elevated everyone’s spirits and succeeded in contributing towards the ARS Vision 2020, which will aid existing projects and undoubtedly open the door to exciting, new opportunities.

Ընկերային Ծառայություն

ՀՕՄ-ի Թորոնթոյի Ընկերային Ծառայության յանձնախումբը Սեպտ. 2018-Մայիս 2019 ունեցաւ հետևեալ գործունէութիւնը.

— Արարատ Տուն Հայ Ծերանոցին ամսական հերթականութեամբ տաք ճաշի մատուցում:

— Սեպտեմբերին Երեցներուն այցելութիւնը Հայ Առաք.Ս. Աստուածածին Եկեղեցի և Հայ Կեդրոնէն ներս ճաշի մատուցում:

— Ամանորի և Սուրբ Ծննդեան նաև Մայրերու Տօներուն առթիւ այցելութիւն Արարատ Տան և Նորթ Եորքի երեցներուն:

— Զանազան տեսակի օգնութիւններ կարիքաւոր ընտանիքներուն:

— Գանատական քաղաքացիութեան յատուկ դասընթացքներ կազմակերպեց վերջերս Գանատա հաստատուող Սուրիահայ ընտանիքներուն:

— Դասախօսութիւն Հինգշ. Մայիս 16, 2019-ին Հայ Կեդրոնի սրահէն ներս, նիւթ Կտակներու , կեանքի ապահովութեան և նիւթական ծրագրաւորումի անհրաժեշտութիւնը: Նիւթը ներկայացուցին Բոպէր Ատուրեան և Ժանէթ Համբարեան:

ՀՕՄ-ի Ընկերային Ծառայութեան գրասենեակը կ’օժանդակէ հետզհետէ ծաւալող համայնքի կարիքներուն: Տեղեկութիւններ փոխանցելով մշակութային, ընկերային և առողջապահական հարցերու առնչութեամբ: Գանատայի քաղաքացիութեան դիմումագրերը ամբողջացնելու օգնութեան կարիք ունեցող ընտանիքներուն:

Գրասենեակի կիսամամ պաշտօնեան է՝ ընկհ. Անժէլիք Քիրիճեան:

Գրասենեակի այցելութեան ժամերն են՝ Երկուշաբթի-Ուրբաթ 10:00-3:00:

ՀՕՄ-ի Տոհմիկ Օր, Նուիրուած՝ Հայոց Թագաւորական Տոհմերուն

Հայ Օգնութեան Միութեան Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղը, Շաբաթ 1 Դեկտեմբեր, 2018-ի երեկոյեան՝ Տոհմիկ Օրերու շարքին 25-րդը տօնախմբեց զուգադիպութեամբ՝ Հայաստանի Ա. Հանրապետութեան 100-ամեակին: Հետևաբար, Տոհմիկ Օրը նուիրուեցաւ Հայոց Պետականութեան հիմքը հանդիսացող Թագաւորական Տոհմերուն՝ Ուրարտական, Արտաշէսեան, Արշակունեաց, Բագրատունեաց և Կիլիկիոյ թագաւորութիւններուն:

Ներկայ էին Ս. Աստուածածին Եկեղեցւոյ Հովի՝ Տէր Գեղարդ Ծայր. Վրդ Քիւսպէքեանը, Գանատայի մօտ Հայաստանի Հանրապետութեան Հիպատոս՝ Պրն. Արա Մկրտչեանը, Օնթարիօ Նահանգի Խորհրդարանի Երեսփոխան՝ Արիս Պապիկեանը և 400-է աւելի ազգայիններ:

Հայ Կեդրոնի սրահը պատշաճօրէն զարդարուած էր նիւթ ունենալով պատմական արքայական տոհմերը: Սրահի դուրսի բաժնի պատին վրայ կը տեսնուէր Հայաստանի քարտէսը՝ եզերքը բոլորուած հայոց 15 թագաւորներու պատկերներով, անոր քով զետեղուած պատառօին վրայ կը կարդացուէր «Հայոց Փառքը» և պատկերուած էին հինգ թագաւորութիւններու զինանշանները:

Սրահի մուտքին յաղթանակի կամարին վրայ կարելի էր տեսնել Արտաշէսեան զինանշանը և յաւերժութեան նշանը: Սրահին պատերը եզերուած էին Էրեբունի բերդի պատի որմնանկարի երիզի պատկերով, իսկ բեմին պատին վրայ ուղղահայեաց իջած էին հինգ պատառներ, իւրաքանչիւրը ներկայացնելով արքայական տոհմերէն մէկուն զինանշանը և ետևի հետանկարով՝ Մեծ ու Փոքր Մասիս լեռները:

Սեղաններու կեդրոնը զետեղուած էր փայտի վրայ փորագրուած Հայաստանի զինանշանը և Օպսիդաքարի (Obsidian) վրայ դրօշը, որոնք Երևանէն բերուած էին յատկապէս այդ օրուան համար: Սրահին մէկ անկիւնը յատկացուած էր թագաւոր, թագուհիներու նկարներու և Հայաստանէն բերուած իրերու ցուցադրութեան: Սեղան մըն ալ տրամադրուած էր Տոհմիկ Օրերու առթիւ հրատարակուած բոլոր գիրքերու ցուցադրութեան:

Այս տարուան նիւթին առնչուելով մանաւանդ նկատելի էր հայկական տարազներով ներկաներու պատկառելի թիւը: Տարազաւոր անդամները սրահի մուտքին հրամցուցին բալով պատրաստուած խմիչքը և ընկոյզով լեցուած արմաներ: Իսկ սեղաններուն վրայ իւրաքանչիւր անձի համար տրամադրուած էր Հայաստանի դրօշով և զինանշանով պատրաստուած կործքի գնդասեղ մը:

Այս տարի Տոհմիկ Օրուան յանձնախումբը և ենթայանձնախումբը, երկար ամիսներու ուսումնասիրութիւններէ ետք, բժախնդիր աշխատանքով պատրաստած էին հայերէն և անգլերէն լեզուներով բովանդակալից և պատկերազարդ գիրք մը, որ ամփոփ ձևով կը ներկայացնէր հայ ազգի ծագումին և հայոց արքայական տոհմերու 4000 տարուան հարուստ պատմութիւնը: Գիրքին խմբագրական կազմը կը բաղկանար երեք անդամներէ՝ Հուրի Նաճարեան, Ջեփիլո Տորնա և Տոքթ. Սօսա Բուչիկեան-Մարգիսեան:

Ձեռնարկը սկսաւ գիրքի զինեծօնով: Յանձնախումբի փոխատենապետուհի՝ Ջեփիլո Տորնա ներկաներուն բարի գալուստ մաղթելէ ետք հակիրճ կերպով ներկայացուց գիրքը, ապա հրաւիրեց Տէր Գեղարդ Ծայր. Վարդապետ Քիւսպէքեանը, որ կատարեց գիրքին զինեծօնը:

Բացման խօսքով հանդէս եկաւ Տոհմիկ Օրուան յանձնախումբի ատենապետուհի՝ Հուրի Նաճարեանը:



րեանը: Ան խօսքը վերջացուց շնորհակալութիւն յայտնելով անցեալի և այս տարուան Տոհմիկ Օրերու յանձնախումբերուն, բոլոր նուիրատուներուն և կամաւոր օժանդակողներուն:

Յայտագրին կարևոր մէկ մասը կը կազմէր Երևանի Տէրեան Մշակութային Կեդրոնի Արքայական և Ազգային տարազներու աննախընթաց ցուցադրութիւնը Թորոնթոյի մէջ: Տէրեան Մշակութային Կեդրոնը սիրայօժար հայթայթած էր բոլոր տարազները: Ցուցադրութիւնը համադրեցին Թամար Մաթոսեանը և Մարալ Պէքարեանը իսկ տարազներու ներկայացումը կատարեց Թամար Մաթոսեանը: Գաղութիս խումբ մը երիտասարդ և երիտասարդուհիներ գեղեցկօրէն ցուցադրեցին արքայական և ազգային տարազները, որոնցմէ իւրաքանչիւրը ձևավորուած և պատրաստուած էին իւրայատուկ ձեռագործերով:

Համազգայինի Գլաճոր Մասնաճիւղի «Էրեբունի» Պարախումբը, ղեկավարութեամբ՝ Նելլի Կարապետեանի, յայտագիրը ճոխացուց երկու պարով՝ «Հայկազուններ» և «Տալիդ»:

Ապա, կազմակերպիչ յանձնախումբի անունով Տիանա Հանրմեան յայտնեց թէ՛ առ ի գնահատանք Տոհմիկ Օրերու մղիչ ուժը եղող Հուրի Նաճարեանի նուիրեալ աշխատանքին, Հայաստանի Ծառատնկումի Ծրագրին (Armenia Tree Project - ATP) միջոցով իր անունին խումբ մը ծառեր պիտի տնկուին հայրենիքին մէջ: Իսկ մասնաճիւղին անունով Իրեն Թիլիմեան ներկայացուց Գնահատագիր մը և նուիրեց Մայքլ Արամի գործերէն մէկը:

Գանատայի մօտ Հայաստանի Հանրապետութեան Հիպատոս՝ Պրն. Արա Մկրտչեան հրաւիրուեցաւ մասնաճիւղի ատենապետուհի Իրեն Թիլիմեանի և Հուրի Նաճարեանի հետ հատելու 25-ամեակի կարկանդակը, որ բերդի ձևով յատկապէս պատրաստուած էր:

Ապա բեմ հրաւիրուեցաւ Պրն Մկրտչեանը տալու իր պատգամը: Հիպատոսը մեծապէս գնահատեց ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի ձեռնարկած աշխատանքները, մանաւանդ Տոհմիկ Օրերու ձեռնարկները, որ կը հանդիսանան հայ մշակոյթի ու պատմութեան պահպանումի կարևոր գործունէութիւն:

Հայր Գեղարդ Ծայր. Վարդապետ Քիւսպէքեանը հրաւիրուեցաւ տալու իր սրտի խօսքը: Ան շնորհաւորեց Տոհմիկ Օրերու 25-ամեակը և յայտնեց թէ, ինչպէս հայոց թագաւորութիւններու ընդմէջէն փառքի զգացումը և հգօրութեան ոգին կը փոխանցուի մեր ժողովուրդին մինչև այսօր: Նկատել տուաւ նաև թէ, ինչպէս Մայր Հայաստանի տարագով երիտասարդուհին սուրբ ձեռքին ներկայացաւ, այդպէս ալ ՀՕՄ-ը պատնէշի վրայ կը գործէ հայ ազգին և հայրենիքին համար: Իր խօսքէն ետք Հայր Սուրբը կատարեց սեղանի օրհնութիւնը: Ներկաները ճաշակեցին հայկական համադամ ճաշերը, յատկապէս նշանաւոր աւանդական դափաման, որ հրամցուեցաւ «Ղափամա» երգի ընկերակցութեամբ:

Ճաշի ընթացքին պատատի վրայ ցուցադրուեցաւ 25 տարիներու Տոհմիկ Օրերու ձեռնարկներէն համադրում մը պատրաստուած Օննիկ Նազարեանցի կողմէ:

Բեմ բարձրացաւ Մոնթրէալէն յատկապէս ժամանած Էլի Պէրպէրեանը իր նուագախումբին հետ և իր գրաւիչ ձայնով ու արհեստավարժ ձիրքով, աշուղական և հայրենասիրական երգերով հմայեց ներկաները, որոնք հաճելի մթնոլորտի մէջ, մեծապէս խանդավառուած պարեցին մինչև ուշ ժամեր:

Ներկաները շատ լաւ տպաւորուած՝ գովեստով արտայայտուեցան ձեռնարկին ու այդ առթիւ լոյս տեսած գիրքի մասին և Հայ Ազգի Փառքի օրերու հպարտութեամբ ներշնչուած մեկնեցան տուն:

Իսկապէս աննախընթաց երեկոյ մը:

Ամառնային ճամբար

ՀՕՄ-ի Ռուբինա Մասնաճիւղի 2018-ի Ամառնային Ճամբարը՝ հայ պատանիին և մանուկին առջև իր դռները բացաւ Յուլիսի 2-ին ութը շաբթուայ տևողութեամբ, մինչև Օգոստոս 23 2018, մանկավարժական ճոխ յայտագիրով: Ճամբարի պաշտօնական բացումը տեղի ունեցաւ Չորեքշաբթի 11 Յուլիս, 2018-ին՝ Հայ Կեդրոնի մարզադահլին մէջ:

Ամառնային ճամբարը մեծ դեր ունի գաղութիս մէջ իր 8 շաբաթներու ծրագրով ամրան ընթացքին հայկական մթնոլորտի մէջ պահելով մեր մանուկներն ու աշակերտները: Այս տարեշրջանին մօտաւորապէս 200 տարբեր տարիքներու փոքրիկներ մասնակցեցան ճամբարին: Ունեցանք 30-է աւելի խորհրդականներ (Counselors) և կամաւորներ (volunteers), առիթ ստեղծելով երիտասարդութեան ձեռք բերելու փորձառութիւն և աշխատելու հնարաւորութիւն ամառնային արձակուրդի ընթացքին:

Ճամբարի յանձնախումբը և տնօրէնութիւնը ջանք չխնայեցին որպէսզի ճամբար յաճախողները ունենան ուրախ, ապահով և յաջող շրջան մը:



Հ.Օ.Մ.ի Օրուայ Տօնակատարութիւն Թորոնթոյի «Ռուբինա» մասնաճիւղի 56-ամեակ

Հ.Օ.Մ.ի օրուան տօնակատարութիւնը տեղի ունեցաւ Կիրակի Յուն. 27, 2019 ին:

Ներկաները հաճելի ժամանակ մը անցուցին նախքան յայտագրի սկսիլը, ժամը 4-5 հիւրասիրուեցան յանձնախումբիս կողմէ պատրաստուած համադամ պատառիկներով և զովացուցիչով՝ ուր վարժարանի աշակերտները առիթը ունեցան բաժին բերելու հիւրասիրելով ներկաները:

Ժամը 5- ին պաշտօնական տօնակատարութիւնը տեղի ունեցաւ «Համագային» սրահին մէջ, ներկայութեամբ ՀՕՄ ի մեծ ընտանիքի անդամներու և համակիրներու, ներկայ էին նաև պատկան մարմնի ներկայացուցիչը, կղերականներ, քոյր եկեղեցիներու և միութիւններու ներկայացուցիչներ:

Ընկի. Մարալ Հրեշտակեան հրաիրեց ներկաները յոտնկայս ` Գանատայի, Հայաստանի և Հ.Օ.Մ. ի քայլերգները ունկնդրելու և յարգելու առյաւէտ բաժնուած ընկերուիներու յիշատակը, ցուցադրելով անոնց նկարները:

Ընկերուիին իր բացման խօսքին մէջ ներկայացուց ՀՕՄ ի հիմնադրութեան հակիրճ պատմականը և եզրափակեց ըսելով:« ՀՕՄ ը միայն բարեփրական միութիւն մը չէ, ՀՕՄ ուիին նեցուկն է հայապահպանման սուրբ պարտականութեան: Ան արթուն պահակն է մեր մշակոյթին:»

Ընկ. Իռէն Թիլիմեան Ռուբինա Մասնաճիւղի ատենապետուիի՝ վարչութեան խօսքին ընդմէջէն ներկայա-

ցուց, տեսաիւրովակի ընկերակցութեամբ, կազմակերպութեան տարեկան յայտագիրները, գործունէութիւնները և նիւթական յատկացումները Հայրենիքի, Արցախի, արտասահմանի և Թորոնթոյի մէջ : Ան կոչ ուղղեց որ ձեռք ձեռքի տալով յաջողեցնենք միութեան բոլոր բարի նպատակները:

Օրուան բանախօս, ՀՕՄ ի Կեդրոնական վարչութեան ատենապետուիին, Ընկ. Գարոլին Շմառնեան Ռուբինա մասնաճիւղի հրաւերին ընդառաջելով ներկայացուց՝ «Հաւատարիմ ՀՕՄ ի Լոգունքին, Հաստատ Քայլերով Դէպի Ապագայ» նիւթը: Մանրամասնօրէն ներկայացուց 109 տարիներու, Կեդրոնական մարմնի նպատակներն ու տեսլականը աշխարհասփիւր հայութեան:

Գեղարուեստական յայտագրին բաժին բերին Դալար Սիմոնեան, մեներգով, Վրէժ Ղազարեան, դաշնամուրի ընկերակցութեամբ: Նշան Փափագեան, ջութակի վրայ և Նարինէ Սիւեռեան դաշնամուրի: Մարինէ Գալայճեան- Մանուշեան մասնակցեցաւ ասմունքով: Յանձնախումբը գնահատեց ձեռնարկին մասնակից ընկերուիները ծաղկեփունջերով իսկ երիտասարդները ստացան \$20 խոստմնագրեր (gift certificate) որպէսզի Համագայինի գրադարանէն ընտրեն իրենց նախասիրած նուէրը:

Յայտագիրը կ'ընդգրկէր նաեւ Կրթաթոշակներու Մրցանակաբաշխութիւն իբր քաջակերանք համալսարանական վեց ուսանողներու որոնք

էին,Մարալ Տէր Օհան, Վանի Եագուպեան, Արամ Խաչիկեան, Նանոր Մոմճեան, Լուսի Մինասեան և Դալար Չիթճեան- Արոյեան:

Երիտասարդ Կամարի Մրցանակին արժանացաւ Ընկի. Անի Աբրահամեան, իր ազգանուէր և կամար աշխատանքի իբր գնահատանք:

Զարդասեղներու արժանացան 15, 25, 35 եւ 50 տարուան նուիրեալ ընկերուիներ որոնք անդամագրուած ու սիրայօժար նեցուկ կանգնած են ՀՕՄ- ի Ռուբինա մասնաճիւղին մինչեւ օրս , համոզումով կը շարունակեն անձնուէր ծառայութիւնը :

15 տարուան զարդասեղ ստացան, Անժելիք Ներսէսեան, Լորի Ճանպագեան, Թամար Օհաննէսեան, Ազօ Գոլանճեան, Մարի Նախնիկեան և Մարլէն Աղամանուկեան:

25 տարուան ծառայութեան զարդասեղներ ստացան, Արշալոյս Սաղրեան, Սօսի Մելքոնեան, Մայտա Սարգիսեան, Անահիտ Զազարեան, Անժէլ Զազարեան:

35 տարուան ծառայութեան զարդասեղներու արժանացան ընկի.ներ Մայտա Մուրատեան, Շուշան Յակոբեան, Մարի Աբրահամեան:

50 տարուան զարդասեղին հետ ընկի. Ովսաննա Փիլանճեան Յատուկ գնահատագիրի արժանացաւ երկարամեայ անդամակցութեան և նուիրումի:

ՀՕՄ ի Յատուկ պարգևատրումի արժանացան Արմիկ Սաֆարեան եւ Ծովիկ Խէր ՀՕՄ Ի և Թորոնթոյի

զաղութէն ներս իրենց երկարատեւ,անձնուրաց եւ նուիրեալ բացառիկ աշխատանքի համար:

ՀՕՄ-ի յարատեւութիւնը և կենսունակութիւնը կ'ապահուուի երիտասարդ ուժերով և Միութեան նորագրեալներով: Առ այդ, Երդման արարողութիւն տեղի ունեցաւ եօթ երիտասարդ նորագրեալներու կնգամայրութեամբ Ընկի.Գարոլին Շմառնեանի: Այս Տարուայ նորագրեալներն էին; Մայտա Ալեքսանեան, Մեղրի Քէշիշեան, Լուսի Մինասեան, Նոյեմի Թիւֆէնքճի, Միրելյ Մոմճեան, Հուրի Նալպանտեան-Եփրեմեան, Թամար Եղբայրեան:

Յայտագրի աւարտին Հոգեշնորհ Հայր Գեղարդ Ծ. Վրդ. Քիւսպէքեան փոխանցեց իր սրտի խօսքը և պահպանիչով եզրափակեց յայտագիրը: Որմէ ետք տեղի ունեցաւ աւանդութիւն դարձած մոմավառութիւնը ուր մասնաճիւղիս երիցագոյն ընկի. Այտա Գանձապետեան վառեց իր մոմը ետքը փոխանցեց կրակը կրտսեր ընկի. ին և միասին վառեցին այս տարուան ջահը, ետքը ներկաներէն փափաքողներ մասնակցեցան 56- րդ ամեակի մոմերը վառելու: Տօնակատարութեան աւարտին կարկանդակի հատում տեղի ունեցաւ և սուրճի ու կարկանդակի հիւրասիրութիւն:

Ընկերուիները բաժնուեցան նորոգուած ՀՕՄ-ի Ուխտով շարունակելու Հայ զաղութին ծառայել անձնուրաց նուիրումով, զոհողութեամբ և աննահանջ կամքով:

Կազդուրման արձակուրդ



Այս տարուան դաժան և խիստ ձմեռէն վերջ և մանաւանդ անհատնում ազգային ձեռնարկներու աւարտին, բոլորս կ'երագնէք տաքուկ Արևով հանգստեան վայր մը: Այս մեր փափաքը կ'իրականացնէ ՀՕՄ-ի Ռուբինա մասնաճիւղի վարչութիւնը նշանակելով յանձնախումբ մը որ այս մէկը կ'ազմակերպէ: Վայրը Քիւպայի Քայօ Կիէրմօ ծովափն է: Թուականը Ապրիլ 1-էն 8-ը է: Նախքան մեր մեկնումը յատուկ հրաւերով կը տեղեկանանք բոլոր մանրամասնութիւններուն ծանօթանալով մեր սենեկակիցներուն: Կը ստանանք յատուկ պայուսակ մը ՀՕՄ-ի նշանով, մէջը ճամբորդական կարևոր գիտելիքներով և պիտոյքներով:

35 ՀՕՄուիներով և ՀՕՄ-ի համակիրներով կ'ուղղուինք օդակայան, արդէն մեր ոգևորութիւնը սկսած է: Մէկ շաբթուայ ընթացքին հայերէն խօսակցութիւնները, երգերը և պարերը չեն դադրիր: Անշուշտ ազգային բոլոր հարցերուն լուծումներ կը գտնենք և մեր մօտալուտ ձեռնարկներու ծրագիրները կ'ամբողջացնենք, գոնէ բերանացի...:

Վերադարձին, Քիւպայի օդակայանը, մեր երիտասարդ ընկերուիները բարձրախօսէն կը յաջողին Թաթայի խանդավառ «Անապատի Արև» երգը սփռել տալ: Անմիջապէս, հոն ալ կըսկսինք շուրջ պարը: Օդակայանի պահակները, մոռցած իրենց ստուգելու և հսկելու կարևոր պարտականութիւնը, շարուած, զարմացած և տպաւորուած կը դիտեն մեզ...:

Կազդուրում կը վերադառնանք շարունակելու մեր սովորական ճամբան: Երախտագիտութեան խօսք ունինք կազմակերպող յանձնախումբին մանաւանդ ընկերուիի Լենա Յովհաննէսեանին:

ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղի 2018-2019-ի կրթաթոշակները



Մասնաճիւղիս Կրթաթոշակի մրցանակները հետևեալներն են.-

- Երկու կրթաթոշակներ համալսարանի առաջին տարուան համար:
- Մէկ կրթաթոշակ համալսարանի Մագիստրոսի համար:
- ԴՐՕ ՆԱՃԱՐԵԱՆ կրթաթոշակ համալսարանի ունէ տարուան կամ ծրագրին համար:
- Մէկ կրթաթոշակ համալսարանի ունէ տարուան համար:
- ՀՕՄ-ի Գողթեան համալսարանական կրթաթոշակ, որ պիտի տրամադրուի համալսարանի ուսացչական ճիւղի աշակերտին:

Մասնաճիւղիս 2018-2019 տարեշրջանի կրթաթոշակի մրցանակին արժանացան.-

- 1.-Դալար Չիթճեան
- 2.-Լիւսի Մինասեան
- 3.-Նանոր Մոմճեան
- 4.-Արամ Խաչիկեան
- 5.-Վանի Եագուպեան
- 6.- Մարալ Տէր Օհան

ՀԱՔԷ ՄՏԵՓԱՆԵԱՆ



Ընկի. Շաբլե Ստեփանեան ծնած է Գա-
հիրէ, Եգիպտոս: Վարած է վարչական պաշ-
տօն և երկու շրջան՝ ատենապետութեան
պաշտօն: Եղած է գործուն անդամ, բազմիցս
մասնակցած է մասնաճիւղի տարեկան տօ-
նապահաւորելու և իր աշխոյժ ներդրումը
ունեցած է ընկերային յանձնախումբի պա-
գարներուն, ինչպէս նաև Հայ կեդրոնի Հայ
Տարեցներու Միութեան վարչական աշխա-
տանքներուն:

1984-ին ընտրուած է ՀՕՄ-ի Մոնթրէալի մասնաճիղի վարչութեան անդամ և 1986-ին ստանձնած է ատենապետի պաշտօնը:

Ունի երկու զաւակներ, որոնցմէ բախտաւորուած է 4 թոռներով:

ԹԱԳՈՒՀԻ ԳԷՈՐԳԵԱՆ



Ծնած է Հրդի գաւառի Ճերմակ գիւղը։ Ընկերուիին մայրը ջարդի վերապրողներէն եղած է։ Իր քոյրերուն և եղբայրներուն հետ միասին կը մեծնան մեծ հօր շուքին տակ, կը սորվին որոշ չափով Աստուածաշունչը և հայերէն լեզուն, միշտ վարելով հայավայել պարկեշտ կեանք մը։ Պատանի տարիքին ծնողքին և հարազատներուն հետ կը փոխադրուի Պոլիս։ Կ'ամուսնանայ պրն. Գալուստ Գեորգեանին հետ։ Ընկերուիին շատ երիտասարդ տարիքին մաս կը կազմէ Պոլսոյ Ս. Խաչ վանքի Տիկնանց միութեան և անոնց շուքին տակ թրծուած, կը սիրէ ծառայել եկեղեցու և հայ մշակոյթին։ 1965-ին իր ընտանիքին հետ կը փոխադրուի Գանատայի Սենթ Գաթրինգ քաղաքը։ Կարճ ժամա-

Նակ մը ետք կ'անդամագրուի գաղութի ՀՕՄ-ի մասնաճիւղին և մեծ եռանդով կը ծառայէ: Ան երբեք չէ՝ զլացած որևէ գործ ստանձնել՝ միութեան վերելքին համար: Վարած է վարչական պաշտօններ և եղած է յանձնախումբերու անդամ: Միշտ ներկայ գտնուած է ՀՕՄ-ի հերթական ժողովներուն և քաջակերած է գաղութէն ներս ՀՕՄ-ի բոլոր ձեռնարկները: Ունի երեք զաւակներ, 11 թոռներ և 2 ծոռ:

ՕՍԱՆՆԱ ԱՐԹԻՆԵԱՆ-ՓԻԼԱԻՃԵԱՆ



Ընկերուիի Օսաննա Փիլաճեան ծնած է Պէյրոսի Պուրճ Համուտ շրջանին մէջ: Իր ուսումը ստացած է յաճախելով Թէքէան, Դարուիի Յակոբեան և Երկրորդական Արմէն Դարիպ վարժարանները:

Պուրա Համուտի մեջ, 1968 թուին կը հիմնուի Հայ Օգնութեան Խաչի «Անախիտ» Մասնաճիւղը: Ընկերուին, երիտասարդ տարիքին հաստատուլ ՇՕՄ-ի վեի առաքելութեան, առաջին օրէն մաս կը կազմէ այս մասնաճիւղին անն կը Գանատա հաստատուիլը:

1967 թուին կ'ամուսնանայ Պետրոս Փիլաճեանին հետ, և կ'ունենան երեք զավակներ՝ Թամար, Վահիկ և Արարատ: Ունի երկու թոռնիկ՝ Սարին և Յովհան, որոնք կը սովորեն ՀՕՄ-ի վարժարան: Եղիասապուր

ամալը իրենց զաւակներուն հայկական անուններով մկրտելով կ'ուզեն յիշեցնել իրենց հայութեան արմատներուն հանդէպ տաճած սէրն ու կարևորութիւնը:

1976-ին, Լիբանանի քաղաքական անկայունության պատճառով կը զաղթեն Գանատա և կը հաստատուին Թորոնթօ քաղաքը: Ընկի. Օսան անմիջապէս անկողանակցի ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղին և կը ստանձնէ վարչայական ատենադպրութեան պաշտօն, յանձնախմբային աշխատակներուն իր սիրայօժար մասնակցութեամբ՝ սատար կը հանդիսանայ, միշտ իր լաւագոյնը նուիրաբերելով:

Ընկի. Օսան տարիներ շարունակ իր ծառայությունը մատուցած է սևա ՀՄԸՄ-ի վերերին, ինչպես նաև նեղուկ կանգնած Ս. Աստուածածին Հայց. Առաք. Եկեղեցու:

Ընկերուհին իր շրջապատի երիտասարդ աղջիկներուն և տիկիներուն միշտ կը յորդորէ, որպէսզի անյապաղ անդամակցին ՀՕՄ-ին:

ՎԵՐԺԻՆ ՊՐՅԱՃԵԱՆ ՄԱՔՍՈՒՏԵԱՆ



Ընկերուիի Վերժին Պոյաճեան Մաք-ստտեան ծնած է Հալէպ, Սորիա: Յաճախած է Հալէպի նախապրաբարաններէն մին: 1968-ին գաղթած է Թորոնթօ, Գանատա: 1969-ին միացած է Համիլթօնի ՀՕՄ-ի մասնաճիղին:

1971-ին ամուսնացած է պրն. Ասատուր Մաքսուտեանի հետ ու բախտավորուած երկու մանչ զաւակներով:

Ան միշտ նեցուկ կանգնած է ՀՕՄ-ին՝ օժանդակելով նիւթապէս և բարոյապէս: Իր ներդրումը բերած է գանազան աշխատանքներու՝ օժանդակելով ՀՕՄ-ի վերելքին:

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ԹՈՓՈՒՋԵԱՆ



Տիգրանուհիի Հովուրեան Թովուրեան ծնած է
Լիբանան: Մայնական ուսումը ստացած է Հայաշէ-
նի Ազգային Թորգուման վարժարանէն ներս: Փոքր
սարիքէն եղած է աշխոյժ և իր յորջ կեցումքով
դարձած է օրինակելի և տիպար կին:

1964-ին ընկի. Տիգրանուհի կ'ամուսնանայ պրն. Յովհաննես Թովոզեանի հետ, և կը բավտարորին երեք դուստրերով. Սոսի, Մելա և Շողիկ: Լիբանանի մէջ Թովոզեան ամուրլ իր ներդրումը ունեցած է զաւական միութիւններու մէջ:

1969-ին ընկի. Թոփուզեան կ'անդամակցի Լի-
բանանի Օգնութեան Իսպչին և կը ստանձնէ յանձ-

նախմբային զանազան պատասխանատու պաշտոններ: Ընկի. Թովիուզեան իր ժրջան խառնուածքով երբեք չէ զլացած իր բարոյական և նիւթական օժանդակութիւնը ՀՕՄ-ի գործունէութեանը:

1976-ին, Լիբանանի քաղաքացիական պատերազմին հետևանքով Թուրքիայի ընտանիքը կը հաստատուի Գանատա, և նոյն տարին իսկ ընկի. Տիգրանուհի կ'անդամակցի Մոնթթելի «Սօսէ» մասնաճիւղին, ուր ևս նոյն թափով իր մասնակցութիւնը կը բերէ միութեան գանազան լանձնախումբերուն անդամակցելով:

1993-ին երբ ՀՕՄ-ի «Սօւտ» մասնաճիւղի սերմերէն ծնունդ առաւ Լաւալի «Շուշի» մասնաճիւղը, ընկե. Տիգրանուհին յարգելով ՀՕՄ-ի ծրագիր-կանոնագիրը կարգ մը ուրիշ ընկերուհիներու հետ փոխանցուեցաւ «Շուշի» մասնաճիւղ:

Ընկի. Տիգրանուիի Թոփուզեան 50 տարիներէ ի վեր ՀՕՄ-ի միջոցաւ կը ծառայէ հայ ազգին, նոյն հաւատարմութեամբ և հոգեկան մեծ գոհունակութեամբ:

ՍԻՒՂԻ ՏԷՐՏԵՐԵԱՆ



Ծնած է Պոկոյ արուարձաններէն Թաքսիմի շրջանը: Նախնական ուսումը ստացած է տեղոյն հայկական դպրոցին մէջ և մէկ տարի յաճախած է ֆրանսական դպրոց: Հետևած է դաշնակի դարընթացքի: Ուսումը կիսատ ձգելով՝ ընտանիքին հետ փոխադրուած է Գանատայի Համիլթըն քաղաքը: Ամուսնացած է Յակոբ (Ջէք) Տէրտերեանի հետ: Ամուսինին քաջալերանքով անդամակցած է տեղոյն ՀՕՄ-ի մասնաճիւղին: Եղած է գործուն անդամ, վարած է վարչական պաշտօններ, եղած է յանձնախումբերու մէջ և մեծ դեր ունեցած է մասնաճիւղին վերելքին: Ան քաղցր ծայիտով, մեղմ բնասիրութեամբ՝ սէր և յարգանք կը սերմանէ իր անդամակցած միութեան անդամներուն: Միշտ ներկայ գտնուած է գաղութէն ներս ՀՕՄ-ի բոլոր երած է Շրջանային վարչութեան ժողով-

Ընկի. Տեղադրման մայր է իր 4 զաւակներու, մեծ մայր է իր 6 թոռներուն և 2 ծոռներուն:

ՀՈՒՓՄԻՄԷ ՆՈՒՐԵԱՆ ԱԲԳԱՐԵԱՆ



Ընկերուի Հոփսիմէ Արգարեան ծնած է Լիբանանի Նոր Սիւ շրջանը:

1957-ին կ'ամուսնանալ ընկ. Լևոն Աբգարեանի հետ, ու կը բախտաւորուին չորս զաւակներով և 9 թոռներով:

Ընկի. Հոկիսիմ 1958-ին անդամակցած է Լիբանանի Օգնութեան Խաչի «Արագած» մասնաճիւղին: 1960-էն 1976 վարած է զանազան պաշտօններ. եղած է մասնաճիւղի վարչութեան ատենապետուի, փոխ ատենապետուի և գոյքապահ: Ան իր մասնակցութիւնը բերած է զանազան յանձնախումբերու, ի մասնաւորի կարիքաւոր ընտանիքներու օգնութեան:

1975-ի Լիբանանի քաղաքացիական պատերազմին, իր մայրական օգնությունը հասցուցած է հայ երիտասարդներուն, որոնք կը պաշտպանէին հայկական թաղամասերը:

1980-ին ընկերուհին կը փոխանցուի ԼՕԽ-ի Զալքայի «Աղանի Փափագեան» մասնաճիղ:

1989-ին ընկի. Հռիփսիմեն և իր ամուսինը՝ ընկ. Լևոնը, կը գաղթեն Գանատա, միանալով իրենց զաւակներուն: Նոյն ազգային ոգիով ան կը շարունակէ իր ազգօգուտ կեանքը, միանալով Համիլթընի «Արև» մասնաճիւղին: Նորոգուած թափով ան իր զաւակներուն հետ կը շարունակէ ծառայել իր շատ սիրելի ՀՕՄ-ին մինչև օրս, հակառակ իր յառաջացած տարիքին: Ան բարձր գնահատանքի կ'արժանանայ և կը ստանայ իր 60-ամեայ ծառայութեան հաստատագիրը:

ՍԻՐԱՐՓԻ ՄԱՆՏԱԼԵԱՆ

Ընկերուիի Սիրափի Մանտալեան ծնած է Հալէպ. յաճախած է տեղոյն Ազգ. Հայկազեան վարժարանը՝ ուր հասակ առած և թրծուած է Արմէն Անոյշի նման մտաւորականներու շունչին տակ։ Հայկական վարժարանը և ջարդէն ճողոպրած հայրէնասէր ծնողքը մեծ ազդեցութիւն թողած են ընկերուիիին վրայ։ Եղած է Սուրիահայ Օգնութեան խաչի արծուիկ, ապա՝ անդամ նոյն այդ կազմակերպութեան։ Վերոյիշեալ գործօնները եկած են ընկերուիիին տալու հայեցի այնպիսի մէկ դաստիարակութիւն՝ զոր ընկերուիին ջերմեռանդութեամբ պահպանած և փոխանձած է իր գաւակներուն և թոռներուն։ 1958-ին կ'անդամակցի ՀՕՄ-ի շարքերուն։

1980-ական թուականի սկզբնական տարիներուն, ամուսնոյն և գաւակներուն հետ հաստատուած է Մոնթրէալ. իր ներդրումը բերած է ազգային և եկեղեցական մարմիններու աշխատանքներուն և ականատես եղած՝ գաղութի բարգաւաճման և ուռճացման։ Յանձնախմբային ամենահամեստ աշխատանքէն մինչև վարչական պատասխանատու պաշտօնները, ընկերուիին կատարած է նոյն բժախնդրութեամբ և նուիրումութեամբ։ Ընկի. Մանտալեան եղած է Սօսէ մասնաճիւղի 1977-1978 շրջանի վարչութեան ատենապետուիի, Շուշի մասնաճիւղի անդրանիկ վարչութեան ատենապետուիի, և ՍԳէորզ Հայց. Առաք. Եկեղեցւոյ Ազգ. Երեսփոխան։

Ընկերուիի Սիրարփին մեզմէ յաւէտ բաժնուեցաւ 21 Օգոստոս 2018-ին։



ԱՆԺԷԼ ԳԱԹԱՐՈՅԵԱՆ

Ընկի. Անժէլ Գաթարոյեան ծնած էր Սուրիա, Հալէպի Նոր Գիւղ շրջանը։ Մարիամ և Օհաննէս Գոյում-Ճեաններու երրորդ զաւակ՝ ան ունէր չորս քոյրեր և երկու եղբայրներ։ Ընկի. Գաթարոյեան յաճախած էր Հալէպի Մեսրոպեան նախակրթարանը, որմէ անմիջապէս ետք՝ լծուած աշխատանքի, նիւթապէս նեցուկ կանգնելու իր բազմանդամ ընտանիքին։ Ան, 1954-էն մինչև 1962 Հալէպի մէջ ձեռագործի խանութի մը պատասխատուն կ'ըլլայ։ 1958-ին կ'անդամակցի ՀՕՄ-ի շարքերուն։ 1962-ին ընկի. Անժէլ կ'ամուսնանայ Կարապետ Գաթարոյեանի հետ, և կը փոխադրուին Գանատա։ Ան իր կեանքի կարևոր մասը կը նուիրէ իր երեք գաւակներուն և ապա չորս թոռնիկներուն դաստիարակութեան և խնամքին։ Ան շատ լաւ կը յիշէր երբ ՀՕՄ-ուիիներ կը հաւաքուէին ամէն Ուրբաթ St. Zotique եկեղեցւոյ սրահին մէջ, ճաշ պատրաստելու նոր Գանատա հաստատուած երիտասարդներու և ընտանիքներու համար։ Ինքն ալ, իր կարգին տակաւին նոր Գանատա հաստատուած, յաճախ կ'օգնէր Տիկնանց միութեան ձեռնարկներուն։

Ընկի. Անժէլ մահացաւ 15 Մարտ 2019-ին։



ANAHID ABADJIAN

Anahid Abadjian (néé Chidemian) was born to Sarkis and Haiganoush Chidemian on September 21, 1931 in Arak, Iran. Being born on the Armenian Independence Day, always gave her joy. She was welcomed by her older sister Adline. Her early childhood was scarred by tragedy beyond comprehension. At the tender age of 14, Adline, succumbed to Typhoid and forty days later, Sarkis Chidemian died of health complications exacerbated by the loss of his first born daughter. At 34 years old, Haiganoush who was from Kayserie, Turkey, was left to raise her daughter and continue her husband’s business in a foreign country that she did not even speak the language fluently. Not only did she manage to survive, she became one of the leading business entrepreneurs in her province. As Anahid grew up she became the right hand to her mother. Once she completed her academic studies, she became a high school instructor. She married Parsegh Abadjian in 1958 and moved to Hamedan, Iran. She had a son Kevork and then a daughter Adriné. In 1977, by encouragement from Krikor Assadourian of New Jersey (her aunt’s husband) and Pastermadjian brothers of Montreal, they took the leap of immigrating to Montreal, Canada. They established themselves here and became proud Canadian Armenians. She joined ARS (HOM) in 1984 in Montreal. She participated in the annual Bazar’s baking of Manté. She wholeheartedly looked forward to the Engerayin lunches or outings. The highlight for her however was the annual Sourp Vartantntz dinner. She helped in preparation of traditional Persian dishes that were served commemorating the event. She passed away on February 16, 2019 in Montreal, Canada.



ՌԱՀԷԼ ՃՈՒՐԵԱՆ

Ծնած է Քէսապ, 4 Սեպտեմբեր 1931-ին։ Աւարտած է Քէսապի Ուսումնասիրաց վարժարանը. ամուսնացած է Սարգիս Ճուրեանի հետ, ունի չորս մանչ զաւակ և ութ թոռնիկ։ Ընկի. Ռահէլ մաս կազմած է Սուրիահայ Օգնութեան Խաչի արծուիկութեան և վարած է խմբապետի պաշտօն։ 1947-ին տասնըվեց տարեկանին կը փոխանցուի ՀՕՄ-ի շարքերը և կը շարունակէ իր գործօն անդամակցութիւնը Լաթաքիոյ մասնաճիւղէն ներս, երբ հոն կը փոխադրուին ընտանիօք։ Մոնթրէալ հաստատուած օրէն միացած է ՀՕՄ-ի »Սօսէ« մասնաճիւղին, մասնակցած է անդամական ժողովներուն, քաջալերած է ՀՕՄ-ի ձեռնարկները և կատարած իր պարտաւորութիւնները։ Ընկի. Ճուրեանի փափաքը եղած է ջահը փոխանցել երիտասարդներուն : Ընկերուիին մահացաւ 2 Մարտ 2019-ին։



ՍԵՐԳՕ ՊՈՅԱԾԵԱՆ



Ընկ. Սերգոն ծնած է Յունաստան։ Ծնողքը եղած են հաւատացեալ հայեր որոնք 1922-ին, թրքական եաթաղանէն մագապուրծ, այրուող Իզմիրէն յունական փրկարար նաւով մը ապաստան գտած էին Յունաստան։ 1954-ին կը գաղթէ Գանատա ու Մոնթրէալի հայ գաղութէն ներս կը շարունակէ իր ազգանուէր գործունէութիւնը, հետևելով իր ծնողքէն ստացած դաստիարակութեան։ Հայ գաղութէն ներս իր լայն գործունէութեան գուգընթաց, ընկ. Սերգոն լայն մասնակցութիւն կ'ունենայ նաև յունական գաղութէն ներս։ Ան ոչ միայն հայ և յոյն քաղաքական ու ընկերային յարաբերութիւններու և իրաւունքներու պաշտպանն էր, այլ նաև Կիպրոսի դատի պաշտպանը։

Ընկ. Պոյաճեան եղած է հիմնադիր, նախաձեռնող ու աջակցող մարզական խումբերու, դպրոցներու, եկեղեցիներու, բարեսիրական հաստատութիւններու և այլ կազմակերպութիւններու։ Եղած է կարևորագոյն ուժը, ներշնչողն ու յաջողութեան խթանը հայ կեդրոնի բոլոր միութիւններու ու հաստատութիւններու դրամահաւաքի աշխատանքներուն։ Ընկ. Սերգոն եղած է յոյն գործարարներու միութեան հիմնադիրներէն մէկը՝ 1970-ին, ու մնայուն քաջալերողը CFCF TV-12 ի յունական բաժնին։ Ձեռնարկի ընթացքին մասնաւոր յիշատակումի արժանացաւ ընկերոջ խոստումը յոյն գաղութին՝ շարունակել ցմահ իր աջակցութիւնը որպէս երախտագիտութեան արտայայտութիւն ասպնջական ու եղբայրական Յունաստանին։ Ընկ Սերգօ Պոյաճեան երկար տարիներ անդամակցած է Հայ Օգնութեան Միութեան և միշտ նեցուկ կանգնած ՀՕՄ-ի բոլոր աշխատանքներուն։

Ընկեր Սերգոն իր մահկանացուն կնքեց 14 Յունուար 2019-ին։

ՍԻՐՎԱՐԴ ՍԻՄՈՆԵԱՆ

Ընկի. Սիրվարդ Սիմոնեան ծնած է Սուրիա, 13 Հոկտեմբեր 1931-ին։ Ծնողներն էին Սարգիս եւ Սիրանուշ Մելիքեանները. ունէր երեք եղբայրներ՝ Ռուպեր, Սերոբ եւ Մարոս։ Սիրվարդ 18 տարեկանին իր ընտանիքը կազմած է իր սիրելի կողակիցին՝ Միհրան Սիմոնեան հետ, Դամասկոս։ Եղած են շատ օրինակելի և երջանիկ զոյգ մը։ 1952-ին տեղափոխուած են Լիբանան և բախտաւորուած՝ չորս զաւակներով. Յովսէփ, Սիւզի, Սիրան և Սամ։

Ընկի. Սիրվարդ Սիմոնեան եղած է Լիբանանի Կարմիր Խաչի անդամ և օգտակար եղած է իր կարողութեան սահմաններուն մէջ։ Ան 44 տարեկանին կորսնցուցած է իր ամուսինը։ Առանց յուսահատելու և շնորհիւ զօրաւոր կամքին ծնողքի ու դաստիարակի պարտականութիւնը լիով կատարած է իր գաւակներուն հանդէպ։ Լիբանանի պատերազմին պատճառաւ գաւակներուն հետ գաղթած է Գանատա։

Իր չորս զաւակները 2 տարուան ընթացքին ամուսնացուցած է ու բախտաւորուած 14 թոռներով և 8 ծոռներով։

Սիրվարդ 2006-ին միացած է ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղին։ Ան եղած է սիրուած անձ մը, համեստ էր, և ժպիտը միշտ դէմքին։ 2013-ին անբուժելի հիւանդութիւնը սողոսկեցաւ ամբողջ մարմնին մէջ, սակայն ան միշտ փորձեց զօրաւոր և կանգուն մնալ, հակառակ ցաւերուն և տառապանքներուն։

Ընկերուիի Սիրվարդ տուաւ իր օրինութիւնը և խրատը բոլոր գաւակներուն, թոռներուն և ծոռներուն։ Հոգին աւանդեց Մայիս 26-ին՝ շրջապատուած իր սիրելիներով։



ՇԱՔԷ ՕՇԱՆԵԱՆ-ՊԷՋՃԵԱՆ



Շատ հաւանաբար ծնած էր Գոնիա, 1920-ին, և ոչ թէ Պէյրոսը և 1922-ին, ինչպէս պաշտօանական վայրն ու թուականը կը նշեն: Ծնած էր տան մէջ Դաւիթ և Հիսնիկ Օհանեանի: Տարագիր՝ ծնողքին հետ հասած էր Լիբանան: Ժամանակ մը մնացած Ճինիի որբանոցին մէջ, ուր հայրը տեսուչ կարգուած էր: Ետքը՝ Դաւիթ Հայաշէնի մէջ կառուցած էր համեստ բնակարան մը, և ընտանիքը այնտեղ հաստատած: Դաւիթ շուտով ծխական կեանքին մասնակից դարձած էր, և իր բաժինը բերած Հայաշէնի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցւոյ շինութեան աշխատանքներուն: Շաքէ փոքր տարիքէն եկեղեցիով մեծցած էր: Յաճախած էր Էշրէֆիէի Ազգային Վարժարանը: Նախակրթարանը աւարտած էր 1936-ին: Ապա դերձակութիւն սորված էր և աշխատած այն օրերուն հանրածանօթ ֆրանսական հաստատութեան մը մէջ, ուր զարգացուցած էր Նախակրթարանին մէջ սորված

ֆրանսերէնը: 1941-ին ամուսնացած էր Անտոն Պէզճեանի հետ, և հարս զացած Գարանթինա, 10 հոգիներէ բաղկացած Պէզճեաններու տունը, ըստ հին կարգին: Անտոն և Շաքէ Պէզճեան իրենց սեփական տունը ունեցած էին Ժապթաուիի մէջ: Ծնած էին Ժիրայրը, Ռիթան, Ռաֆֆին և Նորայրը: 1966-ին, Անտոն կաթուածահար կ'ըլլար: Շաքէ մեծ գուրգուրանքով զայն կը խնամէր չորս տարիներ, բայց կը կորսնցնէր 1970-ին: Սգաւոր այրին իր միփթարութիւնը պիտի գտնէր Լիբանանի Օգնութեան Խաչին անդամագրուելով: 1975-ին կը սկսէր Լիբանանի քաղաքացիական պատերազմը: Բազում ԼՕՒ-ականներու հետ, ինքն ալ կատարեալ օգտակարութիւն կ'ունենար՝ ամենօրեայ ներկայութեամբ Էշրէֆիէի Ազատամարտ ակումբին մէջ: Քաղաքացիական պատերազմը քառսային դառնալու վրայ էր: Շատ ընտանիքներ պիտի ցիրոցան ըլլային: Պէզճեան ընտանիքն ալ ցիրոցան եղաւ: Շաքէ պիտի հաստատուէր Մոնթրէալ: Իր Մոնթրէալեան կեանքը հարստացաւ ընտանեկան երջանկութեամբ, և 7 թոռնիկներով ու 3 ծոռնիկներով: Նաև հարստացաւ ՀՕՄ-ի Սօսէ մասնաճիւղին իր անդամագրութեամբ, անոր ծառայութեան իր ներգործօն մասնակցութեամբ: Վերջերս ինկած, ձեռքը կտորած և հիւանդանոց փոխադրուած էր: Ապա վերադարձած տուն: Ուր իր հոգին աւանդեց Շաբաթ 29 Յուլիսի առաւօտուն:

Ս. Պատարագը, հայ աղօթքը, հայ ուտանաւորը և հայ երգը իր շրթներուն վրայ մեկնեցաւ այս աշխարհէն: Յիշատակը անթառամ:

ԵՐԱՆՈՒՀԻ ՆԱԳԱՇԵԱՆ-ՆԵՐՍԵՍԵԱՆ



Ընկերուիի Երանուիի Նագաշեան Ներսէսեան ծնած է Յունաստան, ուր իր ծնողքը, ազատելով Ցեղասպանութենէն, հաստատուած էին:

Ընկերուիին 1961-ին գաղթելով կը հատատուի Գանատա, Մոնթրէալ քաղաքին մէջ:

1965-ին կ'ամուսնանայ պրն. Պօղոս Ներսէսեանի հետ, և կը հաստատուին Օսթարիո նահանգի Համիթըն քաղաքին մէջ: Բախտաւորուած են երկու աղջիկ զաւակներով:

1967-ին ընկհ. Երանուիի կը միանայ Համիթընի ՀՕՄ-ի ընտանիքին, ծառայելով զանազան յանձնախումբերու մէջ:

2017-ին ան կը ստանայ իր 50-ամեայ գործունէութեան գնահատագիրը և զարդասեղը:

Վերջին երկու տարիներուն, գիտակցութիւնը կորսնցնելով ան մնաց

ծերանոցի մէջ, ուր մահացաւ 19 Ապրիլ 2019-ին:

ՍԻՐՎԱՐԴ ՇԷՀԻՐԵԱՆ



Ընկերուիի Սիրվարդ Շէհիրեան ծնած է Հալէպ, 1927-ին: Ան դուստրն է Պօղոս Շէհիրեանի և Մարի Կալոյեանի: Յաճախած է տեղւոյն Զաւարեան Ազգային վարժարանը:

1946-ին ամուսնացած է Խորէն Իսկէնտէրեանի հետ, կազմելով նահապետական ընտանիք մը, և բախտաւորուած՝ երեք զաւակներով, եօթ թոռներով և ութ ծոռներով:

Շէհիրեան զոյգը հաստատուած է Սուտան, իսկ 1983-ին գաղթած են Գանատա, Լաւալ:

Ընկերուիի Սիրվարդ անդամակցած է ՀՕՄ-ի «Շուշի» մասնաճիւղին, և քաջալերած է ՀՕՄ-ի գործունէութիւնը: Անոր սրտին փափաքն էր, որ «Շուշի» մասնաճիւղը առիթը ստեղծէր գաղութի տարեցները իրարու քով հաւաքելու և ընկերական միջավայր մը ստեղծելու: Անոր փափաքը իրականութիւն դարձաւ, երբ «Շուշի» մասնաճիւղը ունեցաւ «Ոսկետարիք յանձնախումբ»ը:

Յանձնախումբին կազմակերպած ձեռնարկները մեծ ուրախութիւն կը պատճառէին անոր, և ան միշտ գովասանքով կ'արտայայտուէր տարուած գործունէութեան մասին:

2018 Նոյեմբերին, յետ կարճատև հիւանդութեան, աչքերը փակեց յաւիտեան:

ԱՆԺԷԼ ԶԱՐԶԱՒԱԹՃԵԱՆ



Ընկհ. Անժէլ Զարգաւաթեան զաւակն է Յովհաննէսի և Զաքիայի, ծնած է 1924-ին, Հալէպ: Ընտանիք կազմած է Լիբանան, ամուսնանալով Գառնիկ Զարգաւաթեանին հետ, բախտաւորուելով երեք մանչ զաւակներով, չորս թոռներով և երկու ծոռով:

Երիտասարդ տարիքէն անդամակցած է ԼՕՒ-ին, իր գործուն բաժինը բերելով Էշրէֆիէի շրջանին. ան ժրջանօրէն աշխատած է մինչև Գանատա գաղթելը: 1982-ին միացաւ ՀՕՄ-ի «Սօսէ» մասնաճիւղին և շարունակեց իր նուիրական գործը, միշտ ներկայ գտնուելով ժողովներուն, ան քաջալերած է ՀՕՄ-ի աշխատանքը իր կարողութեան չափով, նաև իր գործուն մասնակցութիւնը բերած է Ս. Յակոբ Առաջնորդանիստ եկեղեցւոյ բանկալին մաս կազմելով:

Ընկերուիին անդամ էր Հոգևոր Քոյրերու միութեան, իր կեանքին նուիրական բաժինը նպատակակէտը եղած է ծառայել ազգին: Մեզմէ յաւէտ բաժնուեցաւ 6 Նոյեմբեր 2018-ին:

ԷԼԻԶԱՊԷԹ ԶՈՒԼԱԼԵԱՆ-ԱՃԵՄԵԱՆ



ՀՕՄ-ի «Սօսէ» մասնաճիւղը դժբախտութիւնը ունեցաւ կորսնցնելու երկարատև տարիներու իր անդամներէն ընկերուիի Էլիզապէթ Զուլալեան Աճէմեանը:

ՀՕՄ-ի ծառայութեան կողքին ընկհ. Էլիզապէթ աշխատեցաւ տարեցներ այցելող յանձնախումբին հետ, տասներկու տարիներ հաւատարմօրէն ծառայելով, մինչև որ հիւանդութեան պատճառով ստիպուած եղաւ փոխադրուելու հիւանդանոց, ուր ապրեցաւ միչև մահը, 28 Սեպտեմբեր 2018-ին: Ընկերուիին միշտ պատրաստ էր պարտականութիւն ստանձնելու, ինչպէս՝ բժշկական քննութիւններու ընկերանալու տարեցներու հետ նայլն:

Այս Գործը երկար ժամանակի կը կարօտէր, սակայն ընկերուիին սիրով և մեծ համբերութեամբ կը կատարէր բոլորը:

Էլիզապէթ կամաւոր էր նաև որպէս թարգմանող ընկերանալու, երբ որ հարկ էր, տարեցի ընտանիքի և հիւանդապահի կարևոր հանդիպումներու:

Ան համեստ և նուիրեալ անձ մըն էր, նաև միշտ պատրաստ՝ նիւթապէս օգտակար դառնալու:

Վարձքը կատար, սիրելի՛ Էլիզապէթ, օգնեցիր, գուրգուրացիր, միսիթարացի և ուրախացուցիր հայ տարեցները:

Հողը թեթև գայ վրադ, յիշատակդ անմար պիտի մնայ մեր մտքերուն մէջ:

ԱՐՄԷՆՈՒՀԻ ՏԵՄԻՐՃԵԱՆ



Ընկհ. Արմէնուիի Տէմիրճեան ծնած է Պէյրոս, Լիբանան, նախնական ուսումը ստացած է Ազգային Մեսրոպեան վարժարանին մէջ, ապա երկրորդական ուսումը շարունակած է ՀԲԸՄ-ի Դարուիի Յակոբեան աղջկանց վարժարանին մէջ:

1976-ին լիբանանեան պատերազմին պատճառով փոխադրուեցաւ Գանատա, Մոնթրէալ:

Արմէնուիին շատ փոքր տարիքէն անդամակցեցաւ Լիբանանահայ Օգնութեան Խաչին, փոքր տարիքէն եթէ ոչ ժողովներու, բայց իր մասնակցութիւնը կը բերէր հանգանակութիւններուն, ինչպէս՝ պնակ մը կերակուրի և Ազգ. Ազունիէի բուժարանի հանգանակութեան: Արմինէն միշտ ներկայ եղած է Մար Միխայէլի ԼՕՒ-ի «Աստղիկ» մասնաճիւղի

ժողովներուն և մասնակցած է անոր գործունէութեան: 1976-ին կը հաստատուի Գանատա և կը միանայ ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօսէ» մասնաճիւղին:

ԱՆ հպարտութեամբ կը յիշէր մասնաճիւղի տարեկան պազարները, մանաւանդ առաջին տարիներուն, ինքը և քոյրը՝ Ռաքէլ, «սու պէօրէկ»ը կը պատրաստէին իրենց տան մէջ, իրենց անձնական միջոցներով:

Շատ բարի էր և բժախնդիր, կ'ուզէր ամէն ինչ կատարեալ ընել և ընել տալ, հիւրասէր էր, տան մէջ հիւրերը անպակաս էին:

Ծնողներուն մահէն ետք, 1970-ին տան պատասխանատուութիւնը իր ուսերուն վրայ առաւ և ջանաց, որ հայեցի դաստիարակութիւնը տան մէջ և այլուր տիրական ըլլայ:

Արմէնուիին 63 տարիներ ծառայեց ազգին, ՀՕՄ-ի միջոցաւ, Լիբանանի և Մոնթրէալի մէջ: Մահացաւ 2017-ին կարճատև հիւանդութենէ վերջ:

ՀՈՒՐԻ ԱՆԱՀԻՏ ՄԵՐԱՍ



Ունեցած է բացառիկ սէր ձեռագործներու հանդէպ, և իր ընտանիքի բոլոր անդամներուն տունները զարդարուած են իր գեղեցիկ և նուրբ գործերով։

Երջանիկ և հպարտ էր իր ամուսինով, զաւակներով, փեսաներով, հարազատներով և մանաւանդ հինգ թոռներով։

Իր կեանքին վերջին տարիները դաժան հիւանդութիւն մը հարուածեց զինք, խլելով իր յիշողութիւնը ։

4 Մարտ 2019-ին աչքերը փակեց, լաւ յիշատակներ թողելով իր ընտանիքին և ընկերական շրջանակին։

ԼԻԼԻ ԻՆՃԷՃԻԿԵԱՆ



Ընկհ. Լիլի Ինճէճիկեան ծնած է Քեսապ, 19 Մարտ 1936-ին։ Դուստրն է քեսապցի Սամուէլ Ինճէճիկեանի և մուսատաղցի Նազելի Սարգիսեանին։

1943-ին ընտանեօք կը փոխադրուին Լիբաւան։ Նախնական ուսումը ստանալէ ետք կ’աշխատի որպէս դերձակուիի։ Ան բարձր որակի Haute Couture էր։

1966-ին կը հաստատուի Մոնթրէալ, ուր մաս կը կազմէ ՀՕՄ-ի «Սօսէ» մասնաճիւղին։

1993-ին երբ կը հիմնուի ՀՕՄ-ի «Շուշի» մասնաճիւղը, գործուն անդամ կը դառնայ մասնաճիւղին։ Ան միշտ ներկայ էր ՀՕՄ-ի բոլոր անդամական ժողովներուն և կը քաջալերէր ձեռնարկները,

մանաւանդ Ոսկետարիք յանձնախումբի միջոցառումները։ Ընկերուիին իր նիւթական և բարոյական ներդրումը բերած է ՀՕՄ-ին։

Ան կարճատև հիւանդութենէ մը ետք հեռացաւ կեանքէն 23 Նոյեմբեր 2018-ին։

ԻՐԱԲԵՐ ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ



Ծնած է Հալէպ, 1942 Մարտ 21-ին։ Ան Մանուէլ (կիւրինցի) և Ազատուիի (աքշեհիբցի) Հեքիմեաններու չորս զաւակներէն երկրորդն է։ Աւարտելէ ետք տեղոյն Ուսումնասիրաց նախակրթարանը, հետևած է կարուձևի և աշխատած՝ որպէս դերձակուիի։ 1961-ին ամուսնացած է Յովհաննէս Յովհաննէսեանի հետ և բախտաւորուած՝ երեք մանչերով։

1973-ին կը փոխադրուին Լիբաւան։ Իւղաբեր կ’անդամակցի ՀՕՄ-ի Պէյրութի «Անի» մասնաճիւղին և իր գործուն մասնակցութիւնը չի խնայեր միութեան տարած աշխատանքներուն։ Լիբանանի քաղաքացիական պատերազմը պատճառ կը դառնայ, որ լքեն Միջին Արևելքը և գաղթեն Գանատա, 1980-ին մշտական բնակութիւն հաստատելով Թորոնթօ։ Հոս ևս կը շարունակէ իր հայանպաստ գործունէութիւնը ՀՕՄ-ի «Ռուբինա» մասնաճիւղէն ներս։ Կեանքի նոր պայմանները առիթ կ’ընծայեն, որ ան ամուսնոյն հետ նետուի գործի ասպարէզ, ընտանիքին բարօրութիւնը ապահովելու համար։

58 տարիներ միասնաբար ճաշակելէ ետք կեանքի տաքն ու պաղը, ճակատագիրը թոյլ չտուաւ, որ երկար վայելէր զաւակներուն (Գրիգոր, Ռաֆֆի, Շանթ), հարսերուն (Լենա, Շըրլի Անն, Պեքքի) և թոռներուն իրենց շնորհած երջանկութիւնը, խորտակեց իր առողջութիւնը։ Երկար դիմադրութենէ ետք կորսնցուց ճակատամարտը, և յանձնուեցաւ մահուան ճիրաններուն, 25 Մայիս 2019-ին։

Իր հարազատներն ու ծանօթները զինք պիտի յիշեն որպէս բարի և զուարթ հոգի մը, որ իր սիրտը, տան դուռն ու սեղանը միշտ բաց պահեց բոլորին առաջ և օգնութեան ձեռք երկարեց ծանօթ-անծանօթին։

ՍՕՍԻ ԳԱՌԱՍԵԱՆ

31 Հոկտեմբեր 1944 - 11 Փետրուար 2019

Սօսին ծնած է Պէյրութ, Լիբանան, 31 Հոկտեմբեր 1944 թուին։ Իր նախնական կրթութիւնը կը ստանայ Էշրէֆիէի Սուրբ Յակոբ վարժարանին մէջ, իսկ երկրորդականը կ’աւարտէ Նոր Բարձրագոյն վարժարանէն, որ նաև ծանօթ էր տնօրէն Արմէն Ղարիպի անունով։

Սօսին կը բախտաւորուի աղջիկ զաւակով մը (Նարան) և ունի մէկ թոռնուիի՝ Ռուպինա։

Լիբանանի Հայկազեան Գոլէճ (այժմ՝ համալսարան) կը յաճախէ և իր Sophomore-ի վկայականը ստանալէն անմիջապէս ետք իր ունեցած անսահման սէրը հայութեան, հայրենիքին և հայերէնին հանդէպ զինք կը մղէ դէպի հայրենիք, և կը մեկնի Երևան, որպէս ուսանող Երևանի Պետական Համալսարանի և 1973-ին զայն կ’աւարտէ, ստանալով մաթիստրոսի վկայական, բանասիրութեան ճիւղին մէջ։

1973-1974-ին կը դասաւանդէ հայերէն, գրականութիւն և պատմութիւն իր սիբելի դպրոցին մէջ՝ Նոր Բարձրագոյն վարժարանին։

1974-ին կը հաստատուի Մոնթրէալ, կը դառնայ ուսանող Universite de Montreal-ի, ուրկէ կը ստանայ equivalence-ը (B.A.) իր Երևանի Պետական Համալսարանէն ստացած Մագիստրոսի վկայականին, ապա ուսումը կը շարունակէ նոյն համալսարանին Linguistique-ի բաժնին մէջ, հետևելով Philologie մասնագիտութեան, ուրկէ կը ստանայ Maitrise en Philologie։

Շրջան մը հայերէն կը դասաւանդէ Սուրբ Յակոբ Շաբաթօրեայ վարժարանին մէջ։

Quebec City-ի Laval Համալսարանի Linguistique-ի Research բաժնին մէջ կ’աշխատակցի ուրիշ երկու աշխատակիցներու, ուր իր լեզուներու գիտութիւնը (արևմտահայերէն, արևելահայերէն և ֆրանսերէն) կ’օգտագործէ լեզուներու քաղդատական տարբերութիւնները և նմանութիւնները ուսումնասիրելով։

Այս ուսումնասիրական աշխատանքները զինք կը մղեն կրկին ուսման դոկտորականի։ Ան իր դոկտորական թեզի պատրաստութեան ընթացքին կ’ընդունուի Սուրբ Յակոբ Ազգային Ամէնօրեայ վարժարան, որպէս ֆրանսերէնի ուսուցչուիի (educatrice), ուր կը դասաւանդէ մօտ 25 տարիներ։

Սօսին միշտ աշխոյժ կեանք վարած է դպրոցին նաև հայկական մշակութային միութիւններուն մէջ։ Գործուն անդամ եղած է Համազգայինի, ՀՕՄ-ի և եկեղեցւոյ։

Կեանքի բովին մէջ Սօսին կ’ամբողջացնէ իր դոկտորական թեզը, Comparative Linguistique հայերէնի և ֆրանսերէնի թեմայով։ Իրեն կը մնար միայն թեզի պաշտպանութիւնը, սակայն առաջնահերթութիւն նկատեց ընտանիքը և ուսուցչական ասպարէզը։

2007-ին, ինքնաշարժի արկածի հետևանքով ստացած brain trauma-ւ կը զգետնէ զինք մինչև իր մահը, 11 Փետրուար 2019-ին, խոր ցաւ պատճառելով զինքը անսահմանօրէն սիրող ընտանիքին և հարազատներուն։

Խոնկ ու աղօթք, հողը թեթև գայ վրադ, սիրելի՛ Սօսի, դուն, բարութեան, ազնուութեան և հեգութեան մարմնացումը եղար, և քու յիշատակդ անմար պիտի մնայ սիրելիներուդ մօտ։

ՆԱՏԻԱ ՊԵՐՃՈՒՀԻ ԻՆՃԷԵԱՆ-ԹԱԹԻԿԵԱՆ



Նատիա Պերճուիի Ինճէեան Թաթիկեան ծնած է 13 Դեկտեմբեր 1961-ին5 Գանատայի Օսթարիո նահանգին մէջ։ Ան զաւակն էր Ժիրայր և Էվլին Ինճէեաններու, ունէր մէկ եղբայր՝ Կարօ Ինճէեան։

Յաճախած է Vradenburg նախակրթարանը և Sir John A Macdonald երկրորդական վարժարանը։ 1986-ին աւարտած է Waterloo-ի համալսարանը և ստացած է ակնաբոյժի վկայական։

1986-ին ամուսնացած է Զօհրապ Թաթիկեանի հետ և ունեցած է երկու զաւակներ՝ Կառնի և Կապիա։

1987-ին ունեցած է իր անձնական ակնաբուժարանը, ուր աշխատած է երեսուն տարիներ։ 2009-ին իր գործընկերոջ հետ Երևանի մէջ հիմնած է «Optomed Canada» բարեսիրական բու-

ժարանը։

Մասնկութեան մեծ մասը անցուցած է ծնողքին ամառանոցը, ուր աճած են բնութեան հանդէպ ունեցած սէրն ու յանգանքը։ Ճամբորդութեան ո՛չ մէկ առիթ չկորսնցնող Նատիան՝ 2012-ին Կառնիին հետ կը միանայ խումբ մը կիներու, և միասին կը մագլցին Արարատ լեռը։

Նատիան կը համարուի հայ գաղութին նուիրեալ անդամներէն։ Ան եղած է ՀՄԸՄ-ական, ԳԵՄ-ական, ՀՕՄ-ուիի և Հայ Դատի ատենապետուիի։ Վերջին տարիներուն աշխատած է ՀՕՄ-ի Ամէնօրեայ վարժարանին կրթական մարմնին մէջ։ Ան կը հաստատէր, թէ հայկական կրթօճախը հայ գաղութի պահպանման և աճման ամենակարևոր դարբնոցն է։

Նատիան նաև երկար տարիներ աշխատած է ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան Կրթաթոշակի յանձնախումբին մէջ։

Փետրուար 2015-ին Նատիան կ’ախտաճանաչուի ձուարանային քաղցկեղով (ovarian cancer)։ Ան չորս տարիներ աննկուն կամքով և լաւատեսութեամբ կը դիմադրէ հիւանդութեան, յիշելով որ կեանքի պայմանները իրեն տրովեցուցած էին, նոյնիսկ անձրևին տակ պարելով յաղթել դժուարութիւններուն։

19 Հոկտեմբեր 2018-ին, անդուլ և բուռն պայքար մղելէ ետք քաղցկեղին դէմ, Նատիան յաիտեան կը փակէ իր աչքերը, խոր կակիծ թողելով իր ըտանիքին և Գանատայի գաղութի զաւակներուն սրտերուն մէջ։

ԱԼԻՍ ՏԵՕՎԼԵԹԵԱՆ

Ընկհ.Ալիս Պետիկեան Տեօվլէ-թեան ծնած է Սիս, Կիլիկիա, 1920-ի-ն, հազիւ երեք ամսու էր, երբ ծնողքին հետ կը բռնեն տարագրութեան դժուար ճամբան: Ընտանիքը կը հաստատուի Պէյրոյթ Լիբանան, ուր ան կը յաճախէ Սուրբ Նշան Ազգային վարժարա-նը: Կ'ամուսնանայ Նշան Փալանճեան վարժարանի առաջին շրջանաւարտնե-րէն Մանուկ Տեօվլէթեանի հետ և երի-տասարդ տարիքին կ'անդամակցի Հայ Օգնութեան միութեան քաղաքի շրջանի մասնաճիւղին, ուր կը բերէ իր գործուն մասնակցութիւնը: Լիբանանի քաղա-քացիական պատերազմի պատճառաւ ընտանեօք կը փոխադրուին Մոնթրէալ: Ընկհ. Ալիս հոս ալ կը միանայ ՀՕՄ -ի Մոնթրալի շարքերուն ու կը հետևի մասնաճիւղի աշխատանքներուն: Ներ-կայ կ'ըլլայ անդամական ժողովներուն և ընկերական հաւաքոյթներուն:

Հայաստանի անկախացումէն ետք յաճախ կ'այցելէ Հայաստան ու Արցախ ու իր բարոյական և նիւթական օժանդակութիւնը կը բերէ հայկական բանակին: Ընկհ.Ալիս մեզմէ յաւէտ բաժնուեցաւ 21 Սեպտեմբեր 2018-ին, 99 տարեկանին: Հանգիստ իր աճիւններուն:



«Հայ բժիշկներուն, ատամնաբոյժներուն եւ դեղագործներուն ողիսականը Հայկական ցեղասպանութեան ընթացքին»

Հովանաւորութեամբ Գանատայի Հայոց Թեմի բարեջան առաջնորդ Գերշ. Տ. Բարզէն Արք. Չարեանի, կազմա-կերպութեամբ Լաւալի Ս. Գէորգ Հայց. Առաքելական եկեղեցւոյ հովիւին, հոգա-բարձութեան և Լաւալի ՀՕՄ-ի «Շուշի» մասնաճիւղին, ինչպէս նաև համագոր-ծակցութեամբ Քեպլէգի Հայ Բժշկական Միութեան և Համազգային Հայ Կրթա-կան և Մշակութային Միութեան «Մա-նահին» մասնաճիւղին, Երկուշաբթի, 11 Մարտ 2019-ին, երեկոյեան ժամը 7:30-ին, Լաւալի Հայ կեդրոնի «Պարոնեան» սրահին մէջ տեղի ունեցաւ բժ. Կարպիս Հարպոյեանի «Հայ բժիշկներուն, ատամ-նաբոյժներուն և դեղագործներուն ողի-սականը Հայկական ցեղասպանութեան ընթացքին» գիրքին շնորհահանդէսը: Գիրքը ներկայացուց բժ. Արի Մկրտի-չեան վիրաբոյժ-ուռուցքաբան և գիտա-հետազօտող, ՄրճԿիլ համալսարանի առողջապահական կեդրոնին մէջ:

Հանդիսութիւնը սկիզբ առաւ Լաւալի Ս. Գէորգ Հայց. Առաքելական եկեղեցւոյ հովիւ Հոգշ. Տ. Վարդան Վրդ. Թաշճեանի աղօթքով: Ապա օրդ. Կրէյս Մէշէֆէճեան կարդաց հե-ղինակին և գիրքը ներկայացնող բժ. Արի Մկրտիչեանին ամփոփ կենսագ-րութիւնները:

Անկէ ետք բեմ հրաւիրուեցաւ բժ. Արի Մկրտիչեան, որ իր իւրայատուկ ոճով ներկայացուց բժ. Կարպիս Հար-պոյեանի գիրքին բովանդակութիւնը: Ան գիրքը նկատեց վաւերագրական փաստաթուղթ և անդրադարձաւ մաս-նագէտներու կորուստին ժխտական ազդեցութեան մարդկային ժողովրդա-վարական ընկերութեան և կրթութեան, թուրք բնակչութեան առողջական վի-

ճակին և Պոլսոյ հայ համայնքի ծառա-յութեան, կազմակերպչական և դեկա-վարութեան գործին վրայ: Ան դիտել տուաւ գիրքին արխիւային արժէքը հե-տազօտական և ակադեմական ոլորտ-ներէն ներս, ինչպէս նաև որպէս ցեղաս-պանութեան քարոզչական միջոց՝ հայ թէ օտար հասարակութեանց: Բժիշկը յայտնեց, թէ հեղինակը անդրադարձած է նաև առողջապահական բնագաւա-ռէն ներս մասնագէտներու վերակերտ-ման յետ այդ մեծ կորուստին:

Հարց-պատասխանի առիթ ըն-ծայուեցաւ ներկաներուն, ապա բեմ հրաւիրուեցաւ գիրքին հեղինակը՝ բժ. Կարպիս Հարպոյեանը, որ նշեց, թէ ատլի քան 128 նոր անուններ յայտա-բերուած են գիրքին հրատարակու-թենէն վերջ: Ան այս աշխատանքը ամբողջական չնկատեց, այլ յայտնեց, թէ ան կը կարօտի շարունակական հե-տազօտութեանց: Կրկին առիթ տրուե-ցաւ ներկաներուն՝ լուսաբանական հարցումներ ուղղելու հեղինակին:

Լաւալի Ս. Գէորգ Հայց. Առա-քելական եկեղեցւոյ հովիւին և հոգա-բարձութեան կողմէ շնորհակալութիւն յայտնուեցաւ օրուան յայտագիրին մաս կազմող և ներդրում ունեցող բո-լոր անհատներուն և միութիւններուն, ի մասնաւորի՝ բժ. Արի Մկրտիչեանին, բժ. Կարպիս Հարպոյեանին, Լաւալի ՀՕՄ-ի «Շուշի» մասնաճիւղին, ինչպէս նաև Քեպլէգի Հայ Բժշկական Միու-թեան և Համազգայինի «Մանահին» մասնաճիւղին: Շնորհակալութիւններ յայտնուեցան նաև Ս. Գէորգ եկեղեցւոյ Տիկնանց յանձնախումբին, որ սիրայօ-ժար ստանձնած էր հիւրասիրութեան պատրաստութիւնը:

ԶԵՓԻՒՌ ԶՈՒԼԱՄԵԱՆ



Ընկհ Զեփիւր Զուլամեան միշտ հետաքրքրուած ու արժևորած էր ՀՕՄ-ի գործունէութիւնը և ուրախացած անոր յաջողութիւններով: Աւելի ուշ, 2017 ին, ինք ևս ու-զեց միանալ ՀՕՄ-ին, անդամակցելով Լաւալի «Շուշի» մասնաճիւղին:

Ան միշտ քաջալերեց և ներկայ եղաւ «Ոսկետա-րիք» յանձնախումբի կազմակերպած ձեռնարկներուն: Ընկերուիին կեանքէն հեռացաւ 2018 ին:

ԱՐՄԻՆԷ ԱՐԻԿԵԱՆ



Ընկերուիի Արմինէ Արիկեան ծնած էր 26 Դեկտեմբեր 1921ին Կուէլֆ, Օնթարիոյի փոքր հայկական գաղութին մէջ: Իր ծնողքը, Պոյաճեան ընտանի-քին հայրը և մայրը ցեղասպանութենէն ազատուած ու հաստատուած էին հոն:

Ընկերուիին 1946ին կ'ամուսնա-նայ Պր. Վահրամ Արիկեանի հետ: 1948 -ին միացած է ՀՕՄի ընտանիքին, բախ-տաւորուած են երկու զաւակներով: Պր. Արիկեան ծառայած է Գանատական բանակին մէջ, անոնք Պր. Վահրամին գործին պատճառաւ ապրած են Գա-նատայի զանազան քաղաքներու մէջ, մինչև որ 1967ին կը հաստատուին Հա-միլթըն հայաշատ գաղութը:

Ընկերուիի Արիկեան իր մասնակ-ցութիւնը կը բերէ Համիլթընի ՀՕՄի մասնաճիւղէն ներս, ստանձնելով զանազան վարչական պաշտօններ, ինչպէս նաև աշխատելով յանձնախումբերու մէջ:

Ընկերուիի Արմինէն անդամ էր ՀՕՄի Արև մասնաճիւղին մինչև իր մահը: Ան մահացաւ Դեկտեմբեր 28, 2018ին:



Մեր Ֆոնտերը

ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային Վարչութեան մնայուն ֆոնտերն են՝

Անձեռնախնայի՝

- ՀՕՄ-ի Հիմնադրամ
- Տէր և Տիկին Նուպար և Անիթա Զեսուրեան Ֆոնտ
- Նայիրի Պօղոսեան Ֆոնտ
- Գրիգոր և Ռազմուհի Շահինեան Ֆոնտ
- Ծովակ Խաչերեան Ֆոնտ
- Պօղոս և Մարի Սահակեան Ֆոնտ
- Վարուժան Պասթաճեան Ֆոնտ
- Տիգրանուհի Արթինեան Ֆոնտ
- Արսէն Օհանեան Ֆոնտ
- Արմէնուհի Փիլիկեան Ֆոնտ
- Մանսիկ Տայլերեան Ֆոնտ
- Թեոփիստա Կարապետեան Ֆոնտ
- Նորա Կէօսճեան Ֆոնտ
- Պօղոս Քէլեան Թիլեան ֆոնտ

Մնայուն ծրագիրներու ֆոնտեր

- ՀՕՄ-Արցախ Սոսէ Մանկապարտէզ
- ՀՕՄ-ի Զաւախքի Կրթական և Մշակութային Ֆոնտ
- ՀՕՄ-ի Որբերու Խնամակալութեան Ծրագիր
- ՀՕՄ-ի Որբերու Ուսման Ծրագիր

Այս ֆոնտերուն միջոցաւ կ'ամրապնդուին մեր գործունէութեան այլազան ծիրերը:
Շնորհակալութիւն բոլոր նուիրատուներուն:

ԱՅՆԹՈՒՐԱ...

սկիզբը էջ 15

ա'յս պիտի ըլլայ գալիք սերունդներուն պայքարին ճանապարհը»:

Ձեռնարկի աւարտին, տիար Թօփուզեան, Լաւալի Ս. Գէորգ Հայց. Առաքելական եկեղեցւոյ հովիւին եւ հոգաբարձութեան կողմէ շնորհակա-լութիւն յայտնեց օրուան յայտագիրին մաս կազմող եւ ներդրում ունեցող բոլոր անհատներուն եւ միութիւննե-րուն, ի մասնաւորի՝ բժ. Կարպիս Հար-

պոյեանին, Լաւալի ՀՕՄ-ի «Շուշի» մասնաճիւղին, Համազգային Հայ Կր-թական եւ Մշակութային Միութեան «Մանահին» մասնաճիւղին, ինչպէս նաեւ Ս. Գէորգ եկեղեցւոյ Տիկնանց յանձնախումբին եւ ՀՕՄ-ի ընկերու-իներուն, որոնք սիրայօժար կերպով ստանձնած էին օրուան հիւրասիրու-թեան պատրաստութիւնը:





ՀՕՄ-ի 99-րդ եւ Գանատայի Շրջանի 24-րդ Պատգամաւորական Ժողով

ՀՕՄ-ի 99-րդ եւ Գանատայի Շրջանային Վարչութեան 24-րդ Պատգամաւորական Ժողովը տեղի պիտի ունենայ 28, 29 եւ 30 Յունիս 2019 ին, Գեմպրիճի Հայ Կեդրոնէն ներս:

ՀՕՄ-ի 72-րդ Համահայկական Պատգամաւորական Ժողով

Ուրախութեամբ կ'ուզենք տեղեկացնել որ ՀՕՄ-ի կեդրոնական վարչութիւնը՝ ընդառաջելով Գանատայի Շրջանային վարչութեան հրաւերին, որոշած է 72-րդ ՀՕՄ-ի Համահայկական պատգամաւորական ժողովը գումարել Մոնթրէալի Հայ Կեդրոնէն ներս, Հոկտեմբեր 6-էն 11, 2019-ին: Ժողովի կազմակերպչական աշխատանքները վարելու միտումով, Շրջանային վարչութիւնը արդէն իսկ յառաջացուցած է մայր յանձնախումբ մը եւ զանազան ենթայանձնախումբեր, հարկ եղած բոլոր կարգադրութիւնները լաւագոյն ձեւով դասաւորելու:

ՀՕՄ-Ի ԳԱՆԱՏԱՅԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ



Connie Titizian
WeCareCMH
Campaign Ambassador
CMHF Board Member

Ուրախությամբ իմացանք, որ ընկի Գոննի Թիթիզեան արժանացած է Cambridge Memorial Hospital-ի կողմէ փրկուած գնահատագրի: Մեր շնորհաւորութիւնները ընկերուիին:

ՊԱՏԱՆԻՆԵՐՈՒ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՊԷԼՖՈՆԹԷՆ 2018

Կապոյտ Խաչի ընկերուիներէն մէկուն ջերմ ընդունելութենէն ետք, կարճատև պտոյտ մը ունեցանք Փարիզի թաղերուն մէջ:
Յաջորդ օրը 6 ժամ ճամբորդելէ ետք, Պէլֆոնթէն հասանք, որ շատ գեղեցիկ բնութիւն ունեցող շրջան մըն է:
Ծանօթացանք մեզի տարեկից ընկեր-ընկերուիներու, որոնք եկած էին տարբեր շրջաններէ, և շուտով մտերմացանք անոնց հետ:
Ամսօրնաւոր 2 շաբաթներ անցուցինք այս բանակաւայրէն ներս: Մենք՝ 14-15 տարեկաններու խումբը, ունեցանք երկու 20-ական քիլոմետր քայլարշաւներ և վրաններու տակ քնացանք:
Շատ հաճելի խաղեր խաղցանք և մարզանքներ ըրինք:
Պէտք է յիշել, որ ճաշերն ալ շատ համեղ էին:
Խարոյկահանդէս կազմակերպեցինք, զուարճացանք և անշուշտ ծանօթացանք Ֆրանսայի այդ շրջանի տեսարժան վայրերուն:
Շնորհակալութիւն ՀՕՄ-ին, որ մեզի առիթը ընծայեց մասնացելու այս բանակումին:

ԱՆՏՐԷ-ԱՐՄԵՆ ԿԻՒԵԱՆ
ԱՐՄԵՆ ԺԱՄԿՈՉԵԱՆ

ՍԻՐՏԷ ՍԻՐՏ

ՄՈՆԹՐԵԱԼ Սօսէ մասնաճիւղ

Աղճայեան Վարդանոյշ
Արսլանեան Մարիա
Գաբրիէլեան Անահիտ
Գաբրիէլեան Նուշիկ
Գաթարոյեան Ռիթա
Գաթարոյեան Սեդա
Գալաֆեան Մարի
Գասապեան Սարգօ
Գատեան Լենա
Գատխոտազատեհ Յասմիկ
Գարբուզեան Սիլվա
Գորնոյեան Սեդա
Գրալեան Անի
Զաքարեան Հուրի
Զորայեան Արաքսի
Թաշճեան Անի
Թաշճեան Նուարդ
Թաշճեան Վերժին
Թիւֆէնքճի Սրբուհի
Թորոսեան Ռոզին
Թօպի Քրիստին
Ժամկոչեան Յասմիկ
Խաչերեան Սոնա
Խտիկեան Նայիրի
Կարապետեան Արմինէ
Կէօնճեան Նորա
Կէօնճեան Շաքէ
Հաճէթեան Տիանա
Ճուրեան Ազատուհի
Մարգարեան Ալիս
Մարգարեան Լիլի
Մանհիկեան Տիրուկ
Մարութեան Սոնա
Մաժակեան Անի

Նահապետեան Հայկօ
Պասմաճեան Անի
Պէզճեան Վարդուկ
Պուկարեան Աննա
Սահակեան Նեկտար
Սիմպիլեան Սօսի
Ստեփանեան Շաքէ
Տարագճեան թժ. Սալքի
Քէօսէյեան Մարալ
Օհանեան Ռիթա
Օլթաճի Մագրուհի

ԹՈՐՈՆԹՕ Ռուբինա մասնաճիւղ

Ակրեան Շուշան
Աճեմեան Արփի
Ապրահամեան Հանրիէթ
Աւետիսեան Քրիստին
Բաքիսեան Յասմիկ
Բանիկեան Անժէլ
Գալթակեան Սիւզի
Գանձապետեան Այտա
Գասապեան Ռուբինա
Գոյանճեան Ազօ
Գոլդեան Արմենուհի
Գրիգորեան Անի
Զաքարեան Արշօ
Զէյթունցեան Հայկուհի
Թաշճեան Սեդա
Թարգի Բեննա
Թելեմի Իրեն
Թերզեան Լիսի
Թիթիզեան Սօսի
Թնճուկեան Թագուհի
Թոքմաքճեան Հռիփի
Ժանտու Յասմիկ

Խաչիկեան Ալիս
Հասըրճեան Անի
Հոթոյեան-Ժօլի Անի
Ճանպազեան Ժիլիէթ
Մանուկեան Սևան
Մալիկեան Լորա
Մխարթիսեան Օսիկ
Նալնիքեան Մարի
Նահապետեան-Աստուրեան Արշօ
Նաճարեան Հելին
Նաճարեան Ստեփան
Շահինեան Արտա
Շահինեան Նայիրի
Շէմիլեան Ռիթա
Շիթիկեան Ալիս
Շմառնեան Մարի
Պալիոզեան Ազատուհի
Պասթաճեան Գեղուհի
Պէտրիեան Սիլվա
Պէրպէրեան Շուշիկ
Պէքարեան Նորա
Սարգիսեան Սոնա
Սարգիսեան Վարսենիկ
Ստեփանեան Շաքէ
Սեթեան Մարալ
Տարագճեան Մարի
Տէրտէրեան Սօսի
Տորնա Զելփիտ
Ֆերմանեան Լիսի

ԼԱԽԱԼ Շուշի մասնաճիւղ

Ապրազեան Մանան
Գէորգեան Տիգրանուհի
Թերզեան Ծովիկ
Կիրակոսեան Ֆլորա

Մանուկեան Հերմինէ
Մանկեան Թագուհի
Պետրոսեան Ժօժօ
Քիւփէլեան Անժէլ

ՀԱՄԻԼԹԸՆ Արեւ մասնաճիւղ

Մանուկեան Նաթալի

ԳԷՄՊՐԻՃ Մեղրի մասնաճիւղ

Յանէշեան Յասմիկ
Փոստաճեան Ազատուհի
Փոլատեան Սիլվա

ՕԹԹԱՌՈՒԱ Սեւան մասնաճիւղ

Պէրպէրեան Հերմինէ

ՌԻՒՆԾԸՐ Ռուբինա մասնաճիւղ

Էնկէլեան Էլմաստ

ՄԻՍԻՍՈԿԱ Առագաստ մասնաճիւղ

ՍԷՆԹ ԳԱԹՐԻՆԶ Արազ մասնաճիւղ

ՎԱՆԳՈՒՎԸՐ Արազ մասնաճիւղ

«Լրատու» 2018-ի խմբագրական կազմը



Մոնթրէալ / Լասալ
Մանհիկեան Տիրուկ
Ֆրունճեան Մարօ
Վարվառեան Զուարթ
Տէրվիշեան Վրէժուհի
Հատիտեան Ազգանուշ



Թորոնթօ
Հասըրճեան Զարուկ
Գալթակեան Սիւզի
Պարտազճեան Վարդուկ
Շանոյեան-Նազարեան Անժէլիք



Գէմպրիճ
Թագուշեան Մարկօ



Վարչական ներկայացուցիչներ
Օհանեան Անի
Օհանեան Սիլվի
Մանուկեան Նաթալի

Նաեւ, հետեւեալ ընկերուիները իրենց թղթակցութիւններով եւ գրութիւններով մասնակցեցան Լրատուի այս թիւի աշխատանքներուն.

Սօսի Խարապոյեան
Մեղրի Սիլվահեան-Չափանեան
Զելփիտ Տոռնա
Արփի Սանոսեան

Արտա Շահինեան
Անի Թաշճեան
Արշօ Զաքարեան
Մելինէ Ճիւսապեան

Սոնա Թիթիզեան-Կետիկեան
Նայիրի Թիլիմեան
Ռուբինա Եղոյեան

ARS Canada 2018 Scholarship Recipients



Shoghig Tehinian, Goryoun Koyounian, Karen Jamgotchian, Sevag Tachjian, and Liza Mesrob Chahinian with ARS Canada Chair Ungh. Annie Ohanian



Arman Ghaloosian, Araz Derohan, Karnie Garabedian, Christopher Joly, Annie Sahagian, and Haig Shahinian with ARS Canada representative Ungh. Sylvie Ohanian



ՀՕՄԻ Գանատայի Շրջանային Վարչութեան 2018ին Կրթաթոշակ ստացող համալսարանական աշակերտներ



Razmig Garbouchian and Taleen Haneshian with ARS Meghri Chapter Chair Ungh. Margo Takouchian and ARS Canada representative Ungh. Natalie Manoukian



Մրցանակ կամատր աշխարանքի
Լիլի ժուբաբելեան, Մոնթրէալ
Ս. Յակոբ Բասարմաճեան երկրորդական վարժարան



Մրցանակ կամատր աշխարանքի
Արիանէ Ղազարեան, Թորոնթօ
ՀՕՄ-ի Լափոյեան երկրորդական վարժարան



Ֆրանսայի Կապոյր Խաչի 2018-ի ՊէլՖոնթէն
Կայան ամառնային ճամբարը

The ARS Canada Executive Board is happy to announce that 13 deserving students were recipients of the ARS Canada 2018 Scholarship. Most of these students are members of HMEM, Hamzakayin and AYF Canada, Armenian Student Association of their perspective universities, Church Choirs and Sport Associations, 1 or more of HMEM Montreal and Toronto, Hamzakayin Ani Barakhoup, AYF Canada, Armenian Student Association of Université de Montréal and University of Toronto, and Sourp Hagop Armenian Church Choir.

Our 2018 scholarship recipients are:

1. RAZMIG GARBOUCHIAN of Cambridge, a graduate of Mesrob Titizian Saturday School. Studying at University of Waterloo to obtain a Bachelor's degree in Architecture.
2. TALEEN HANESHIAN of Cambridge, a graduate of Mesrob Titizian Saturday School. Studying at Queens University to obtain a Master's degree in Business Administration.
3. ARMAN GHALOUSHIAN of Oakville, graduate of Trafalgar High school of Oakvill. Studying to obtain a degree in International Relations, Environmental Studies.
4. ANNIE SHAGIAN of Toronto, graduate of Gertasiradz high school of Aleppo. Studying at University of Toronto to obtain a Bachelor's degree in Human Biology.
5. HAIG SHAHINIAN of Toronto, graduate of ARS school of Toronto. Studying at Ryerson university to obtain a bachelor's degree in Co-op Program in Accounting and Financing.
6. ARAZ DEROHAN of Toronto, graduate of ARS school of Toronto,. Studying at University of Toronto to obtain a Bachelor's degree in Human Biology.
7. KARNIE GARABEDIAN of Pickering Ontario, graduate of ARS school of Toronto. Studying at St. George Campus to obtain a Bachelor's degree in Global Health and Biology.
8. CHRISTOPHER JOLY of Toronto, graduate of ARS school of Toronto. Studying at Ryerson university to obtain a bachelor's degree in Business Management Entrepreneurship.
9. LIZA MESROB of Laval. a graduate of the Armenian High School in Aleppo Syria. Studying at University of Quebec in Montreal to obtain a Bachelor's degree in Invironmental Design.
10. SHOGHIG TEHINIAN of Montreal, is a graduate of Sourp Hagop High School. Studying at Universite de Montreal to obtain her degree in Microbiology an Immunology.
11. KAREN JAMGOTCHIAN of Montreal, is a graduate of Sourp Hagop High School. Studying at Universite de Montreal to obtain his degree in Pharmacy.
12. SEVAG TACHDJIAN of Montreal, is a graduate of Sourp Hagop High School. Studying at Universite de Montreal to obtain his degree in Medicine.
13. GORYOUN KOYOUNIAN of Montreal, a graduate of Sourp Hagop High School. Studying at Concordia University in the field of Political Science.

We wish our scholarship recipients continued success and we look forward to hearing about their future accomplishments.

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Կրթաթոշակ ստացան
— Թալիա Պաշտգեան Լաւալ
— Նիկողայոս Եգանեան Օթաւա
Կեդրոնական Վարչութեան Պատանիներու
փոխանակում՝ Ֆրանսայի Կապոյր Խաչի
կազմակերպած 2018-ի ՊէլՖոնթէն Կայան
ամառնային ճամբարին մասնակցեցան
— Արմէն Ժամկոչեան Մոնթրէալ
— Անտրէ Արմէն Կիլեան Լաւալ

ԳԱՆԱՏԱՅԻ ՇՐՋ. ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

2018 տարեշրջանին կրթաթոշակ ստացան
հետեւեալ 13 ուսանողները
Թալին Հանէշեան Գէմպրիճ
Ռազմիկ Կարպուշեան Գէմպրիճ
Արման Ղալուսեան Թորոնթօ
Անի Սահակեան Թորոնթօ
Հայկ Շահինեան Թորոնթօ
Արազ Տէրօհան Թորոնթօ
Գառնի Կարապետեան Թորոնթօ
Քրիստափոր Ժօլի Թորոնթօ
Լիզա Մետրոպ Շահինեան Լաւալ
Շողիկ Թէիինեան Մոնթրէալ
Քարէն Ժամկոչեան Մոնթրէալ
Սեւակ Թաշճեան Մոնթրէալ
Կորին Գոյունեան Մոնթրէալ